

ԱՐԱԲԵԼ Մ. ՔԵԶԵԱՆ

Șos. Iancu'ui 59, București 4

ԿԱՐԵՄԻ ԴՐՈՒՅԻԳՆԵՐ  
ՀԵՐԱՄՆԵՐՈՒ ԿԵՐԱՎԻՆ

1915—1918

Բ. ՀԱՏԲԻ

Գին 105 կգ  
Գրան. 129 մ  
Արտադրման 1 Տոկո

ԳՈՒՔՐԻ 5  
Տպ. «Հայ Մատել»  
1939



Cafeaua  
**„O T O M A N“**  
 ՅՈՎՆԱՆԻՍԱՆ ԵՂԲԱՐՔ



Bucureşti — Str. Carol 41 — Telefon 3.61.71

Singură în calitate  
 nutritivă și excelentă  
 la gust  
 Cafeaua „Otoman“



Մահար, Հալիա, Պօնպօն  
 Շօվոլար, Անուշեղէն, սիրոք



P r e f e r a t i  
 m a r c a  
 m o n d i a l ă  
 de R A D I O  
**T E L E F U N K E N**

Նախընթեցիկ համաշխարհային համբաւ վայելող սոյն Մատիօները

Ս Ր Տ Ա Զ Օ Ն  
Ա Յ Մ Ո Ո Վ Ա Լ Ի յ ի ւ ա տ ա կ ի ն  
Մ օ ր ե ղ բ օ ր ս



ԱՌԱՔԵԼ ԽԱՆԱԶԱՏԻ

Ներհուն իրաւաբանին, գրկուածներու հօր եւ անձնազո՞ն  
յեղափոխականին, որ թթ. մոլեխանձ կատաղութեան  
զոհուեցաւ, 1915ի եղեռնին լեզուն մկրատուելէ հսկ,  
հրկիզուելով Պեհեսինի (Մալաքիա) մէջ:

Ա. Ք.

# ԿԱՐՄԻՐ ԴՐՈՒՅԳՆԵՐ ՀԵՐՈՍՆԵՐՈՒ ԿԵԱՆՔԵՆ

Բ. ՀԱՏՈՐ

Ը. ՄԱՍ



ԶԵՑԹՈՒՆՑԻ ԱՐԹԻՆ

Լեռնորդին՝ այսպէս անակնկալ ու հերոսական խոյանքով մը, Պոլսոյ մէջ, բռնակալութեան սրտին վրայ ցցուած, արծուային յեղակարծ շարժումով մը, Յասմիկը Թալաթի հրէշային ճիրաններէն խլեց ու նետեց ազատութեան ճամբուն վրայ, ուրկէ ան՝ ինչպէս տեսանք, գնդապեա Հօֆմանի և իսմայի հետ փախաւ արտասահման։

Բայց ուրկէ՛ ո՛ւր և ի՞նչպէս յայտնուեցաւ Արթին — Յառաջիւն — Պոլսոյ մէջ. հրաշալի գերակատարութիւնով մը, Գերմանացի սպաներու հետ և անոնց պաշտօնական տարազովը զրահուած, երբ մենք զայն թողինք տառապանքի համբուն վրայ, «Մուրատ» թուրքի անուան տակ թագնուած, և ենթակայ ոստիկանական բուռն հալածանքի մը, որուն ձերբակալութեան անյաջող աշխատանքները, կատաղութեան ալիքներ կուտակած էին հայակեր ու ջարդարար թուրք ոստիկանութեան գինուն վրայ:

Կ'արժէ, որ փոթորկալի և ալեծուփ կեանքի մը գոտեմարտը ապրող խորհրդաւոր ու նոյնքան հերոս այդ երիտասարդին հետքալենք, անոր անցեալ ու ներկայ կեանքին հարուստ դրուագները յանձնելու համար գրքին, սկսելով Գոնիայի զինուորական հիւանդանոցէն, ուր ճանցանք զինքը, ու գիտենք թէ, անոր անձը փրկելու մարդարիրական ձեռնարկը, դէպի դժբաղութիւնքնեց երկու անձնուէր հայու զաւակներ, Տոքթ. Սմբատը իր խօսեցեալին Յասմիկի հետ:

Ան՝ առառու մը կանուիս, նոր ճեղքուող արշալոյսին մթնշաղովը, Պոլիս մեկնելու և մասնադիմատական իր դարմանումը հոն լրացնելու համար հասպնելով ճամբու զրուեցաւ, իրեն իմաց տրուելով իր կացութեան փափուկ ու վաանգաւոր պայմանները, որոնց առջև պէտք է ըլլար խիստ աչալուրչ, խիզախ ու գաղտնապահ:

Յանկարծական այս կարգադրութիւնը, թէև փրկարար, բայց իրականին մէջ, չէր համապատասխաներ Արթինի առողջական վիճակին, թէև հակառակ տառը, ան կրցաւ ինքնամփոփուիլ, կշռելով իրեն սպառնացող վտանգին ծանրութիւնը, ու նետուեցաւ պայքարին մէջ:

Ու հիւանդանոցէն տրուած զինուորական ճմռթքուած վերարկուի մը մէջ փաթթուելով, ուղեւորեցաւ դէպի կայարան Ան՝ իրեն շռայլուած խնամքներուն ու հանգիստին բարերար ազգեցութեանը տակ, թէև կազդուրուած էր, բայց ընդհանուր տէարութիւն մը դեռ կը ջամտէր իր ամբողջ կազմը: Ոտքերը

կը կթուտէին, մկանունքը կարծես շարժելու կ'անճրկէր, բայց հոգեպէս միշտ կորավի, ինչպէս նաև ներքին խորունկ դառնութենէ մը հալածական, քալեց դէպի անծանօթը, առանց կաթիլ մը ուրախութեան, զոր բնականօրէն պէտք էր զգար, իրեն շնորհուած աղատութեան համար: Նախազգագումը, որ զինքը միշտ առաջնորդած էր, այս անգամ ալ կը զգացնէր իրեն, թէ արուած այդ աղատութիւնը խարուսիկ էր: Բայց ինչ օգուտ, որ տրուած հրամանը և եղած կարգադրութիւնները, կը պարտադրէին զինքը, գոնէ այսպէս կը տրամարանէր ինք, անպատճառ Պոլիս երթալու:

Ո՞րն էր աւելի պահովն ու ձիշը, անսա՞լիր նախազգացումին, և չեղի՞լ այդ նպատակէն, թէ անսալ տրուած հրամանին, և զիմել ցոյց տրուած տեղը: Հակամարտ այս մտածումներն էին որ ծնունդ կուտային իր մէջ ալեկոծող դառնութեան, ուրիէ հալածական քալեց ան, բնազգօրէն մինչև կայարան:

Մուտքէն ներս տեղի ունեցող պաշտօնական քննութիւն մը, որ իր ձեռքն եղող փաստաթուղթերուն օրինականութիւնը կը հասատէր, արտօնեց իրեն, մտնելու կառաչար: Բայց հոն՝ մեկնելու պատրաստուող գնացքին առջև, նոր վարանում մը ունեցաւ, նոր ենթադրութիւններու ծնունդ տալով. որոնք հարկադրեցին զինքը կենալ...: Անծանօթ Պոլիսին պատճառելիք բոլոր անպատճութիւնները եկան ցցուեցան իր մտքին առջև: Մանաւանդ վախով մը համակուեցաւ, երբ մտածեց, թէ ինք թէեւթուրքի մը անունը կը կրէր, բայց թլիքատուած չէր և բժշկական առաջին քննութիւն մը իսկոյն պիտի մերկացնէր իր Քրիստոնէի հանգամանքը...:

Այս պայմաններուն առակ, անմտութիւն նկատեց ան, երթալ թուրքիոյ մայրաքաղաքը, որ միենոյն ատեն հայութիւնը մահացնող հրդեհին, ու անոր լավլիզով բոցերուն խառնպրանն էր...:

«Մուրատ», իր կեցած տեղէն քանի մը քայլ ետ ընկրկեցաւ, մինչև հասաւ վանդակորմին, որուն կրթնելով, ալ առելի խորացուց իր հաշիւները, որոնք տակաւ զինքը կը նուաճէին, ան-

յուսութեան ու լքումի նոր մառախուղի մը մէջ քշելով, ուր կորուստ միայն կը տեսնէր, անիմաստ ու անարժէք կորուստ մը, որուն հետ չէր հաշտուեր . . . :

Կառաջարը իր մեկնելու առաջին նշանը տուած էր արդէն, բայց երբեք կարևորութիւն չտուաւ այդ կոչին: Խումբ առ խումբ վազող զինուորներ ու ժողովուրդը, կը լեցուէին անոր բաժնեակները, նոյնիսկ խոնուելով դուրսը, անցքերուն ու սանդուխներուն վրայ: Արթին իր տեղը գամուած, անտարերե ակնարկներով, դիտեց բոլոր այդ շարժումները: Ոչ ոք հետաքրքրուեցաւ իրմով: Ամէնքը զինքը կեանքէն ձանձրացած ունայնամիտ մը կամ մտագար մը կարծեցին: Բայց ահա՛, իրեն ազատութիւն շնորհող մեծանձն Սելճուզն էր որ դարձեալ իրեն օգնութեան փութաց:

Արթին, անյուսութեան վարանոտ ու մութ այդ խոհանքին մէջ պարտուած՝ չէր համարձակեր առաջ կամ ետ շարժելու որոշումը տալ առանց մտարերելու նաև երրորդ վտանգ մը, որ անտարակոյս, կառաջարին մեկնումէն ետք, հոն, տեղոյն վրայ գտնուող զինուորական իշխանութեան կողմէ պիտի հարուածէր զինքը, յանկարծ իր ուսին ձեռքի մը հպումը զգաց և սթափելով իրեն դարձաւ: Իր մեծ բարերարն էր, բժիշկ Ապառուլլահ պէյը, որ ժպտադէմ ու վճռական երեւոյթով մը:

— «Մուրատ», գոչեց, «ի՞նչ կեցեր ես, գնա՛ դէպի ձախ, հոն ուր կառաջարը կը վերջանայ, իմ սպասաւորս՝ ծերուկ Քիւրա Ալին պիտի գտնես, հետեւ իրեն, ուր որ քեզ առաջնորդէ», ըստ ու արագաքայլ հեռացաւ:

Գերեզմանին մութ խորչն ու մահուան դաժանութիւնը երեւակայող Զէյթունցիին համար, ոյժի ու կորովի նոր աւիչն էր որ մարդասէր բժիշկը ներարկեց անոր երակներէն ու հոգիէն ներս: Արթին իսկոյն իր զիբքը լքեց ու դիմեց գէպի ցոյց տրուած կողմը: Ոչ ոք տեսաւ անոնց այս տեսակցութիւնը, ու կառաջարին մեկնումի վերջին շարժումներուն հետ, առանց նշմարուելու, անոնք հեռացան կայարանէն:

Քաղաքէն դուրս, դէպի դաշտ երկարող այգեստաններու

ծալրը, ձորակի մը կողերուն փակած, թրքական հինաւուրց ամառանոցի մը մէջ էր որ ապաստան գտաւ Արթին: Իր առաջնորդը Ալի, Հայտարանցի «Ալէվի» Քիւրտ մըն էր, որ իր կնոջ հետ, այդ շէնքին ու այդեստաններուն միակ պահապանն էր:

Արթին, քանի մը շարթուան մէջ, անոնց և բժիշկ Ապտուլ-



Սելնուգ բժիշկ Ապտուլան պել

լահի գուրգուրանքներուն տակ, ա'լ աւելի կազզուրուեցաւ և իր բնական առողջութիւնը գտաւ:

Բայց Տոքթ. Ապտուլահի այս նոր բարերարութիւնը ուրիշ որոշ նպաստակ մը ևս ունէր: Ա՛ն ալ Արթինի մտածումներուն զուգընթաց, անոր Պոլիս մեկնելուն կողմանկից գտնուած չէր: Իր մտքէն ու տեսողութենէն ևս, չէր վրիպած Արթինի անթրիփատ ըլլալու պարագան, ուզած էր իր գործը կատարեալ դարձնել, ա-

ուանց որուն, իր բարերարեալին ձեռքը տրուած ինքնապաշտպանութեան միջոցը, անբաւարար ու թերես աւելի վտանգաւոր պիտի ըլլարու Ու երբ անոր Պոլիս ճամբուիլը իմացաւ, փութաց շեղեցնել զայն իր ճամբէն, վերստին առնելով զայն իր հոգածութեան և խնամքին տակ:

Սելձուգ բժիշկը, Արթինի հանգիստի այդ քանի մը շաբաթներուն, Քիւրա Ալիի գաղտնապահ ինամքին տակ, հասաւ իր մտադրութեան, թլիատելով հայուն տղան, այսպիսով լրացնելով անոր շուայած իր բարերարութիւնը:

Եւ սակայն, հակառակ բոլոր այդ կանխամիջոցներուն, մարդասէր բժիշկը երբեք կողմանակից չեղաւ Արթինի Պոլիս մեկնելուն:

— Պէտք եղած փաստաթուղթն ունիս, անունիդ հետ, մկրտութիւնով գիզիքապէս ալ իսլամացար, բայց միշտ կը յանձնարարեմ Թուրքիոյ մայրաքաղաքէն հեռու մնար, Գնա՛ Տաւրոսի լեռնային շրջանը, և ջանա՛ լեռնական հարեաններու քով ապաստան գտնել: Այսպէս խրատած ու ճամբու գրած էր զայն . . . :

Անորոշութեան վիճէն ազատուած, դէպի անձանօթը, բայց յոյսին առաջնորդող աստղին ապաւինած, «Մուրատ» մտաւ Գոնիայի ծովածաւալ դաշտը, աչքերը յառելով հեռուն ցցուող ամպածրար Տաւրոսի գաղաթներուն, և քալեց առաւօտէն մինչեւ գիշեր . . . :

Քովն եղագ պաշտօնագրերը, թէս իր անձը ապահովութեան մէջ զրած էին, բայց ան նախընտրեց քալել միշտ ճամբաներէն հեռու, արտերու, ձորակներու ու րլրակներու անթափանցելի արահետներէն, խարազանուած առանձնութենէն: Երկու օրուան մէջ, քամիներու շունչով կտրեց անհաւատալի հեռաւորութիւն մը, ինչ որ առողջ մարգիկ գուցէ, չպիտի կրնային ընել:

Իրիկուն էր, ժամանակին ու միջավայրին վտանգներուն դէմ պաշտպանուելու և գիշերը ապահով անցըներու համար սովորականին պէս, դաշտէն շեղելով բարձրացաւ շրջակայքին իշխող

րարձունքի մը վրայ, ուր դիւրութիւնով գտաւ այդ ապաստանարանը։ «Մուրատ» իր յոգնարեկ մարմինը տեղաւորեց հոն, և սկսաւ ուշադրութիւնով խուզարկել շրջակայքը, որ իրիկնամուտի ցոլքերուն տակ, երանգաւոր պաստառի մը երեւոյթը կը պարզէր։

Բայց ինքը անոնցմով չէր ներշնչուեր։ Իրեն համար կարեւորը՝ վաղուան ճամբան և երթալիք տեղը որոշելն էր։ Նայուածքը Տաւրոսի լեռներուն յառած։ իր ուսեսու մարդ դիւրաւ կատարեց իր ճշտումներն ու որոշեց վաղուան առնելիք իր քայլը։ Աջին, Պաղտաստի գծի երկայնքին, իրարու ետեւէ շարուած էին Գարամանը, էրէյլին, Պույկուրլուն և Բիւզանդայի կիրճը Զախին։ Սուլթանիյէի դաշտն ու Նիյտէն, որոնց ընդ մէջէն, ու միշտ հաղորդակցութեանց ճամբաններէն հեռու, աէտք է յառաջանար, զէպի Լեռնային Կիլիկիա, զէպի հայրենի սարերը, ուր Քիւրտ Ալիի տուած հասցէներով, կը յուսար վերջնական ապահով ապաստանարան մը գտնել Հայտարանցի ցեղերուն մէջ։

Իր որոշումին վրայ հասաւատ յաջողութեան ակնկալութիւնով, մտքի հանդարտութիւնը գտաւ, ու իր ուտելիքի ծրարը բանալով ճաշեց, միեւնոյն ատեն առաջին անգամ, քննելով ու զիտելով Քիւրտ Ալիի կնոջ, ծրարած պէսպիտուն ուտելիքները, և ապահով ու վսահն, փոռուեցաւ գետին, քնանալու և կաղդուրուելու համար։ Հեռուն՝ երկինքին գոգը, արեց վերջալոյսի արիւնոտ իր շղարշին մէջ պատանքուած, տառապող մարդկութեան, ու մանաւանդ, մահացող հայութեան տարագրութեան էջերուն մէջ, անէծքի օր մըն ալ կ'արձանագրէր։ Ո՛վ զիտէ այդ օրոււան մէջ, քանի՛ներ որբացան և այրիացան, ու քանի՛ներ իրենց կուրծքը կոծեցին, ողբալով իրենց սրտահատորները. . . .

Տառապանքի ու մահուան ճամբուն վրայ, և անոնց սպառնալիքը ապրող բիւրաւորներէն մին էր «Մուրատ», որ այդահաւոր ու սե վտանգէն ճողոպրելու իր ճիգերուն առջե ցնորածուփ ու պարտասած ինքինքը յանձնեց մրափին. . . .

Բայց ի՞նչ մրափ. . . . Դժոխքի այդ երկրին մէջ ու երկնքին

տակ, միթէ կարելի՞ էր այդ բանը։ Ան՝ հազիւ թէ թմրած՝ բարձունքին վարէն ու շատ մօտէն, բարձրացող եղերական ճշոց մը և անոր յաջորդող հայնոյանքի բառեր, վրդովեցին զինքը։ «Մուրատ» անագորոյն այդ հարուածէն սահմոկած, ցատկեց իր տեղէն. և մացպոներու մէջէն սողոսկելով հասաւ. ցցուող քարի մը գագաթը և ծածկուելով հոն՝ դիտեց վարը։

Երկու մարդ, մին զինուորի տարագով, իսկ միւսը սև զգեստներով, իրարու փաթթուած կը կրուէին։ Յաղթանակը, երկուքին մէջ կը տատանէր, ժպտելով մէկէն միւսին։ Անոնց ինքնութիւնը հասկնալու համար խորունկ մտածելու կարիք չկար։ Սևաւորը հայ մը ըլլալու էր, կամ վերջապէս մարդ մը, որ ոճագործի մը հետ կամ մահուան դէմ, ինքնապաշտպանութեան գօտեմարտը կը մզէր, և հետեարար օգնութեան կը կարօտէր որուն ի տես «Մուրատ» չէր կրնար անզգայ ու անտարբեր մնար։


Ներսէն եկող այս մղումէն զսպանակուած, մօտեցաւ իր զէնքերուն, դանակ մը և վեց հարուածեան մը ունէր, տեղաւորեց զանոնք և զգուշաւոր ու հաշուած քայլերով դիմեց անոնց քով։

Հաստաբուն կաղնիի մը ետե դիրք բռնելով անդամ մըն ալ լրտեսեց։ Սխալած չէր, այդ պահուն սևաւորը, զինուորը իր տակն առած, ծունկը դրած էր անոր կուրծքին և ձիգ մը կ'ոլորէր անոր թեները, միենոյն ատեն, իր աշքերը երկինք յառած, աղօթքի խօսքեր ուղղելով հոն։ Հայերէն աղօթք մը, որուն փշրուած վանկերն ու բառերը որոշակի կը հասնէին իր ականջներուն։

— Տէ՛ր մի դարձուցաներ զերեսս քո՛յ յինէն..., ներեա՛, քաւեա՛ զյանձանս իմ... .

Կասկած չկար այլես, սևաւոր մարդը հայ Քահանայ մըն էր, հետեարար, «Մուրատ» իր մէջքէն զանակը քաշեց և — Տէր հայր, մի՛ վախնար, պինդ սեղմէ շանը գլուխը, մինչեւ հասնիմ պոռաց. ու մէկ ոստումով լացաւ անոնց քով։ Հայերէն բառերով քաջալերող այս խօսքերը, աւելի պրկեցին հայ քահա-

Նային Ջիղերը, անգամ մըն ալ սեղմեց իր թշնամին՝ թափ տալով իր մկանունքին Բայց անոր թափած այս նոր ճիղը սահեցուց իր ոտքերուն տակն եղող քարի կոպիճները, պատճառ դառնալով որ երկուքը մէկ վար գլորին։ Այս անգամ ալ զինուորն էր որ քահանան իր ծունկերուն տակ առաւ, բայց արդէն լեռ-



Մահուրնե մազապուր հայ կրօնականը  
ՄԱՆՈՒԿ ՔՆ. ԵԶՂ.ՃԵԱՆ  
Ալժմ ծխական քն. Պուերէի եկեղեցւոյն

Նորդին բազէի խոյանքով մը հասնելով, իր դանակը խրած էր անոր կողերէն դէպի սիրտը, զայն անշունչ գետին փռելով։  
Քահանան փրկուած էր, ոտքի ելաւ և դէպի իր ազատարարը յառաջանալով գրկեց զայն, և երախտագիտական համբոյրով մը ու օրհնող խօսքերով, իր զգացումները յայտնեց։ Եւ

սակայն, իրը կրօնի պաշտօնեայ, Քահանային մտածումէն. զգացումներէն ու կամեցողութենէն բոլորովին դուրս կը մնար, արիւնն ու սպաննութիւնը: Ի աես ինկող իր թշնամիին, ու անկէ ժայթքող կարմիր արեան, փոխանակ սիրտը զովացնելու, խորապէս ազդուեցաւ և սրաի մրմուռէն հարուածուած դետին ինկաւ...:

«Մուրատ» դարձեալ օգնութեան փութաց, սաստող խօսքերով ու շփումներով ու շքի բերելով զայն, ու երկուքը մէկ ոտքի ելան, հեռանալու համար վտանգաւոր այդ վայրէնու

Բայց մտածում մը, որ միշտ Քահանային զգուշաւոր ընթացքէն, և ոճիրին հետ անհաշտ իր խառնուածքէն կը ծնէր, կանգ առնել տուաւ իրեն, նայեցաւ իր ազատարարին եւ,

— Թող ոչ ոք չիմանայ օրհնած, թաղենք զայն ըսաւ, դիտելով գետին փուռող անկենդան դիակը:

— Ո՛չ պատասխանեց «Մուրատ», ընդհակառակը, պէտք է որ իմացուի այս մարդուն մահը: Ան՝ ուրիշ գեր մըն ալ պէտք է կատարէ, Տէ՛ր հայր, պատասխանեց, մօտենալով և խոչզարկելով դիակը:

Կրօնքի պաշտօնեան, որուն անծանօթ էր իր ազատարարը, կարծեց թէ ընչասիրութենէ տարուելով. նոր մեղքի մը կը մզուէր ան, թալանելով ու կողոպանելով թուրքին դիակը:

Դիակին գրպաններուն մէջ, բաւական արժէքաւոր իրեր, կանացի զարդեղէններ ու դրամ կային: Ոչ մէկուն ձեռք զարկաւ «Մուրատ»:

— Ասոնք իր թալանած իրերն են, թող իրեն հետ կորսուին» վճռեց: Ինք՝ անոր զինուորական փաստաթուղթերն էր որ կը վնասուէր, զորս գտաւ և փոխանակեց իրւններուն հետ, ինչպէս նաև փոխանակեց անոր զգեստները իրեններուն հետ, . այսպիսով իր «Մուրատ» վտանգաւոր անունը տուաւ մեռեալին, փոխարէն առնելով անոր պաշտօնն ու. «Եուրի» անունը:

Այս գործողութենէն գոհ, տիսրախառն ու ակամայ ժպիտով մը նայեցաւ զինքը դիտող Քահանային ու.

— Տէ՛ր հայր, մի՛ զարմանաք, նոր օրերու մկրտութիւն ժըն է որ կը կատարեմ, կեանքս փրկելու համար, իսկական Աբթին անունս երէկ, «Մուրատ», և այժմ ալ «Նուրիշի փոխեցի»:

— Ապրելու պայքար է, օրհնա՛ծ, եթէ մեղք ալ է, մեր վզին չի դներ Ամենակալը, աւելցուց Քահանան, որուն գունատ դէմքէն ալ բռնազրօսիկ ժպիտ մը սահեցաւ:

Այսպէս վիճակակից ու վտանգուած երկու ազգակիցներ, չնորհիւ իրենց արիութեան, մահէն մազապուր ազատած, զիրար գտան և քաշուեցան մօտակայ բարձունքը, ուր քիչ առաջ ապաստանած էր անոնցմէ «Մուրատ»:

Աշնանամուտի լիալուսին գիշեր էր, բարձունքը ուր ապաստանեցան, համր ու անխօս պահակի նման կը գերիշխէր ու կը հակէր իր շուրջը տարածուող դաշտերուն, բրակներուն ու երկարող ձորերուն վրայ, որոնց ամենագաղտնապահ անկիւններն իսկ, վերէն մազուող արծաթ լուսնի լոյսի շողերուն տակ տեսանելի կը դառնային:

Զէյթունցին, միշտ պաղաքիւն, խուղարկող ակնարկ մը նետեց ամէն կողմ, ու ապահովուելէ ետք,

— Նստեցէ՛ք, Տէր հա՛յր, ատենն է որ այլես զիրար ճանչնանք, ու մեր առնելիք քայլերը միասին որոշենք, ըստ, սպասելով Քահանային, որ իր կարգին անշուշտ, կ'ուզէր ճանչնալ իր ազատարարը:

Երկուքն ալ տեղաւորուեցան մացառներուն ետե, բայց չկրցան անմիջապէս խօսքի բռնուիր Յայտնի էր որ աւետարանի պայտօնեան, դեռ կը մտածէր սպաննուող թշնամիին վրայ, վերլուծելով անակնկալն ու դէպքը, անոր մէջ իր անձին համար արդարանալի փաստեր որոնելով: Եւ կամ չափելով հաւանական մեղքի մը ծանրութիւնը, որուն առջեւ ան՝ կը կառչէր այն փաստին որ իր անձին հետ կապուած չէր այդ սպանութիւնը, քանի որ ինքը չէր մահացու գէնքը գործածողը...

Զէյթունցին, որպէսզի կարենայ զայն գիտակցութեան ու կորովին առաջ սորդել, լուսթիւնը խզելով,

— Տէր հայր, Զեր վիճակէն այնպէս կը դատեմ թէ, տեղի ունեցող սպանութեան հետ զուք գեռ հաշտուած չէք, անոր մէջ մեղք մը տեսնելով, որուն պատճառ տուիք Զեր վտանգուած անձով... ըստ, առիթ տալով որ Քահանան ալ յայտնէր իր միտքը:

— Թշնամի մըն էր ան, անգութ ու սրիկայ անձ մը՝ որ ունեցածներուս համար, կ'ուղէր սպաննել զիս, խօսք առաւ. Տէր հայրը, ու աւելցուց,

— Դուք՝ սիրելի ազգակից, փրկարար հրեշտակի մը դերը կատարեցիք, բայց ես իրը հայ ու կղերական, հոգիով ու սրտով չեմ կրնար հաշտուիլ սպանութեան հետ, չեի ուզեր որ մեռնէր ան, երբ կը խորհիմ թէ մենք՝ կրնայինք զայն հպատակեցնել մեզ։ Այս մատածումն է որ զիս կը խռովէ, տեսնելով հոն, այդ սպանութեան մէջ մեղք մը։

— Բայց եթէ վաղը, մեր ճամբու ընթացքին, նոր ընկերներու հանդիպէր, և ոյժի առաւելութիւնը ի նպաստ իրեն դառնար, չէ՞ք կարծեր, Տէր հայր, որ այդ անգութ ոճրագործն ու անկուշտ թալանողը, գարձեալ պիտի փորձէր սպաննել, այս անգամ, երկուքս միտսին... Դարձեալ հարց տուաւ Զէյթունցին։

— Ճշմարիտ է սիրելիս... հեկեկաց կրօնաւորը։ Զէյթունցին իր ընկերոջ թոռը ու կորովալքող այս վիճակէն դժգոհ, եւ նոյնիսկ զայրացած, պերճ նախարանով մը սկսաւ պատկերացնել տիրող քաղաքական վիճակը։ Հայ ժողովուրդին հանդէպ թուրք պետութեան ու ջարդարար ժողովուրդին կիրարկած նախադարեան բարբարոս ու եղեռնային միջոցները, որոնց անողոք հարուածին տակ բովանդակ հայութիւննը անըմբոննելի զարհուրանքներու մէջ քշուած էր Նկարագրեց զուլումահար հայ կիներու, մանուկներու և չծնածներու հանդէպ, անոնց կիրարկած գաղանային հրէշութիւնները, և ծանրացաւ մանաւանդ հայ մտաւորականութեան վրայ գործադրուած վանդալային վայրագ սպանութիւնները թուելով որոնք աննախընթաց են, և մեղագրեց Քահանան որ սարսափի ու եղեռնի այդ ճամբուն վրայ փոխա-

նակ հայ մարդը գիտակից քաջութեան ու կորովի մղելու, կրօնական նախապաշարման բարոյալքող մտածումներով ու խօսքերով, տկարութեան սերմեր կը ցանէր իր ներսը:

Հոգեւորականը, երիտասարդ Զէյթունցին աղաղակող այս փաստարկութեան առջև, մտափոխուած, ու քիչ մըն ալ ամօթահար, վերադարձաւ իր մարդկային արդար գատողութեան, ու գիտակցութենէ մղուած.

— Ես չ' որ քեզի պիտի գայթակղեցնեմ, հա՛յ տղայ, պատասխանեց ու շարունակեց. ես ալ խառնուածքով անարդարութեան գէմ ըմբոստ ու ընզվզող եմ: Տարիներով իմ գիւղիս եւ շրջանիս մէջ եղած եմ ինքնապաշտպանութեան քարոզիչ մը, բայց իրը մարդ, ու մանաւանդ «բանիւն Ասաուծոյ» մնած հոգեւորական, ժայբող արիւնին ու ինկող մարդուն ի տես, մարդկայինն ու Ասաուծայինն էր որ պահ մը իմ մէջս խօսեցաւ, եթէ ո՛չ, արիւնուուշտ գաղտնի մը գէմ, որպիսին էր այդ սրիկան, առանց ինքնապաշտպանութեան կոփեի, անարժէք մահուան, ոգեին հակառակ եմ, նոյն իսկ բար մը շատ անզամ հրաօք կրնայ զործել... . Ապրին ինքնավստահներն ու քաջերը... . բացագանչեց, ու զայն քաշեց իր թեերուն մէջ, դողացող իր շրթունքներով հայրական գորովի ու խանդակաթ համբոյր մը դրոշմելով անոր յաղթապանց ճակաին... :

— Այդպէ՞ս տէր հա՛յր... . այդպէ՞ս ու քաջերու ուղիով... յարեց Զէյթունցին ու աւելցուց,

— Ո՛վ գիտէ Տէր հա՛յր զեռ քանի՛ արիւնի ծովերէ պիտի անցնինք, ու քանի՛ անգամներ ահաւոր փոթորիկներու հանդիպելով մահը պիտի դիմաւորենք... :

Երիտասարդին հպւատքի ոյժէն րխած քաջալերիչ այս խօսքերէն, կրօնքի պաշտօնեան սիրտ առաւ, և ինքզինքը այլեւ ապահով զգալով, պատմեց քիչ առաջ տեղի ունեցող մահացու պատահարին մանրամասնութիւնները:

— Ե՛ս, խօսք առաւ ան, աքսորի տաժանելի կեանքէ մը սպրդած, ապաստանած էի էրէյլի, բայց Զաւէն սրբադանի այդ քա-

ղաքէն անցքին, իրեն տուած մէկ այցելութիւնս պատճպո եղաւ, որ կրկին քշուիմ դէպի անծանօթը: Ոճրագործ այդ թշուառականը, զիս մինչև Հայէպ տանելու պաշտօնն ունէր, գոնէ այդպէս ըսին ինձ, բայց չդիտեմ ինչո՞ւ, փոխանակ Պօզանդիէն ուղղակի առաջնորդելու, այս կողմերը երաւ զիտ Այսօր երեք օր է, անընդհատ կը քալենք: Առաջին երկու օրերուն, ինձ հանդէպ անշատ մեղմ վերաբերում մ'ունեցաւ, բայց այսօր, երբ այլեւ ամայի այս վայրերը հասանք, անակնկալ ու վայրագ վերաբերումի մը ենթարկուեցայ: Անոր կասկածելի շարժումներուն իմաստը, որ որոշ ծրագրի մը կը հետեւէր, ինձ համար յայտնի եղաւ: Դիւրաւ ըմբռնեցի անոր միտքը, և զգացի որ մահը իմ չուրջս կը դեգերէր: Չարիքը հեռացնելու համար, կաշառող ամէն միջոցի դիմեցի, բայց ան՝ ամէն փորձերուս, շնական ժամանով մը, «Սաակելէդ ետք, այդ ամէնը իմս են», կը պատասխանէր, հայհոյելով: հրմշտկելով և նոյն խակ շա՞տ ուժգին հարուածներ իջեցնելով յոդնաբեկ մարմնոյս:

Այդ ամէնուն դէմ, միշտ զուսպ, համբերատար ու նոյնիսկ կամակոր հլութեամբ սպասեցի վախճանին Երբ մութին հասանք այս չարազէտ ձորակը, մէկ մ'ալ տեսայ, որ չարագործ մարդը դիրք բռնեց դէմս, և սուինաւոր զէնքը ինձ ուղղելով...

— Կեցի՛ր, հրամայեց . . . :

Դարձեալ աղաչեցի: Եւ սակայն սրիկանն, միշտ անտարբեր խոժոռազէմ ու անգութ, գազանային արիւնարրու նայուածքները ինձ ուղղած.

— Զեռքդ վե՛ր, քէշի՛շ, պոռաց.

— Ալլա՛հ աշգընա, տղաչեցի . . . :

— Քեզի ե՞մ, կեավուռի «սե զլո՛ւխ», կրկնեց ու սուինը հրեց կուրծքիս . . . :

Ծուռ շարժում մը, որ իմ կողմէս բնազդօրէն տեղի ունեցած էր, հարուածը վրիպեցուց, և սուինը փոխանակ կուրծքս ծակելու, իրեցաւ աջ անութիւս տակէն վերաբկուիս սա լայն թևին մէջ: Այդ հարուածը առաջինն ու վերջինն եղաւ սակայն:

Անոր զէնքին . փողը արդէն ձեռքերուս մէջն էր, ու ևս պինդ մը փաթթուեցայ անոր: Բուռն ցնցումով մը խլեցի զայն իր ձեռքէն, և անով տապալող հարուած մը իջեցուցի չարագործին իրանին: Թշնամիս գետին փոռւած էր, զէնքը մէկ կողմ նետելով խոյացայ վրան: Զայն առի ծունկերուս տակ, հետը ուժգին գոտեմարտի մը բռնուելով . . . :

Մնացեալը, օրհնեալն Աստուծոյ, քեզ ծանօթ է, չնորհիդ ազատեցայ ըսաւ, լռելով ու ակնապիշ դիտելով ազատարար երի տասարդին զէմքը:

Զէյթունցին, Քահանային ինքնապաշտպանութեան այս նկարագրականէն հպարտ:

— Իմ չնորհիւս չէ՛, Տէր հայր, այլ՝ Զեր անվեներութեան ու խիզախութեան չնորհիւ . . . , Իցի՛ւ թէ ամէն հայու սեփականութիւնն ըլլար ան, պատասխանեցու աւելցուց.

— Վաղը ուրեմն՝ ե՞ս կը փոխարինեմ այդ մարդուն, այսպիսով, երկուքս ալ ապահովութեան մէջ կ'ըլլանք Այլես ևս «Նուրին» եմ, դուք ալ կալանաւորս, ահա՛ մեր պաշտօնագիրը, կը քալենք միասին և կ'ուղղուինք շիտակ ճամբէն դէպի Հալէպի: Իսկ «Մուրատ»ին դիմակը կը մնայ այս տեղ. կամ կը գտնուի և պետոկան տոմարներէն իրը մեռեալ իր անունը կը ջնջուի, եւ կամ, գաղաններուն կեր դառնալով իր հետքը կը կորսուի . . . :

Տրուած այս որոշումին, երկուքն ալ համաձայն էին, եւ որպէսզի արշալուսէն առաջ վտանգաւոր այդ վայրէն հեռանային, քանի այս ժամ հանգիստ ընելէ ետք, ճամբար ինկան, բռնելով Պօղանդիի ուղեգիծը:

Երկուքն ալ այլես տարակուսանքը, վախն ու մահուան սարսուոը աղտոտ շապիկի մը պէս իրենց վրայէն նետելով, իրարմով զօրացած, ու իրարմէ ներշնչուած, անխորտակելի հաւատքով մը կեանքին փարեցան, ու քալեցին աւելի ոգեւորուած, հպարտ ու աննկուն քայլերով:

Ճամբու ընթացքին, ճանձրոյթն ու յոգնութիւնը մեղմելու համար, անոնք միշտ խօսքի բռնուեցան, որու ընթացքին կրո-

նականը, իր ծուխերուն հետ, աքսորի իրենց պատմութիւնն ը-  
րաւ, փափաքելով լսել նաև երիտասարդինը, որուն հաճոյքով  
պատասխանեց: Խնքն ալ տեսակ մը փափաք և հոգեկան ցան-  
կութիւն ունեցաւ գաղտնապահ հոգեւորականին առջեւ բանալու  
իր գաղտնիքներուն ծրարը, սփոելով անոր առջեւ հոն գտնուող  
իր կեանքին գեղեցիկ ու մոռայլ նօթերը, ու յիշատակները,  
դէպքերն ու անցքերը, անոնցմով վերանորոգուելու ու հապար-  
տանալու համար: Եւ կամ եթէ կարելի դառնար, թեթենալու  
համար այն ամէն ճնշող ծանրութիւններէն, որոնք երբեմն իր  
ալ մտքին առջեւ կը ցցուէին վրդովելով նոյնիսկ իր հոգեկան  
խաղաղութիւնը, ուր՝ ինչո՞ւ ծածկէր ինքն ալ, շատ անգամ միս-  
տիկ հաւաքէն տարուած «մեղք»ին գոյութիւնը կը տեսնէր... Ուս-  
տի, սրտին խորէն փրթող հառաջանք մը արձակելով խօսիլ սկսաւ,

— Տէր հա՛յր, Զէյթունցի պղնձագործ Արութենց Փանոսի  
զաւակ Արթին, է անունս: Մանկութիւնս Զէյթունի մտաւոր  
զարթնումի շրջանին հանդիպելով, հայրս ինձ ամէն միջոց տրա-  
մադրեց, եւ ե՞ս հայկական կրկնակ նախակրթարանները լրացնե-  
լով մտայ Մարաշի գերմանական Գոլէճը Հոն՝ ուսանողական  
իայլուն շրջան մը բոլորեցի, տիրանալով նոյնպէս գերմաններէն  
լեղուին և անցայ Հալէպ, հոն ևս փայլուն դիրք շինելով ինձ:  
Հոն՝ արար մեծ վաճառատան մը համարակալ քարտուղարն էի  
երբ աշխարհաւեր պատերազմը ծագեցաւ: Հայրս Զէյթունի յե-  
ղեփոխութեան առաքեալներուն դաստիարակութիւնովն ու գա-  
ղափարական շունչովը ապրած մարդ, պատերազմին յայտարա-  
րութիւնը հայ ժողովուրդին համար աղետալի նկատելով. ստի-  
պողաբար զիս կանչած էր Զէյթուն: Բայց ես միջոց չունեցայ  
նոյնիսկ պատասխան տալու, և տարեկիցներուս հետ առաջնորդ-  
ուեցայ թրքական բանակը Շնորհիւ գերմաններէն լեղուի հըմ-  
տութեանս, ենթասպայի աստիճանով և իբր թարգման, սպա-  
յակոյտի կազմին մէջ մտայ, ծառայելով գերման քաղաքական  
պիւրօի անդամ հազարապետի մը, որուն անունը ոչ ոք գիտէր

Բոլորը. զինքը «հէռ» — պարոն — կ'անուանէին, արտակարգ յարդանք շռայլելով իրեն։ Արդարեւ շատ զարմանալի էր իրը հաւ և Զէյթունցի, ինձ տրուած այդ պաշտօնը, բայց յետոյ այդ զարմանքս փարատեցաւ, երբ տեսայ որ ան զիս Ասորի կը կարծէր և զիս կը գործածէր այն ատեն միայն, երբ պէտք կ'ունենար հրամաններ արձակելու։

Հօրս նախատեսութիւնները ցաւ ի սիրտ տակաւ իրականութիւն կը դառնային։ Հայկական տեղահանութեան առաջին զոհներէն եղաւ նաև ծննդավայրս Զէյթունը։ Իմացայ որ ծնողքս, եղբայրս և քոյրս ալ քչուած են Սուլթանիէի բացաստանները։ Այլևս հանգիստն ու քունը ինձմէ խոյս տուին։ Դուլ ու դադար չւնէի, միշտ մտածելով անոնց օգնութեան հասնելու և անխուսափելի մահուընէ ազատելու միջոցներ որոնելով։

Դերմանացի հազարապետս, առաջին օրերուն, ինձ հանգէպ սիրալիր վերաբերում մը ունէր։ Քաջալերուած այդ վերաբերումէն, վերջապէս օր մը խօսք բացի և իր աջակցութիւնը խնդրեցի, ծնողքս Սուլթանիէէն Հալէպ փոխադրելու համար։ Առաջարկս հաճելի չժուեցաւ պետիս, և նոյն խսկ զայրացաւ երբ իմացաւթէ հայ եմ։

— Ի՞նչ... հայ ե՛ս, և ողջ մնալուդ համար գոհ չմնալով, դեռ կորսուելու արժանի ուրիշներու մասին ալ կը մտածես, ըստ, ու կրուկներու վրայ զառնալով հեռացաւ գրասենեակէն։

Ուրիշ օր մըն ալ, երբ գարձեալ խորասուզուած էի նոյն այդ կիզող մտածումներուս մէջ, ու բնականարար չէի զգացեր իր սենեակէն ներս մուտքը, և հետևաբար չէի կրցած իրը ստորադաս, ոտքի ելնելով «պատիւի առնել», փրփրած ու հրացայտ նայուած քններով դէմս ցցուեցաւ ու շառաչուն ապտակէ մը ետք, — Դուք կորսուելու արժանի մարդիկ էք, և պէտք է որ կորսուիք, պոռաց, սպառնալով զիս ալ խառնել քշուող կարաւաններուն։

«Թերացումս» կամքէ անկախ եղած ըլլալը պատճառաբանող բացատրութիւններս, անլսելի մնացին, անգամ մըն ալ կրկնեցի թէ Տարագիր ծնողիս վիճակէն տարուելով մազբաղ եփ, բայց

ան երբեք չուզեց իմ խօսքերս լսել, ու սեղանին առջև անցնելով, պաշտօնագրով մը զիս զրկեց պատերազմական ատեանին, հոն դատուելու և պատժուելու համար Աւելորդ է այլես ունենդրանք, որովհետեւ համոզուած էի թէ իմ ներկայութիւնս աւելորդ նկատուած էր ա'յն օրը, երբ անանուն այդ պաշտօնատարը, որուն հրեայ մը ըլլալը յետոյ հաստատեցի, իմ հայ ըլլալս հասկցած էր, և հետեարար այս տեսակ առիթի մը պէտք ունէր զիս քովէն հեռացնելու համար: Բայց եթէ անօգուտ էր ունէ նոր խնդրանք, ևս մտածեցի թէ դեռ ունէի ընելիք ուրիշ խօսքեր: Ես ամէն բանէ առաջ, կը մզուէի սրտիս ու հոգիս թելազրութիւններէն: Կը խօսէի զաւկի մը զգացումներով, խզճիս ու պարտականութիւններուս գիտակցութիւնով: Բնականարար իմ մէջս բարձրացող այդ ոյժը այս անարդարութեան առջև պիտի վերածուէր ուռումբի մը, որ պիտի չճանչնար այլես, ո'չ մեծաւորս և ո'չ ալ օրէնքը: Ու պիտի պայթէր, խելաս ինքնամոռացութեան մը մէջ նետելով զիս: Զեմ գիտեր թէ ի՞նչպէս... բայց բոլոր ուժովս պոռացեր եմ այդ անխիղճ մարդուն երեսին:

— Բայց դուք ալ ծնողք ու սիրելիներ ունիք, գոնէ զանոնք յիշեցէք: Վաղը Ֆրանսացիք կամ Ռուսները, եթէ նոյն ձեռով վարուին անոնց հետ, կը կարծէ՞ք որ չպիտի ազգուիք եւ ինձ պէս դուք ալ պիտի չմզուի՞ք վշտերուն ամենածանրին մէջ, մոռնալով պահ մը, ինչպէս հս, գործն ու պարտականութիւնը:

Փրփրած գաղանի մը երեւոյթն առաւ ան...: Ես արդէն ասաիմանազրկուած, ձեռնակապուած՝ երկու ոստիկան զինուորներու հսկողութեան տակ, տարուեցայ բանտ, հնթարկուելով կեանքերուն ամէնէն գարշելիին:

Աղտոտ, խոնաւ ու լոյսէ զուրկ վայր մը, ուր ամէն աղգէ ու դասակարգէ մարդիկ թխմուած էին ներս, առանց հաշուելու թէ այլնս տեղ չկար, ո'չ պառկելու և ո'չ ալ նոտելու:

Գիշերները մարդիկ հոն իրարու կրթնած և փոխն ի փոխ իրարու ուսէ կախուած, հազիւ թէ կրնայինք չնչել: Իսկ ցերեկ-ները խումբ խումբ և սուինաւոր պահակներու բիրտ հսկողու-

թեան տակ կը տարուէինք տաժանակիր աշխատութիւններու :

Բարեբախտաբար կարձ տեսց բանտի կեանքս : Առաւօա մը մեղմէ քսան հոգի, նոյն հսկողութիւնով երկաթուղիով փոխադրեցին իսլահիէ : Հոն էր որ Հալէպէն մեկնող գիծը կը վերջանար, ինչպէս Պոլսէն դէպի Պաղտատ երկարող գիծը կը վերջանար Մամուրիյէն մէջ և բեռնատար ինքնաշարժերով կը փոխադրուէին իսլահիէ, վերստին բեռցնելու համար կառաշար: Բանտարկեալներուս վիճակուած էր այդ ծանր աշխատանքը: Բայց այդ տաժանքը, պէտք է գիտալ, որ բարիք մըն էր մեղ համար, գոնէ մաքուր օգլոյս ու արև կը ծծէինք: Աշխատանքի այդ ճամրուն վրայ էր որ վիճակակից հայ երկու կտրիճներու ծանօթացայ: Անոնք ինձ խորհուրդ տուին միանալ իրենց, բըռնելու համար փախուստի ճամբան Համաձայնեցայ, որովհետեւ այդ օրերուն տաժանքէ, անօթութենէ և մահէ աղատելու ամենաապահով միջոցն էր ան, և գիտէի որ լեռ ու քար լիքն էին մեզի պէս փախուստականներով: Իրիկուն մը երբ դարձեալ գիշերային աշխատանքի կը պարտադրուէինք, մութէն ու ներկայացնող պատեհութենէ մը օգտուելով, երեքս մէկ, մութին մէջ աւերեւութացանք, միասին փախցնելով մեղ համար դէնք, փամփուշտ և նոյն իսկ քանի մը ուռմբ:

Վտանգաւոր այս փախուստին մահացու հետեանքներուն դիտակցութենէն մղուած, քալեցինք այնքան արագ, ու ընտրեցինք այնքան կարձ ճամբաններ, որ առտուն արշալոյսին հետ, արդէն հասած էինք Հասանպէյլիի ըրջակայ գիւղերէն Քիւրտ պաղչէ գիւղը, որուն բնակիչները քոչուորներ և խաշնարածներ ըլլալով, գիւղը լքած և քաշուած էին լեռնային արօտավայրերը:

Մեր առաջին գործն եղաւ գիւղին պահապանը գտնել, ուրուն ներկայացանք իրը թուրք բանակայիններ, ուտելիք եւ հանգստանալու աեղ պահանջելով:

Ծերուկ Քիւրտ մեղ գոհացուց, մենք ալ զինքը, վճարե-

լով նիւթական կլորիկ գումար մը Այդ պարզեցն շացած, ծերուկը, սիրով ընդունեց նաև մեր նոր առաջարկը, այն էր՝ ոչ ոքի չյայտնել մեր ներկայութիւնը գիւղին մէջ, որպէսպի կարենայինք երկար քուն մը քաշեր Եւ իրաւ ալ, երկար օրերու անքնութենէ և տաժանակիր աշխատանքներէ ջախչախուած մեր մարմինը, առանց կատարեալ հանգիստի, անկարելի էր փախըստականութեան արկածալի նոր անակնկաներուն ու չարչարանքներուն յանձնել:

Մինչեւ իրիկուն տեղող խաղաղ ու երկար քունով մը կպազդուրուած՝ ճամբայ ինկանք: Ընկերներէս մին՝ Քէլէրցի Փօրուգալ Քէօսեան իսկ միւսը՝ Հասանալէյլիցի Պօղոս Նալչանեանն էին: Չէյթունցի հանգամանքս վստահութեան ամէն հաւաստիք կը խացնէր իր մէջ, չուտով մտերմացանք և որոշեցինք Ամանուի լեռնաշղթան կտրելով անցնիլ Տաւրոսի անառիկ լեռները, ուրկէ անոնք պիտի վերադառնային իրենց ծննդավայրի սարերը, միանալու համար իրենցմէ առաջ լեռ բարձրացող գիւղացիներուն իսկ ես ուխտած եւ որոշած էի ծնողացս հետքը գտնել, և տարոր համար ալ պէտք է անցնէի Տաւրոսը ուղղուելով մինչեւ Սուլթանիէ:

Ճերեկները լեռներու և անտառներու անթափանցելի խորշերուն ու պուրակներուն ծոցը, իսկ գիշերները, չէնութիւններէ հեռու, ամայութիւններու մէջէն, արհաւրելի ու տաժանագին ճամբորդութիւնով մը, բայց միշտ ամէն վտանգ արհամարհելով, հասանք ձեպիլը Պերեմերի լեռները, և մտանք անոնց միոյն բարձունքին թառած Ալէվիներու Հայրադդ (Խայրաղ) գիւղը ուր ապաստան գտանք հովիւրի մը տան մէջ:

Հոն՝ երկու օրուան մեր հանգիստի ժամերուն, պատրաստեցինք մեր բաժանման ծրագիրը:

Տանուտէր հովիւր՝ Մուսա, նիւթական վարձքի մը փոխարէն յանձն առաւ զիս, լեռներու արահետներէն, բարձունքէ բարձունք առաջնորդել մինչեւ իկոնիոյ և անկից ալ Սուլթանիէի դաշտերուն վրայ իշխող Տաւրոսի ծայրամասերը: Ես պիտի սպասէի

հոն, իսկ հովիւը պիտի իջնէր դաշտ, խուզարկելու և գտնելու համար Զէյթունցի տարագիրներու մէջ, ծնողքս եղբայրս ու քոյրս։ Միայն ծնողքովս սահմանափակուած այս ձեռնարկս, թէ և հաշտ չէր իմ զգացումներուս, երբ անդին լքուած հազարներ կային, բայց ան իմ միտքս հանդարտեցնող նուազագոյն ու ճարահատ միջոցն էր, քանի որ ամբողջ հայրենակիցներուս համար, աղատարարական հաւաքական միջոց մը խորհիլ, միջոցներուս և կարողութիւններուս սահմանէն դուրս կը մնար: Գտնելի իմիններս և գոնէ զանոնք փախցնել, առանց ատոր կը խորհիլ թէ չպիտի կրնայի, ու պէտք չէր որ ապրէի . . . :

Մէկ շաբաթ վերջ, անվնաս, արդէն հասած էինք մեր ծրագրային վայրը: Անառիկ ու անմատչելի բարձունքի մը վրայ դիրք բռնած էի: Տեղ մը ուրիէ կարելի էր դիտել հարիւրաւոր մզոններու հասնող իկոնեան դաշտն ու Սուլթանիէի ճախճախուանները, որոնք աչքերուս տակ կ'իյնային գեղատեսիլ համայնապատկերի մը ձեռվ:

Ծնողացս ուղղուած երկտող մը, «գրաբերիս ցուցմունքներուն վստահելու խորհուրդով», յանձնեցին Մուսային և դէպի Սուլթանիէ ճամբու զրի զայն:

Ապաստարանս ապահով, առջևս պարզուող բնապատկերը խիստ զմայլելի և սնունդի և ինքնապաշտպանութեան միջոցներս կատարեալ էին Առիթ մըն էր ասիկա, որով Տաւրոսի առողջարար օդին, ջուրին ու արեին կենսատու ու բարերար աղդեցութեան տակ, պիտի կրնայի կատարեալ առողջ մարդ մը զառնալ, իթէ երբեք միտքս ու ջիղերս հաշտուէին այդ առաւելութիւններուն հետ: Ինչ որ ալ ըլլար, և որքա՛ն ալ առաւելութիւններ ունենալի, մէջս կիզող խորունկ վիշտ մը ունէի, որ կը փոթորկէր ամբողջ յօրինուածքս, լարուած շոգեպինդ մեքենայի մը վերածելով զայն: Պայմանադրական օրն անցաւ, Մուսա չերեաց, ո՛չ իսկ կրցի նշմարել այն ծուխը որ պէտք էր բարձրանար իրը ծածկախօս, եթէ ան, ուեէ արգիլիչ պատճառով ուշանար: Խարտոցող մտածումներ ու խօլ երեւակայութիւններ,

սիրելիներու շուրջ ու անոնց վրայ, սրտախանձ կ'ընէին զիս, ու խելագարի մը անկմասա շարժումներով սարէ սար կը վազվռտէի, միշտ անհամբեր, միշտ աչքերս տնկած հեռուն, հորիզոններուն ծոցէն սպասելով աւետարերը՝ Մուսան...:

Եօթներորդ օրուան առաւօտն էր, զիշերն ամբողջ, մաս-  
ծումներէս ծնող տագնապը զիս ծովու մը նման ալեկոծած էր,  
դեռ անոր պատճառած յոդնութիւնը կ'ապրէի, բայց գիշերը փչող  
լեռնային պաղ հովերէն թմրած երակներս ու մկանունքս շարժ-  
ման մէջ գնելով մարմինս տաքցնելու համար, պէտք էր ելնէի  
և կատարէի պայմանադրական մարզանքս: Լեռը գիշերողներու  
համար անհրաժեշտ եղող այս մարզանքին հոդիներու ու մըտ-  
քերու վրայ թողելիք բարերար աղղեցութիւնը, մանկութենէս  
գիտէի: Ո՞ր Զէյթունցին լերան համար ու կոռի ընդունակութիւ-  
նով ծնած չէ, ես չէի որ բացառութիւն պիտի կազմէի:

Արդարե մարզանքէս ետք, ինքինքս գտայ. ու դարձեալ  
նուիրուեցայ պաշտօնիս, որ ուրիշ բան չէր, եթէ ոչ խուզարկել  
շրջակայքը, յուսատու ուեէ հետք ու մարդկային շարժում տես-  
նելու համար:

Ու ահա՛ Սուլթանիէի կողմէն, դաշտին խորը, նշմարեցի  
շարժող սեռութիւն մը, որ տակաւ կը մեծնար ու կը լայննար,  
օդին մէջ բարձրացնելով փոշիներու ամպեր:

Զինուորներու գունդ մը կամ տարագիրներու կարաւան  
մը միայն կրնար ըլլար, որուն հետևեցայ անթարթ աչքերով ու  
անհամբեր սրտհատնումով, մինչև որ անոնք տեսողութեանս  
աւելի լայն սահմաններուն մէջ մտան, և ես կրցի ստուգել ա-  
նոնց ինքնութիւնը:

Խումբ մը Զէյթունցի այրեր էին, իրենց տարազը այդ կը  
հաստատէր, որոնք չուաններու կապուած ու հեծեալ ստիկաննե-  
րով պաշարուած, կը յառաջանային իմ առջևս խորացող ու նեղ-  
ցող ձորի մը մէջ, ուրկէ պէտք անցնէին, մտնելու համար Պօռ  
կամ Ուլու զրօլա տանող ճամբան:

Ու քանի՛ այդ շարժուն մարդակոյտը դէպի ցած իջնելով  
կը կորսուէր երկարող ձորին անտեսանելի խորութիւններուն մէջ,  
ես՝ ա՛լ աւելի անհամբեր, ու նոյնիսկ անհաշիւ . . . քարէ քար  
ու բարձունքէ բարձունք կը ցատկուաէի, արհամարհելով վտանգը,  
որ տակաւ կը բազմապատկուէր ու կը մօտենար, անոնցմէ նըշ-  
մարուելու փորձանքին ենթարկուելով: Կարաւանը այլես աչքէ  
հեռացաւ, զայն վերսափին տեսնելու և անոր շարժումները հետա-  
զոտելու համար պէտք էր բարձրանայի դէմս ցցուող ու դէպի  
ձորին գոգը կախուող սարի մը վրայ: Վաղեցի դէպի հոն,  
մաղլցելով ու ցցուածքներէ կախուելով, բարձրացայ վրան:

Սարաւանդէն վար անդունդ մը կը խորանար, ահաւոր տե-  
սարան մը պարզելով: Տեսայ որ կարաւանը այդ խորութեանը  
մէջ հոսող ջուրին եղերքը կեցած է, և ժանաարմբին ձիերէն վար  
իջած, կասկածելի շարժումներ կ'ընէր, Երեք անգամ կրկնուող սու-  
լոց մը, որ պնչուշտ ծածկախօս մըն էր, կամ արձակուած հրա-  
ման մը, ինձ համար, իբր ուղղմիկ Զէյթունի զաւակ, շատ հաս-  
կընալի էր, և ահա՛ տեսայ որ կարաւանը պաշարման շղթայի մը  
մէջ կ'առնուէր: Տրոփող սրտով ու անթարթ աչքերով կը հետեւէի  
անոնց շարժումներուն, յայտնի էր որ օգնական ոյժի կը սպա-  
սէին, որ չուշացաւ: Քսան հոգիէ բազկացած Զէթէներու խումբ  
մը յայտնուեցաւ, որոնք իրենց կարգին նոր դիրքեր դրաւելով  
աւելի սեղմեցին պաշարումը . . . :

Տեսարանը՝ մարդկային զգացումի ու մտածումի տարո-  
ղութեան սահմանէն դուրս էր կապանքէ փախած արիւնկզակ  
գաղաններ, անօթութեան կլափներով, տողանցք կ'ընէին իրենց  
զոհերուն շուրջը պաշարելով անմեղներու ու ինքնապաշտա-  
նութեան տարրական միջոցներէ զրկուածներու խումբը, անոնց  
վրայ խոյանալու և բզկտելու համար խեղճերը:

Չոհերը, ակներե մահուան դիմաց սարսափահար ու խելա-  
կորոյս, կը նայէին դահիճներուն, խաւարէն լոյս, ոճիրէն գութ և  
անապատէն կեանք յուսալով . . .

Դժոխային զարհուրելի այս պատկերին առջե, իմ ալ էու-

թենէս մահուան ցուրտը անցաւ, սլացիկ, ցնցող, բայց պրկող գող մը, որ վրէմի ասառւծուն ներկայութիւնը կը մատնէր, կարծես ինձմէ խլեց ինչ որ դեռ կար հոն իրը մարդկային զգացում: Երեւակայեցի դժոխային քառար, որ իսկոյն պիտի պայմէր վարը: Լսելի թուեցաւ ինձ, ինկողներու աղեկառւր աղերսները, և վերջին խօսքերը իրենց սիրելիներուն ուղղուած, ու վերջապէս տեսնել փորձեցի ինկողները, որոնք իրենց վերջին նայուածքները շանթահարող նետերու պէս դէպի ինձ կը նետէին, ու մտածեցի թէ անոնց աղերսներն ու նայուածքները, խաւարին, ոճրագործներուն ու անապատին չէին ուղղուեր, այլ անձիս . . . , որ թէև իրենց համար անտեսանելի էր, բայց իմ մէջ մարտնչող դատողութիւնը, տրեանս ձայնը և պարտականութեանս դիտակցութիւնը պոոթկացող ու խեղզող ոյժի մը վերածուած՝ զիս դէպի վտանգ, դէպի պարտականութիւն և դէպի անձնագոհութիւն կը խոյացնէին . . . :

Խելակորոյս, պատկերէն զսպանակուած, ու պարտականութեանս մզումէն գիննվ, առաջ նետուեցայ, աւելի ծայրը սարաւանդին, ուրկէ վար անդունդն էր, և ուր՝ զոհն ու դահիճը իրարու կը խառնուէին . . . :

Անմեղ հայրենակիցներուս ու ազգակիցներուս, զրացիներուս ու ազգականներուս, և թերես ալ հօրս ու եղբայրներուս մարմինը ծակծկող սուլիններուն շնչիւնն էր որ կը խառնուէր ինկողներուն աղեխարշու աղեպատող ճշոցներուն: Ես տեսայ անոնց իյնայն ու բրդանալը, ու խելակորոյս նետուեցայ վտանգին գիրկը . . . :

Մինչեւ այդ՝ մէջքս պրկող գոտիէս դուրս հանած էի անոր մէջ փաթթուած երեք ոռումբերս, ինչպէս առջևս քարին վրայ դիզած էի ծրարիս մէջն եղող փամբուշաներս: Իսկոյն դործի անցայ . . . :

Այո՛, գիտէի թէ զոհերուն կեանքը վերջացած էր, և ճիշտ ատար համար ալ վճռեցի վերջ տակ նաև գահիճներուն ալ կեանքին, թափելով զանոնք իրենց զոհերուն վրայ: Առաջին ոռւմը

աղ ափիս մէջ պինդ մը սեղմելով, քաշեցի կրակի օղակը, հաշուելով միջոցին կարճ և բարձրէն վար անկումի արագութիւնը՝ պայմանադրական չորսին տեղ վեց համրեցի և թռցուցի զայն դժոխքին կեղրոնը։ Երկրորդը և երրորդը իրարու ետեւէ. ու ես նետուեցայ քովս եղող քարի խոռոչի մը մէջ։

Իրերայաջորդ երեք ոռումբերուս դղրդագին ու խլացուցիչ պայթումները, և անոնցմէ բարձրացող սև մուկին ու փոշիի ամպէ ահաւոր երկրաշարժէ մը ետք, ժայթկող խառնարանի մը վերածեցին անսղաւնղը, զայն տեսողութենէ ծածկելով ու պահելով գաղտնապահ խաւարին մէջ։

Դարձեալ ոտքի ելայ, այս անդամ ալ փարեցայ զէնքիս, զիրք բռնելով անառիկ ժայռի մը ետին։ Կ'ենթադրէի որ այդ դաղաններէն ազատողներ խսկոյն պիտի ցրուէին շրջակայքը, փնտուելու և գտնելու համար մահացու հարուածին հեղինակը։

Սխալած չէի։

Հովին հոսանքը, ապառաժներու արահետներէն բարձրացող մուխն ու փոշին տակաւ կը ցրուէր, ձորէն վար ու լեռներէն վեր, զգուշաւոր շարժումով մը, պարզելով անոնց տակ պահուող գաղտնիքը։ Ուշադիր ու խուզարկու նայուածքներով նայեցայ վարը, սարսափելի էր տեսարանը, ե՛ս սիրտ չունեցայ դիտելու. ակնարկս դարձուցի ուրիշ կողմեր, ու նշմարեցի երկու Զէթէներ, որոնք զէտի ետ, դաշտին ճամբան բռնած, օճերու սողոսկումով կը փախէին։ Խսկոյն հրացանիս վճիռին յանձնեցի այդ երկուքն ալ ու երկու հարուածով փռեցի գետին։ Խսկ թէ, վարը, ձորին մէջ, որքան կորուստ պատճառեցի անոնց, այդ չեմ գիտեր։ Միայն յայտնուեցաւ թէ յաջողած էի ծնողքիս ու հայրենակիցներուս կեանքը սուղ ծախել, մէկի դէմ մէկ կորուստ պատճառելով թշնամիին։ . . .

Լեռնորդին լոեց, այդ արիւնաներկ ու դժոխային զէպքին վերյիշումը իր մարմինը, իր ամբաղջ էութիւնը անդամ մըն ալ ցնցած էր։ Դէմքը, ճերմակի, դեղինի ու սեի խառնուրդ, ժանդի գոյն մը առած էր։ Մարմինը ամբողջապէս կը դողար,

յիշողութենէն վրիպող նոր տեսարաններ արթնցած էին իր ուղեղին մէջ, որոնց առթած տագնապէն, քիչ վերջ, զողը դադրեցաւ ու այրող տենդ մը պարուրեց իր մարմինը Յուզումի ակներև նշաններ յայտնուեցան ու ան, կեցած տեղը, խոր ու անդնդային մտածումներու մէջ թաղուեցաւ:

Այժմ, հոգեւոր պաշտօնեայինն էր գերը Այս անգամ ալ ան օգնութեան փութաց, Զէյթունցին առնելով իր թեերուն մէջ, երկուքն ալ նստան ծառի մը շուքին տակ: Արթին, Քահանային թեերուն մէջ, խոստովանողի մը երկիւղածութիւնով.

— Տէր հայր, լսեցի՞ր ամբողջ պատմութիւնս, գիտե՛մ, արարքս մեր հաւատալիքներուն և անոր բարոյականութեան դէմ է, զոնէ այդ համոզումը ներշնչեցիք կրօնականներդ դարերէ ի վեր, բայց կը զգամ թէ մարդկային էր ինչ որ գործեցի, չէի կրնար, այդ պահուն, աւետարանով զբաղուիլ, որովհետեւ, ինչ որ գործեցի վայրկեանէն ծնաւ ու դէպքէն հրամայուեցաւ . . . , Արդ՝ «Թող յիս յանցանս . . . խոստովանիմ և հաւատամ . . . Տէ՛ր հայր . . . », ըսաւ, ծունկի գալով տէր տիրոջ առջեւ:

Կրօնքի պաշտօնեան զգաց որ անոր անսեթեեթ ու անվերապահ այս խոստովանութիւնը իր հաւատքէն էր որ կու գար և որոշ նպատակի մը կը ձգտէր: Ան՝ երեսը խաչակնքեց ու մեղայի վերջին տունն արտասանելէ ետք, պատգամեց նաև իր «արձակեսցէ»ն, այսպիսով սփոփարար չունչ մը փչելով Զէյթունցին հոգիէն ներս, որուն այս հաւատքը իր ծննդավայրէն ու ցեղին աւանդապահութենէն կը բխէր: Խաչը և աւետարանը ամէն ատեն ու ամէն կոխւներու, հայուն ու յաղթական այդ արծուերոյնի մարտիկներուն ներշնչարանն ու առաջնորդող նօանակը եղած էն, ինք չէր որ բացառութիւն պիտի կազմէր, և արդէն իր առած աշխարհիկ դաստիարակութիւնն ևս գիտութեան տուեալներով զինք դէպի այդ հաւատքին կը տանէր: Զէ՞ որ կոռւին ու կրակին մէջ նետուող զինուոր մը, առաւելապէս կը կը կառչի հոգեկանին, եթէ նոյնիսկ ան ըլլայ սկեպտիկ կամ միսթիկ հաւատքով մը:

Քիչ ետք, ոտքի ելան ու շարունակեցին իրենց ճամբան, աւելի վստահ ու կորովի քայլերով, հոգեպէս թեթևած ու հպարտ:

Անոր այս հպարտութիւնը, իր ազգային արժանապատութենէն կեանք կ'առնէր, այժմ կը դգար ու կը հաւատար թէ հայն ալ կոռւիլ ու սպաննել գիտէ երբ ինքնապաշտպանութիւնը այդ կը պարտազրէ ու կը հրամայէ . . .

Զէյթունցին պատմեց նաև Մուսային ձեռնունայն վերադարձն ու Պօզանդիի լեռներուն մէջ միասին բռնուելնին, իրեն վերագրելով կամուրջի մը քանդումը, զինուորատար կառաշարը դէպի խորխորատ տապալելու ոճրամտութեամբ, որուն հետեանքով զինքը տարած էին Գոնիայի պատերազմական ատեանը, ուր զարհուրելի չարչարանքներու ենթարկուելէ ետք, քանի մը անգամներ մահը փնտուած է ու չէր գտած: Պատմեց նոյնպէս, մարդասէր Սելձուղ բժիշկին, Ապտուլահի դժաւոր վերաբերումը իրեն հանդէպ, ու չնորհիւ նոյն մեծանձն բժիշկին, հանդիպումը ուրիշ երկու ազնիւ ու անձնուէր ազգակիցներու, Տոքթ. Սմբատի և իր արժանաւոր խօսեցեալին Օր. Յամիկի, որոնց գուրգուրանքին ու խնամքներու տակ, մանէն ազատելով դուրս եւրած էր Գոնիայէն. լեռ բարձրանալու և լեռնականներու մէջը ապաստանարան մը գտնելով յոյսով, ու աւելցուց:

— Տէր հա՛յր, ահա՛ թէ ո՛վ եմ, ինչ կեանք անցուցած եմ և ի՞նչ է ներկայ կացութիւնս, որուն ճամբուն վրայ նախախնամական գերակատարութիւնով մը հանդիպեցայ Ձեզ, ըստ, Քահանային նայելով ակնա զիշ:

— Աստուծոյ մա՛տը... օրննեալ է անոր կամքը... պատասխանեց հոգեւորականը: Ու երկուքը մէկ ինկան լուռթեան եւ զարմանքի խոհանքի մը մէջ, արոփող սրտով ու ալեծուփ հոգիով, բայց միշտ անոնցմէ խարազանուած արագաքայլ շարունակեցին իրենց ճամբան . . .

Զորբորդ օրուան միջօրէին, անարգել ու խաղաղ ճամբորդութենէ մը ետք, հասան Տարսոնի կայարանը: Իրենց ձեռքը

գտնուող պաշտօնագիրը ներկայացուցին զինուորական իշխանութեան, և անոր վաւերացումն ստանալով աղատօրէն ու զինուորական կառաջարով հասան Մամուրիէ:

Հոն գիծը կը վերջանար: Մինչև իոլահիէ, դարձեալ պէտք էր հետիոտն քալէին, «Նուրի» — «Մուրատ» կամ Արթին — իր պատասխանատու կալանաւորին, ինչպէս այլուր, հոս ևս պարտաւոր էր կայարանի զինուորական իշխանութեան զիմել և իրենց Մամուրիէն անցքը արձանագրել տալ: Արձանագրութիւններու պաշտօնական այս տողանցքը, իրենց ապահովութեան համար մէկ մէկ հաւաստիներ էին: Նորը, միշտ հետեւելով իրմէ նախորդին, մինչև այդ առանց դժուարութեան կատարուած էր այդ արձանագրութիւնը. այդ վստահութիւնով անոնք ներկայացան նաև Մամուրիէի զինուորական առաքման գրասենեակը և անվարան, առ ի վաւերացում, քարտուղարին յանձնեցին իրենց պաշտօնագիրը:

«Նուրի» իր քովն ունենալով կալանաւորը, միամիտ՝ ակնարկներով, կը նայէին պաշտօնատարին: Այս վերջինն ալ իր կարգին զբաղումը ձգած՝ խորունկ նայուած քներով կը զիտէր «Նուրի»ն, առանց հետաքրքրուելու հոգեւորականով: Զինուորականին իմաստալից այս նայուած քները, պահ մը «Նուր»ին մատնեցին կասկածի, որ յետոյ փոխուեցաւ վախի, երբ պաշտօնեան վար դնելով պաշտօնագիրը, «հոս նստեցէք և քիչ մը հանդչեցէք», հրամայեց, պաղ ակնարկով մը ցոյց տալով անկիւն մը գտնուող նըստարանը:

«Նուրի» և քահանան իրարու նայեցան, ակնարկներ փոխանակեցին, որուն յաջորդեց հայ կղերականին միջամտութիւնը.

— Պէ՛յ, խօսք առաւ ան՝ աղերսարկու երեւոյթով մը, գիտէք որ ասկէ վար մինչև իոլահիէ, ոտքով պէտք է երթանք, տեսպէնք որ դուրսը մեկնելու պատրաստ ինքնաշարժներ կան, կարելի չէ որ մեր գործը լրացնէք, հասնելու համար այդ ինքնաշարժներուն...

— Ո՛չ, կարելի չէ, և պէտք է սպասէք: պատասխանեց

պաշտօնեան որ զինուորական գանօն մըն էր փոխ տեղակալի առաջնորդ:

— Եթէ կարելի՛ է, կրկնեց Քահանան, ու ցած ձայնով աւելցուց. Մենք ալ մարդու զաւակ ենք և մեղի ինկած ծառայութիւնը կ'ընենք Զեղ...:

Փոխ տեղակալին դէմքին վրայէն հեղնող ժպիտ մը սահեցաւ, քովնտի նայուածք մը սեեռեց Քահանային, ու

— Ըսել կ'ուզես, թէ պատրաստ ես նիւթապէս զիս վարձատրել, այնպէս չէ, փափաղ էֆէնտի, պատասխանեց ու դէպի դուռ յառաջանալով փակեց զայն, կողպեց ու վերադարձաւ իր խոսակիցներուն քով։ Անոր այս շարժումն ու ընթացքը անգամ մըն ալ կասկածելի թուեցաւ. ո՞վ էր այս մարդը, և ինչո՞ւ կարեւորութիւն չտուաւ պաշտօնագրին, առաւելապէս հետաքրքրուելով իրենց անձով։ Կամ ի՞նչ էր իր մտադրութիւնը այս ձեռով վար դնելով զիրենք...։ Անոնց վայրկենական այս խորհրդածութիւններուն չուտով վերջ տուաւ սակայն տեղակալը։

Եկաւ կեցաւ «Նուրի»ի առջե ու զայն ոտքի հանելով խորունկ նայուած մը ուզզեց անոր ու.

— Ե՛ս քեզի ճանչցայ, բայց դուն ալ աղէ՛կ նայէ ինձի, կրնա՞ս ճանչնալ զիս, հարց տուաւ, այս անգամ ալ բարութիւն գծող ժպիտ մը նետելով դիմացինին։

«Նուրի», տեղակալին ժպիտներէն ու դէմքի այս գծերէն սիրտ առած, իր կարգին, իր ալ քննող նայուածքները ուզզեց անոր դէմքին, ուր այս անգամ սակայն, թուրքի անգութ գծերուն տեղ, անոր դէմքին վրայ աղնիւ զգացումներու զրոշմը ու բարութեան մը ծաղկիլը տեսաւ։

Դժբախտաբար չկրցաւ ճանչնալ, ու չծածկեց անկէ իր տպաւորութիւնը։

— Ո՛չ, տեղակալ պէ՛յ, Զեղ ճանչցայ, բայց թոյլ տուէք ինձ ըսելու, թէ դուք սա վայրկեանին ա՛յնքան բարի էք, ու երեւոյթով այնքան չնորհալի, որ կրնամ վատահօրէն ըսել Զեղ, թէ դուք մեղի համար օտար մը չէք։

Փոխ տեղակալը դարձեալ ժպտեցաւ, ձեռքերը երկարեց «նուրիհ»ի ու բռնեց անոր թեերէն, իր առինքնող նայուածքները դարձեալ ուղղեց անոր, ու թեթև մը ցնցելով զայն.

— Ազէկ նա՛յէ, իսլահիէի բանտի գովուշը միտքդ բեր, եւ վերցիշէ դպիր Առաքելը, ե՛ս ան չե՞մ, ինչպէս դուն Զէյթունցի Արթինը...

Զուլումի ճամբուն վրայ, պատահմամբ զիրար ճանչցող և անոր քանդող ուրուականին հարուածներովը դարձեալ պատահմամբ, իրարմէ բամնուող հալածական։ Իրու համար, ինչպէս Զէյթունցի Արթին, մեղադրելի չեր այս մոռացումը։ Իր կարգին ան ալ վերյիշեց ու ճանչցաւ իր երեմնի բանտակիցը, որուն հետ քա՛նի քա՛նի գիշերներ կռնակի պառկեր էին, իրենց գլուխները հանգչեցնելով քարի միենուն կտորին վրայ, ու քա՛նի քա՛նի օրեր, ծունկ ծունկի բեռ կրեր ու իրարու խառներ էին իրենց արեան քրաինքը, իրարու տառապանքը թեթեցնելու և յոգնութիւնը մեղմելու մաքով, բռնազրոսիկ միաթարականներ հիւսելով։

Փաթթուեցան իրարու, ինքզինքնին յանձնելով գողտրիկ վերացումի մը, որ կորուստի ճամբուն վրայ ու վտանգին առջե յոյսը երազող և զայն գտնելու հաւատքը ունեցողներուն միայն յատուկ է...։ Իսկ Քահանան, անակնկալի մատնուած, այս նոր փորձանքէն ևս այսպիսով ազատելուն համար ապշահար, կը հրճուէր ու ազօթքի ու փառաբանական խօսքեր կը զրկէր իր պաշտած ամենակալին, ամէն բարութեան մէջ, ինչպէս ամէն չարիքի մէջ, անոր կամքն ու հրամանը տեսնելով...։

Քանօն Առաքել մին էր բացառիկ այն բազդաւորներէն, որ ատեն մը իրը սարկաւագ զինուորութենէ զերծ մնալէ ետք, աքսորի ու հետեւաբար մեռնելու վտանգին ենթարկուած, ազատելու համար անկէ, կաշառքի չնորհիւ մատած էր բանակ, ու իրը քաջ թրքագէտ, ձեռք բերած բացառիկ այդ զիրքն ու պաշ-

տօնը Մին էր այն հազուադէպ հայորդիներէն, որոնք իրենց  
ժպառդ բաղդէն բաժին հանեցին միշտ, զրկուածներու, տառա-



Քանօն Ա. Ռ. Ա. Ք Ե Լ,  
Այժմ ծխական Քահանայ Խամայիլի

պողներու և վասնգուածներու: Գոնէ այդ շրջանին մէջ եղող-  
ներէն արժէ յիշել. Հասանպէյլի գտնուող բնիկ Հաճընցի բժիշկ  
Րէճէպեանը, Գուրսպէճնցի բժիշկ Սամուէլը, առաքման պաշ-  
տօնեայ իզմիրցի Յակոբը, Սերստացի Եօրկի Զաւուչը և Զէն-  
կիէլցի Պիծակին չաւուշ Կարապետը:

«Նուրի» և կալանաւոր Քահանան իրը հիւր հոն վար դրուեցան, և որոշեցին Տէրտէրը ուրիշի մը հետ դրկել Հալէպ. փճացնելով անոր պաշտօնագիրը: Իսկ Նուրին իր Թուրքի անուններէն մերկացած բարձրացաւ լեռ, միանալով հայ Լեռան Մարտիկներուն:

---

ՀԱՅ ԼԵՐԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ  
ԹԷՇ ԻՆՉՊՈԽՍ ՇԱՀԵՑԱՆ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐՈՒ  
ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆԸ

Խօսիլ հայ-գերման բարեկամութենէ, մէջ բերելով դէպքեր, որոնք տեղի ունեցան 1915—18ի տարիներուն և ըսել ճշմարտութիւնները, հայ զրչի մարդուն համար, ինքզինքը դժնդակ կացութեան մը մատնել ըսել է:

Որովհետեւ, փաստաթուղթերով, վկայութիւններով ու խոստվանութիւններով. հաստատուած իրողութիւնն է, որ 1915ի հայկական ընդհանուր տարագրութեան եղեռնի հեղինակն ու քաջակալը, Վիլհէլմի Գերմանիան եղաւ:

Եղեռնային արարք մը, որ գազանարարոյ կառավարութեան մը ձեռքով գործել տուաւ ան, երեւութապէս իր զինակից թուրքիոյ հաճելի թուելու, իսկ խորքին մէջ, ուրիշ ծրագիրներու հետ, ձեռք բերելու համար նաև հարուստ Հայուն ոսկին, արծաթը, պղինձն ու բուրդը, որոնց փոխազրութիւնը Հայաստանէն դէպի Ֆօներու երկիրը, տարիներ տեսնց:

Հակառակ այսքան ցցուն փաստերու և գործուած եղեռնին ահաւորութեանը, սակայն չգտնուեցաւ դէպքերը պատմող հայ մը, որ ոճրային այդ արարքին ամբողջ պատասխանատուութիւնը, տարածէր բովանդակ գերման ժողովուրդներուն վրայ, եւ այս այն հիմունքով, որ յստակատես ու արդարադատ հայ միտքին համար, նոյնքան դոյ ճշմարտութիւնն էր, թէ հայ ժողովուրդը չէր ճանչցուած Գերմաններէն այն չափով, որքան

պէտք էր բարեկամներ դառնալու համար: Եւ, պարտութենէն ետք հայ ժողովուրդը ականատես եղաւ, որ խորհրդաժողովներու սեղաններուն առջե, ու լիզուն բացուող մամուլէն էր որ գերման ժողովուրդը լսելով, անակնկալի եկաւ, իր մեծերուն անպատիւ, անպատուաբեր ու եղեռնային այդ արարքը...:

Ճանչնալ և ընդունիլ ճշմարտութիւններ, զոհելով նոյնիսկ բարձրագոյն շահեր, այդ առաքինութիւնը Հայունն է եղած: Վկան՝ դարերու պատմութիւնն է: Իսկ, ներել ու վերստին վըսահանութիւն ընել այդ ես, Հայոց տկար կողմն է, այս բանին ալ վկան դարձեալ դարերու պատմութիւնն է:

1915—18ի տարիներու մեր օրերու անցքերն ու իրողութիւնները, անգամ մըն ալ փաստեցին ու յայտնաբերեցին մեր այդ առողջ ու տկար կողմերը: Ոչ մէկ նկատում ու շահ մեղ արգիլեց յայտարարելու մեր պաշտպաններուն, բարեկամներուն ու զինակրցներուն կեղծիքը, որոնք մեր անքիւ ու անհառուելի նիւրական զօհողութիւններուն, միլիոնք անցնող վկուած պատիւններուն, յօւսուած մայրերուն, հայրերուն եւ սիրելիններուն ու մանաւանդ պատերազմի նակատներուն վրայ արիաբար կռուող եւ հերոսաբար ինկող կրիններուն կեանքի զնով ձեռք բերուած արդիւնքն ու մեր արգար իրաւունքներէն զրկեցին մեզ, վասօնէն, տնականօրէն...:

Նոյնպէս ալ, չքաշուեցանք ու յայտարարեցինք, թէ իր բարիք, մենք աւելին տեսանք Գերմաններէն: Անկախութիւն հայ ազգ ու Հայաստան բառերը, իրենց խորհրդանիւ դրօշին հետ, ի՞նչ դեպիերու ծնունդ ալ եղած թլան, մենք պատերազմի արհաւիրքին ու մուխին մէջէն, առաջին անգամ եւ անսպասելիօրէն, անոնցմէ եր որ լսեցինք: Անոնք, հնչեցուցին այդ բառերը Կովկասի երկնակամարին տակ, որուն ննջիշ ալիքները յետոյ տարածուեցան ու հասան աշխարհի հեռաւոր անկիւններն ալ: Տեսանք նաև բարիքներ որոնք թէև փոքր, մասնակի ու անհատական զգացումի ու կամքի արդիւնք, բայց պէտք է որ յիշուին, յանձնուին զրքին, օր մը ծառայելու համար իրը ատաղձ պատմագրին,

զանոնք անսաշառորէն դէմ առ դէմ դնելու համար, Մարածի լեռներուն սառնամանիքին մէջ, մեր լեռապատառ փախստականներուն վրայ, գնդացիրի կրակ բացող, Խզմիրի ու Մերսինի առջեւ, մեր ջարդուղիներուն ու ծով բափուղիներուն, սիրս ծակող տեսարանները նկարելով բաւարարուղ, իրենց նաւերուն պարաներուն ու նաւակներու եզերներուն կառչող մեր խիեկներուն ձեռքերը նարուածելով ծով բափող պաշտօնական Անգլիացիին ու Ֆրանցիին հակամարդկային արարքներուն, որոնք, անոնց և մեր բարեկամութեան չափանիշն ու բնոյթը ճշտորոշեցին. և իրր ժառանգութիւն անոնց այդ վատութիւնները սեփականութիւնը դարձան ու պիտի դառնան մեր նոր սերունդներուն, անգամ մըն ալ չենթարկուելու համար անոնց կեղծիքին, դաւերուն ու խարդաւանանքներուն....:

Բայց թողունք որ դէպքերը խօսին, անոնք աւելի դատող ու աղաղակող են:

Մամուրիէ, ուրկէ իրարմէ բաժնուեցան կալանաւոր հայ Քահանան և Լերան որդին Զէյթունցի արթին, վերջինը շուտով հասաւ Հայ լեռ — Քիւրտ Տաղի — վերագտնելով իր երբեմնի ճակատագրի ընկերները, Փօրթուգալն ու Պողոսը, ու անոնց վկայութիւնով մտաւ մարտիկներու խումբին մէջ, Այդ միջոցին սակայն, Հայ Լերան Քէլէրցիներու խումբը, թէև անառիկ զիրքերու մէջ ծուարած՝ ապահովութեան մէջ էր, բայց ան միայն իրենց գոյութիւնով չէր որ մտահոգուած էր: Մենք տեսանք թէ անոնք ի՞նչպէս կապ հաստատեցին Հալէպի նուիրուածներուն հետ, և իրենց շարժումները տրամադրեցին, հայ կեանքեր փըրկելու գործին, Ամանոսը հայակեր չարագործներուն անմատչելի դարձնելով, առիթ տալու համար որ անկէ անցնող տարագիրները անվանգ քալէին, հասնելու համար Հալէպի շրջանը: Դժոխային այդ օրերուն մէջ, վայրկեանի մը կեանքը, տարիներու արժէքն ունէր, թերևս այդ վայրկեանը, պատեհութիւն տար այդ եղկելիներուն, մէջոց ճարելու և խուսափելու համար անապատի զարհուրանքներէն: Այսուհանդերձ, 1915ի աշնան, անոնք ստիպուած

էին անգործութեան շրջան մը անցնել : Մամուրիէ—հոլահիէ երկարող լեռնաշղթայէն ու անոնց արահետներուն ընդմէջէն, ժիայն հայ տարագիրները չէր որ կ'անցնէին: Ան՝ ճամբան էր նաև, բանակին ու անոր ռազմանիւթերուն փոխադրութեանց: Բնական էր, որ հայ հրոսակային խումբի մը ներկայութիւնը այդ ճամբուն վրայ, աննկատ պիտի չմնար, և պետութիւնն ես իր առաքումներուն ապահովութեան համար միջոցներ պիտի տնօրինէր:

Այս նպատակաւ ալ կազմուած էր հետախուզող զինուորական արշաւախումբ մը, 5000 զինուորներով, որոնց պիտի օգնէին սոյն այդ շրջանին զինուորական ծառայութենէ զերծ ձգուած, զիւղացիներն ալ:

Ուրիշ փորձանք մըն ալ գլուխ ցցած էր այդ օրերուն: Որոշուած էր շուտով լրացնել Մամուրիէ—հոլահիէ երկարող լեռներու տակին ծակուելիք ութը փապուղիներու շինութիւնը որուն համար գերման շինութիւններու տիվիզիօն մը եկած բանակած էր Հայ լերան թիկունքին, Կէօք փունարի հովտին վրայ: Անոնց վերաբերումն ու դիրքն ևս աննպաստ էր հայ մարտիկներուն հպմար: Անոնք երկու կրակներուն մէջ ինկած էին, այնպէս որ իրենց ափ մը մարտիկներով ու վտիտ ռազմական միջոցներով, պիտի չկրնային ո՛չ յարձակիլ և ո՛չ ալ գիմազրել Ահա՛ թէ ինչո՞ւ Հայ Լերան երեք խմբագետները, Յակոր Զաւուշ, Աւետիս ազա և Զէյթունցի Արամ, լաւ հաշուած ռազմավարութիւնով մը, որոշած էին կծկուիլ իրենց պատեանին մէջ, սպասելով գէպքերու բերելիք պատեհութեանց:

Սպասողական սրտհատնում այս վիճակը սակայն անհամապատասխան էր իրենց խղճին ու կոչումին: Պէտք էր փորձել Գերմանացիները և հասկնալ անոնց արամազրութիւնը:

Թրքական ղեկավարութիւնը, թէև զինակից Գերմանիոյ բայց միշտ ու մասնաւորաբար հայկական ջարդերու ատեն կ'ըղղգուշանար Գերմանացիներէ: Վերջապէս Գերմաններն ալ Թրիտոննեաներ էին, և անտարակոյս, անոնց մէջ ևս պիտի գտնուէին

մարդիկ, որ հոգեկանէն մղուած, պիտի չհաշտուէին անմեղ Հայուն դէմ սարքուող անխնայ ջարդերուն։ Ուստի կանխելու համար այդ հաւանականութիւնը, դարձեալ դիմած էին նենդամիտ բրոբականտի մը։

«Հայ Լերան խումբը կազմուած էր թալանող, ոճրադործ հայերէ, և հետեարար պարզ չարագործներ ու աւաղակներ էին»։ Զանոնք հալածել բռնել կամ ոպաննել, պետութեան, հայրենիքին եւ զինակցական բարձրագոյն շահերուն ծառայել ըսել էր . . . :

Այսպէս հաւատացած, ու իրը այդ ճանչցած էին Գերման-ները և ըստ այնմ կը նայէին հայ խումբին։ Պէտք էր ուրեմն նախ ճանչցուիլ անոնցմէ. սրբագրելով անոնց մէջ ցանուած այդ թիւր համոզումը։ Ու օր ըստ օրէ նշմարուող թրքական յարձակողական շարժումները փութացուցին այս վերջին որոշման գործադրութիւնը։

Փրկարար այդ առիթը, «Philipp Holzmann» մեծ ընկերութեան ներկայացուցիչ, աղնիւ ու վեհոգի ճարտարագէտներն էին որ տուին։ Անոնք ահշուշտ խորագէտ փորձառութեան մը վրայ հիմոււած, Ամանոսի ութը հսկաներուն շինութիւնը, պայմանով մը ստանձնած էին։ Ընկերութիւնը, իր աշխատաւորներու ընտրութեան և անոնց հետ պայմանաւորուելու եղանակին մէջ, աղատ կացուցուած էր, հոն՝ այդ լեռներուն մէջ, ընկերութեան տալով որոշ անձեռնմխելիութիւն ու անկախութիւն մը։ Ընկերութեան համար այս պայմանագրական ինքնիշխանութիւնը ուրիշ նպատակ չունէր, եթէ ոչ, օգտուիլ Հայուն բաղկէն, մտքէն ու քըրտինքէն, բայց ան դարձաւ նաև ազատարարական միջոց մը, ոչ միայն բազմաթիւ Հայերու, այլ նաև այդ Հայերը, ունեցան միջոց, Հայեր փրկելու համար։ Ամանոսի այդ շրջանը, Հայութեան խորտակուած նաւէն մահուան գիրկը գլորուող քանի մը հազար խլեակներու փրկութեան ապաստանարանը և յեառյ ալ, անապատային այդ մահաթոյն մթնոլորտին տակ, շունչ ու կեանք պարդեող ովասիս մը դարձաւ։

Մեր նիւթէն դուրս է, Գերմանացիներու շինութեան այդ ձեռնարկին մասին արտայայտուիլ, կամ անոնց հովանիին տակ, աղատագրուող հազարաւոր Հայերու և քանի մը տասնեակ մտաւորականներու պատմութիւնը գրել, պիտի բաւականանանք միայն ըսելով, թէ անոնց քրտնաջան աշխատութենէն ծլող հրաշալի արդիւնքներուն ձգած լաւագոյն տպաւորութիւնը, միանալով անոնց մէջ ծառայող քանի մը հայորդի մտաւորականներու թափած ջանքերուն, կարելի եղաւ տարհամողել գերմանացի ներկայացուցիչները, թէ՛ նայ ժողովուրդը այն չե, ինչ որ նանչցուցած եին իրենց Թուրքերը: Թէ՛ Հայը, իր արեւմուտքյի բնուունակուրիւններով եւ Տեսեսական ու մտային նուանումներով, աւելի շատ ու մեծ արժեք կը ներկայացնե քան Թուրքը Անոնց սրբագրուած այս լաւագոյն տպաւորութիւնն ու համոզումը ազգեց նաեւ զինուորականներուն, որոնց ընթացքը ևս փոխուեցաւ, Հայ Լեռան մարտիկներուն հանդէպ:

Տեղն է որ քանի մը ազնուասիրա անձնաւորութիւններ յիշենք, մեր երախտագիտութեան տուրքը նկատելով այդ յիշատակութիւնը:

Բժիշկներ՝ Բ. Պոյաճեան, Պարտիզակցի Շահէն, Եր. Արապեան, Խարբերգէն Եփրատ գոլէճէն շրջանաւարտ, երկրաչափ զոյդ Կարապետները, Մ. Էլմասեան, Դ. Զպլագեան, Ժ. Ֆէրմանեան, Գ. Մազմանեան և ուրիշներ, ամբողջ հայ պաշտօնէութիւնը Պէլէմէտիկէն Խոլահիէ երկարող գծին: Որոնք, իրենց խոհեմ կենցաղով ու վերաբերումներով, ներսէն գրաւեցին գերման ճարտարագէտներու՝ Քարլ Լոլթէնկէրի, Վինքլէռի, Զուլիցերիացի Մ. Կորէռի, Տոքթ. Քօսմանի և ուրիշներու սիրտն ու հոգին, որուն վրայ, այդ օրերուն, եկաւ աւելինայ նաեւ, Հայ Լեռան խումբին գերմաններու հանդէպ, մարդավայել ու վեհանձն վերաբերումները, խտացած՝ երկու աչքառու դէպքերու մէջ:

Ութը գերման զինուորներ, յիսնապետի մը հսկողութեան տակ, բեռնատար ինքնաշարժով մը, Խոլահիէն իրենց վերագր-

ձին, Քէլէրի շօսէին վրայ, Հայ Լերան հայդուկներուն հետ դէմ առ դէմ կու գան, Գերմանացիները զէնքի կը փարին կռուելու մտքով, բայց երբ կը տեսնեն անոնց սառւար թիւն ու ճկուն շարժումները, իսկոյն կը յանձնուին, և կ'առաջնորդուին լերան խորերը։ Եիսնապետ գերմանացին, որ մին էր անոնցմէ, որոնք հայդուկներուն իրբեւ «Աւազակներու» հայեացքով կը նայէին, առաջին պատեհութիւնով, խմբապետներուն առջեւ կը դնէ իր բոլոր արժէքաւոր առարկաներն ու զրամը, և խաչակնքելով երեսր, իրբ Քրիստոնեայ գութ կը հայցէ, որպէսզի խնայուի իրենց անձերուն։

Բայց որքա՛ն կ'ապշին սպան ու զինուորները և կ'ուրախանան, երբ հայդուկներէն մին, սահուն գերմաններէնով մը ու ժըպտագէմ, կը քաջալերէ գերիները, բացատրելով խարկանքը, որուն մէջ ինկած են, տարուելով անշուշտ թուրքերու քարոզութիւններէն, ու ներկայացուց խումբը իր իսկական կոչումովն ու նպատակովը, որոնք ոչ մէկ ատեն թշնամիներ չեն կրնար ըլլալ Գերմանացիներուն . . . :

Անոնք՝ այդ գիշե՛ր, Հայ Լերան հայ մարտիկներուն հետ կ'ապրին բարեկամներու և հիւրերու պէս, պատուուելով որսի խորովածով ու աւանդական փիլաւով։ Եւ առառուանց կանուխ կը բաժնուին սիրալիր ողջագուրումներով, փոխաղարձ հուրրաներով, միասին տանելով լաւագոյն տպաւորութեան մը բարերար ազդեցութեանը հետ, նաև իրենց զէնքերն ու բոլոր գոյքերը։

Հայ Լերան հայդուկներուն մարդկային գիտակից այս վերաբերումը, իր արձագանքն ունեցաւ ամէն կողմ, լաւագոյն տպաւորութիւն մը ձգելով ամէնուն վրայ։

Դեռ թարմ էր այդ տպաւորութիւնը, երբ հինգ օր վերջ, տեղի ունեցաւ նոր զէպք մը ևս, աւելի աչքառու և աւելի բարձրաստիճան անձի մը հետ, որուն անմիջական արդիւնքը կրնանք ըսել, Հայ Լերան խումբին ի նպաստ և ճակատագրական եղաւ։

Պէլէմէտիք պաշտօնավարող գերմանացի մեծանուն բժիշկ  
մը որ կէօքփունարի բանակատեղին քննական այցելութեան  
մը եկած էր, շրջապատի լեռներուն գեղեցկութենէն հմայուելով,  
ինչպէս նաև ծառախիտ անտառներուն տուած որսի պատեհու-  
թենէն օգտուիլ փափաքելով, առաւօտ մը առանձինն, կը բարձ-  
րանայ լեռ, և երէ մը հալածելու իր խոյանքին մէջ, կը բռնուի  
հայդուկներու ցանցէն, առաջնորդուելով բանակատեղի թժիշկը  
սակայն, իր ընթացքին մէջ երբեք վախ չ'արտաբերեր, Պէլէ-  
մէտիքի մէջ, ան հայ պաշտօնէութենէն լսած էր, թէ հայ փէ-  
տայիներ, Ամանոսի լեռներուն վրայ փրկարար գեր մը կը կա-  
տարեն, և թէ զրպարտութիւն էր անոնց մասին թրքական չա-  
րախօսութիւնները, որ ուրիշ նպատակ չունէին, եթէ ո՛չ, զա-  
նոնք իրը «աւաղակներ» ներկայացնելով, արդարացնել անոնց  
դէմ եղած բնաջնջման ձեռնարկները: Բայց ան մին էր նաև այն  
Գերմանացիներէն, որոնք թուրքերուն կը նայէին իրենց բարձրա-  
գոյն շահներուն ակնոցով, ու խիստ վերապահ էին Հայերու հան-  
դէպ:

Զվախցաւ ան, բայց և այնպէս, իր յանկարծական գերե-  
վարումը, այդ լեռնային ամայութեան մէջ, շփոթութեան մատ-  
նեց զինքը, ու փոխանակ ընդդիմանալու, որոշեց անձնատուր  
ըլլալ:

Ֆէտայի խմբապետներուն առջև, զինուորականի մը կար-  
գապահութիւնով. իր զէնքերը յանձնեց անոնց, ու իր շարժում-  
ներուն մէջ հնազանդութիւն արտաբերող նշաններով սպասեց  
տրուելիք վճիռին....:

Բայց խմբապետները անոր ալ սպասուածէն տարրեր յար-  
դալիր ընդունելութիւն մը ցոյց տուին Անոր զէնքերը վերադար-  
ձուցին իրեն, և հարակիրեցին բազմիլ իրենց մէջ յարգանքի ա-  
մենաբարձր տեղը, հիւրերու հանդէպ Հայուն աւանդական մե-  
ծարանքները շռայլելով անոր:

Զէլիթունցի Արթին, որ խմբապետներուն ու բժիշկին միջեւ  
թարգմանի զերը կը կատարէր, պարզ, անսեթեեթ բայց ներազ-

դու խօսքերով, բացատրեց բժիշկին, թէ իրենք՝ ոչ միայն «աւա-  
ղակներ» չեն, այլ նաև, Քրիստոնեայ, առաքինասէր, օրինապահ  
ու պատուախնդիր մարդիկ են, ու չկրնալով հանգուրժել, իրա-  
պէս անգութ ու բռնակալ, անբարեխիզճ և աւազակաբարոյ իշ-  
խանութեան մը, որպիսին է Օսմանեան պետութիւնը, և անոր  
գործած չարիքներուն ու բարբարոսային ոճիրներուն, նախընտրած  
են ինքնապաշտպանութիւնը, դառնալով ազգանուէր ֆէտայիներ,  
ըստ կարելոյն օգտակար դառնալու համար իրենց ցեղին ու բո-  
լոր տառապողներուն, անոնք նոյնիսկ եթէ օտար ալ ըլլան: Ու  
թուելով գերման ներկայացուցիչներուն ծանօթ և անոնց աչքե-  
րուն առջեւ գործուած շարք մը աղեխարչ գէպքերը, անուններով  
ու վկայութիւններով, մեղաղրական խօսքեր ուղղեց մանաւանդ  
գերման բարձրաստիճան սպայութեան հասցէին, որոնք ո՛չ միայն  
իրը Քրիստոնեայ և քաղաքակիրթ ազգի մը զաւակները, արդի-  
լած չէին ոճիրն ու եղեռնը, այլ նաև, անտարբեր հանդիսատես-  
ներ կը դառնան հոն՝ ուր գոնէ անհատապէս, մարդկային պարզ  
պարտականութիւն մը կրնան կատարել Ու իրեւ անառարկելի  
փաստարկութիւն, Գերմանազի բժիշկին ներկայացուց գերմանե-  
րէն գրքոյկ մը, որ զինուորներու քովէն գտնուած էր, և որուն  
մէջ կային Թուրքիոյ բաղկացուցիչ տարբերու մասին ծանօթու-  
թիւններ, անոնց գէմ նշանակելով «բարեկամ» կամ «թշնամի»  
բառերը:

Հայը, այդ գրքին մէջ Գերմանիոյ թշնամին ցոյց տրուած  
էր, ի՞նչ որ կու գար ապացուցանել, թէ հայ ժողովուրդին հան-  
դէպ Գերմաններու թշնամական վերաբերումը, Գերման ժողո-  
վուրդին զգացումներէն չէր ծներ, այլ՝ պետական Գերմանիոյ ու  
թերես ալ, անոնց մէջէն մասնաւոր սե հողիններու ցանած  
սերմերն էր որ ծլարձակեր էին . . . :

Բժիշկ Քօսման, այս էր անունը գերմանացիին, իր ցեղին  
հարազատը, — որովհետեւ Գերման ժողովուրդն ալ իր խառնուած-  
քով չի զիտեր կեղծել — ի լուր հայդուկներու մեղաղրական ու  
փաստացի բողոքի այս խօսքերուն, որոնք թշնամի նետերէն աւելի

սուր էին ու ծակող, խոր ու անբացատրելի լոռութեան մը մատ-նուեցաւ, ու նոյնիսկ ամօթահար, չէր համարձակեր նայիլ գեղ-ջուկ դաստիարակութիւնով սնած ու մեծցած պարզ ու խոնարհ, բայց ասպետական աղնուականութիւն մը ցուցադրող այդ մարդոց երեսին: Կը կշռէր ու կը չափէր անոնց պարզ, բայց կապարէ ծանրութիւն ունեցող խօսքերը, որոնք ոչ միայն վեհանձն այդ մարդոց սրահի դառնութենէն ու իրաւունքի մեծութենէն կը բխէին: այլ նաև, Գերման ժողովուրդին ամբողջ համբաւն ու պատիւը կը բզքտէին:

Դիտութեան մարդը, անաշառ դատողութիւնով ու կշռով, իր առջև դրուած այս անառարկելի իրականութեան առջև, իր խղճին ու նշմարտութեան ձայնին հետեւելով, թուրքիոյ մէջ, հայկական եղեռնին ու զարհուրանքներուն ներկայ եղող Գերմանացի սպայութիւնն յետոյ ալ, ամբողջ գերման ազգը, մտովին կը յանձնէր պատմութեան անաշառ դատաստանին, և կը տեսնէր ու կը լսէր դատապարտութեան անողոք այն վճիռը, ուրկէ չէին կրնար խուսափիլ, ո՛չ ինք, և ո՛չ ալ իր պատկանած ազգը: Ան՝ այս արդիւնքէն սահմակած, նոր միջոցներու վրայ կը մտածէր, իր ցեղին հապատութիւնն ու ե'սը ցնցեցին զի՞նքը և մզեցին կարելիութիւններու սահմաններուն մէջ:

Այո՛, եթէ ուշ էր հաւաքական ուեէ ձեռնարկ, ոճիրն ու եղեռնը կանխելու և արգիլելու համար, բայց գեռ կային պատեհութիւններ, դոնէ անհատական միջոցներով, չափաւորելով ու նոյն իսկ արգիլելու եղեռնին շարունակութիւնը. հայ ժողովուրդին մնացորդներուն կեանքն ազատելով: Այս տեսակ ձեռնարկ մը իր յաջողութեան շանսերով, պիտի սփոփէր նաև իրենց խիղճը, սրբագրելով ցեղին երեսին դրոշմուած անպատուութեան սե խարանը...:

Երկար տեած էր իր այս խորհրդածութիւնը, զգաց որ պէտք էր պատասխանէր խօսուած խօսքերուն, հետեւարար խօսք առնելով.

— Գիտե՞մ . . . , ըսաւ ան, մեղմ ու ընկճուած երեւոյթով մը  
իր նայուածքները ուղղելով խմբապետներուն .

Կը ճանչնամ Զեղ . . . , և այժմ ալ կը հաւատամ թէ, դուք  
ազնիւ ու անձնուէր ծառայութեան մը նուիրուած գաղափա-  
րական մարդիկ ու ֆէտայիներ էք: Կրնայի այլազան առարկու-  
թիւններով արդարացնելու աշխատիլ, ցեղս, կամ պետական Գեր-  
մանիան, բայց առանց այդ ապարդիւն փորձին, կը խոստովանիմ  
Զեր առջեւ, թէ պարտուած եմ . . . : Որովհետեւ կը հաւատամ  
Զեր այն փաստարկութիւնը, թէ Թուրքիոյ հողին վրայ գտնուող  
և հայկական տարագրութիւններու սրտաճմիկ տեսարանները  
դիտող Գերմաններս, եթէ ո՛չ հաւաքականապէս, գոնէ անհատա-  
պէս, հոն՝ ուր մարդկային կեանք մը կրնայինք փրկել, չկրցինք,  
ու քարացած մնացինք: Գիտեմ, մեղմէ սկսող այս պատասխա-  
նատուութիւնը պիտի փոխանցուի պատմութեան, և դժուար թէ  
կարելի դառնայ սրբագրել զայն բայց պէտք է գիտնանք բարե-  
կամներս, որ մենք Թուրքիան իր բաղկացուցիչ տարրերով նոր է  
որ կը ճանչնանք: Մենք այս ուղղութիւնով նոր փորձառու-  
թիւնով մըն է որ պիտի մեկնինք ասկէ, մեր երկրին մէջ խօսե-  
լու և քարոզելու համար ճշմարտութիւններ, որոնց անուանար-  
կելի փաստերն են Ամանոսի այդ խոպան ու անխոց բարձունք-  
ներուն տակէն ճեղքուող հակայ փապուղիներուն, սա հրաշալի  
կառուցուածքը, ու իր ձայնին մէջ վճռական շեշտ մը դնելով իր  
խօսքը լրացուց:

— Առանց հայուն պողպատէ կամքին ու բաղուկին, և ա-  
նոր քրտինքի հալեցնող հեղեղներուն, Գերմաններս, Թուրքե-  
րուն հետ ոչ մէկ աշխատանք պիտի կրնայինք կատարել: Այլեւ  
գաղտնիք մը չէ մեղի համար, թէ ան՝ դարերէ ի վեր սովորեր  
է միայն թալլելով ապրիլ, այդ բանը արհեստ ընելով իրեն:

Յարդելի բժիշկը նոր թափ մը տուաւ իր խօսքերուն շա-  
րունակելով.

— Ամանոսեան լեռներուն այս ութը հսկաները, նոյնքան  
հսկայ գերմանական այս ձեռնարկին՝ Պաղտատի գծին, մայր շըն-

վերակներն են: Առանց անոնց այս ձեռնարկը դիակ մը պիտի դառնար, որոնց շինութիւնը մենք, ինչպէս ըսի, կը պարտինք հայերուղի: Մենք կենդանի վկաներս, մեր ըսելիք խօսքն ունինք աղաղակող այդ ճշմարտութեան համար, երբ վերադառնանք մեր երկիրը կը ցաւիմ, որ անոնց շինութիւնը, խաղաղութեան օրեւրուն չկատարուեցաւ, ու մենք շատ ուշ ճանչցանք Զեր ցեղը իր աշխատունակ ընգունակութիւններով: Կը ցաւիմ, որ մեր այս անգիտութիւնը, մեզ առաջնորդեց սխալ հաշիւներու, որոնք պետական Գերմանիան նոյնպէս առաջնորդեցին սխալ ճամբաներու, ու մենք այսօր պարտուած՝ մեղապարտ ենք հայ ժողովուրդին ու մարդկութեան առջեւ:

Գերմանացին լոեց...: Խղճահարութե՞նէ ըսենք, թէ հիասթափութենէ, ան՝ այսահարուած մարդու մը երեւոյթն առաւ, ու ինկաւ խորունկ մտածումներու անգունդի մը մէջ:

Խմբապետները այս դժնղակ կացութիւնը զգացին, ու չլքեցին զինքը: Նոր հարցումներով իր միտքն ու հետաքրքրութիւնը լարեցին, առանց վերապահութեան, վստահութեան խօսքերով, պարզեցին այն անելը, որուն մէջ ինկած էր իրենց խումբը, կէօք փունարի հովտին վրայ բանակող գերման շինութեանց տիվիզիոնին պատճառաւ: Պատեհութիւն մըն էր այս, որ մերայինք ուղեցին օգտագործել, երկու շատ սուր պատճառներովի նախ, անոնց վերաբերումը Հայ Լերան խումբին հանդէս, երկրորդ, հասկցնել, թէ իրենց անշարժութիւնը Գերմաններէ վախնալու հետեանք չէր.— այլ այն, որ հայու մը համար երբեք բաղձակի չէր Գերմաններն ևս թշնամինկատել, որուն հետեանքով «արիւն»ի ցաւ ու ատելութիւն պիտի մանէր հայուն ու գերմանին միջեւ:

Տոքթ. Քօմման ես, իր կարգին շատ դիւրութիւնով ըմբռնեց հայդուկներուն նպատակը.

— Ես այլես անտարբեր չպիտի մնամ, պատասխանեց, ու աւելցուց, ես կ'երթամ իմ այս համոզմանս ու յայտնած միտքերուս սերմերը ցանելու մերիններուն մէջ: Դուք ասկէ ետք,

ամէն գերմանացիէ լուռ համակրութիւն ու աջակցութիւն միայն սպասեցէք, ըստ, վճռական ու լուրջ խոստումներ տալով:

Լեռնային զով ու հաճոյալի գիշերուան մը մէջ, մարտիկ-ներու կողմէ շուայլուած պատիւներով ու մտերմական սեղանի մը շուրջ կարծես պետական մարդոց խորհրդաժողով մը ըլլար ան, անոնք հիմը զրին գերման և հայ բարեկամութեան մը եւ լաւգոյն տպաւորութեան մը տակ, զայն ես ճամբու զրին, առաջնորդելով մինչեւ Կէօք փունարի բանակատեղին:

Այդ օրէն ետք, Գերմանացիներու շրջանակին մէջ, Հայերու և հայ ֆէտայիներու հանդէպ, զրուատական խօսքեր շրջան ըրին, Անոնց մօտ պաշտօնավարող Հայեր ցնծութեան մէջ էին, իրենք ալ ոգեւորուելով, ու նոր սիրտ առնելով, լերան իրենց ազգակից հայդուկներուն գաղտնի նոր աջակցութիւններ ըրին, իմացնելով միենոյն ատեն գոյութիւն առնող այս նոր յեղաշրջումը, որ նոր յոյսերու ու նոր ակնկալութիւններու դուռ կը բանար:

Հայ Լերան մարտիկներն ես ոգեւորուեցան, իրենց կազմակերպական շատ մը պակասները լրացնելու ետևէ եղան, օգտագործելով ստեղծուած այս նոր թոյլատու վիճակը: Խումբը այլես սպառազինուեցաւ նոր զէնքերով, ուազմանիւթով ու դեղօրայքով, ու նոր թափով և խանդավառութիւնով մը լծուեցաւ գործի:

Կորովիի, յոյսի ու ապահովութեան նոր շունչ մըն էր որ փչեց լեռներէն վեր, որուն ազգեցութեան տակ, խումբը մտադրեց աւելի ստուարացնել իր կոռուող ոյժը, աւելի լայն սահմանի մէջ սփռելու համար իր փրկարար դերը:

Այս էր սիրող զրութիւնը Հայ Լերան վրայ ու մարտիկ-ներուն մէջ, որ դժբախտարար շատ երկար չտեսեց:

Սև բազզը դարձեալ ցցուեցաւ իրենց դէմ, և եկաւ խանդավարել ստեղծուած այդ խաղաղութիւնը, վերստին կոռուի ու զոհարերութեան մղելով զանոնք:

Քէլէրի ձորին մէջ տեղի ունեցող տասնեւեօթը Հաճընցիներու խողխողման սարսուալի դէպքն էր ան:

## ԿԱՊՈՒՏԱԿ ԼԵՐԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԼ

Բնդիանրապէս անտառախիտ ու ապառաժուտ, բայց անառիկ սարալանջերով հարուստ, ամենի զանգուած մըն է Կապուտակ լեռը — Կէօքճէ տաղ որ եղերուած է շրջառիկ ձորերով, անդնդախոր արահետներով ու արգասարեր հովիտներով, որոնց ծոցէն ու խորքէն վար, փրփրացայտ կը հոսին գետակներ ու ձորեր, անջատելով լեռը, Սարվանլըի — Սարի վանք — Զօլագլիէ — Զախիկ Հասանպէյլի, Խոլահիէի և Քէլէրի գեղատեսիլ ու նոյնպէս անտառախիտ բարձունքներէն, որոնց իւրաքանչիւրը ունի իր համանուն գիւղը, որ օրրանն է եղած դարերէ ի վեր, և եռանալին Կիլիկիոյ քաջորդիներուն: Իսկ Կապուտակ լեռը անմարդաբնակ է, գառնալով վայրի գաղաններու ու սողուններու որջ, և թռչնոց ապաստանարան:

Հայ Լերան հայդուկները, երր նեղը գրուեցան, բարձունքէ բարձունք, իրենց ոստումներու կարգին, 1915—16ի վերջացող ձմրան, անակնկալ ու ճակատագրական պատահարի մը առջև, ստիպուած, այս լերան վրայ էր որ ապաստանեցան, հոն՝ որուն թիկունքին ինչպէս ըսինք, հաստատուած էր շինութեանց գերման զինուորական տիվիդիոնը: Հոն էր որ հայ խումբը զիմագրաւեց զինք բնաջնջելու փութացող 5000նոց զինուորական թըրքական ոյժին չորս օր ու գիշեր տեսող անհաւասար, կատաղի ու ահաւոր կռիւներով անկէ բռնի խլելով յաղթանակ մը, որ զինքը, դիւցաղնային «անպարտելի» համբաւին տիրացնելով, այլես, այդ օրէն ետք, 1916ի գարնան տեղի ունեցող գօտեմարտին ձեռվ, ուեէ զանգուածային ու տարածուն յարձակում չկրկնսւեցաւ, եւ խումբին առիթ տրուեցաւ, նուիրուիլ միայն հրոսակային կռիւներու, այսպէսով, լաւագոյնս ծառայելով իր բռն նպատակին, իր գոյութիւնը պահել կարենալով մինչև թրքական բանակին մեծ պարտութիւնը: Ուրկէ ետք, անոնք իրենց գործն ու պարտականութիւնը լիովին կատարած, 1918ին, Սուրիոյ գրաւման հետ, յաղթտկան մուտքով մը իջան ձալէպ, զառնալով հաղար դողերէ

ու մահուան ճիրաններէ մաղապուր վերապրող հայութեան գիրկը և անսնց յարգանքին ու խանդավառ ցոյցերուն առարկայ:

Ցոյց աալու համար, Ամանոսի լեռներուն վրայ, Քէլլէրցիներու խումբին կատարած փրկարար դերն ու անսնց այդ շըբ-ջանի նոյն խակ թուրք և Քիւրտ գիւղացիութեան վրայ թողած պատուաթեր ազդեցութիւնը, հոս տեղին է ըսել, թէ Ամանոսի լեռներէն հայ խումբին հեռանալէն ետք, այդ շրջանի գիւղացիները, թուրք բանակին փախստական անօթի գայլերուն ձեռքէն այնքան տառապեցան և այնքան զրկանքներու ենթարկուեցան որ չքաշուեցան անոնքնոյնիսկ հանրագրութիւններով, հայ խումբին վերադարձը խնդրել իսլահիցի հերոսէն, Աւետիս աղայէն... Փառաւոր ու փառապանծ իրականութիւնն մըն է այս, որ իցիւ թէ որ մը քաղաքակրթութիւնով ու Հայուն առ այդ ունեցած դերով հետաքրքրուողներուն աչքերուն ու ականջներուն մէջ մացուէր:

Բայց մեր նպատակէն դուրս է, Հայ Լերան խումբին ամրողական պատմականը ընել, այդ բանը արժէ որ մասնաւոր աշխատութիւնով մը տեղի ունենայ, ուրիշներունն ալ միասին խառնուելով, որոնց կեանքին ու գործին մէջ ինչե՛ր կան, քաղաքակիրթ աշխարհին դաս տուող: Եւ որքա՞ն վերաբերմունք ու գործեր դաս աալու համար դարձեալ «Սոցիալիզմի» ու «Աւետարանի» քարոզիչներուն, իրական սիրոյ, եղբայրութեան և համամարդկային բնոյթ կրող գործնական փաստերով: Ու կ'անցնինք, այդ խումբին պատմութենէն մասնաւոր գլուխի մը, «Կապուտակ Լերան հերոսամարտին», որ սերտ կապ ունի մեր գրքին ու նպատակին հետ:

1916ի Փետրուարի առաջին կիսուն, Քէլլէրի ձորին մէջ, տեղի ունեցող 17 Հաճընցի կտրիճներու խողխողման սարսափելի դէպքը, որ խումբին համար ձակատագրական անուանեցինք, դէպք մըն էր որ հայութիւնները, գրեթէ բռնութեամբ, դուրս քաշեց իրենց անգործունէութենէն, պարտազրելով անոնց ամենի կոիւ մը:

Տասնեեօթը Հաճընցի երիտասարդներ, թրքական բանակէն դուրս հանուելով, տասը ժանաբարմներու յանձնուած, քշուած էին մահուան գիրկը, «պունլարըն թէպիտի վէս սարֆը» — ասոնց աքսորուիլը և մաքրուիլը — այս էր անոնց հանդէպ և արուած վճռին ու հրամանազրին պարունակութիւնը, որ յետոյ մերիններուն ձեռքն ինկաւ։ Ու հոն՝ Քէլէրի ձորերուն գաղտնապահ մէկ անկիւնին մէջ որոշուած էր գործադրել արուած այդ հրամանը։

Բայց, ոճրագործներուն գաղանային կատաղութիւնը, միայն դոհերուն անմեղ արիւնովը չէր գոհանար Անոնք միեւնոյն ատեն, կ'ուզէին ճիւազներու ու հաճոյքն ու գեղին խրախճանքն ալ ապրիլ Այդ արտառոց, խենէշ ու զիւային գինովութիւնով միայն կը յամենային։ Ատոր համար ալ իւրաքանչիւր զոհին ձեռքը բահ ու բրիչ տալով, սուխններու ծակող հարուածներու տակ, նախ բռնադատեցին իրենց համար և իրենց ձեռքերով, հաւաքական գերեզման ու փոս մը փորել։

Մարդկային արիւնի ու մսի հորը արդէն պատրաստուած էր, ու սուխնները իրենց սխրալի գործը լրացուցին ձեռնակապերով իրարու միացուած տասնեվեցին վրայ, ու կարգը եկած էր տասնեեօթներորդին Գալայճեան Յովհաննէսին։ Բայց ո՛վ մարդկային վերջին ընդվզում . . . : Յովհաննէս, խելագարի մը ցընցումով, կը բռնէ վզին իջնող դանակը օղին մէջէն, և զայն գործածողին թեը ցնցելով, կրակէ նետի մը պէս կը սուրայ զէպի անտառուտ լեռները, ապաստանելով քարերու ետե, ծառերու կոճդերուն մէջ։

Տասը հրացաններ, ուզզուած էին Յովհաննէսի փախած ու ապաստանած անտառներուն վրայ։ Ֆնդակներու տեղապարագի մը բռնելով մազապուր ու լեղապատառ Հաճընցին . . . :

Այդ օրը, Քէլէրի դիմաց, լերան մը վրայ էին հայդուկները, որոնք սուր հոտառութիւնով մը, կը հասկնան եղելութիւնը, ու վաղելով դէպի զէպի զէնքերուն ձայնը, զիւահար Հաճընցիէն կը տեղեկանան ամէն բան։ Ցեղին արիւնը, անհամբեր թափով մը խուժած

էր իրենց գլուխը, և սխրալի դէպքին բնոյթէն ընդվզած, նետուած էին փօխ վրէժին:

Քէլէրի ձորը պաշարուած էր եւ ոճրագործներուն հաշիւը, հոն իրենց զոներուն դիակոյտին վրայ մաքրուած էր: Բայց անոնք ալ փոխագարձութեան օրէնքի մը համաձայն, ոճրագործներէն մին ողջ ձգելով, իր տեղը ճամբելու անխոհեմութիւնը գործած էին, անոր յանձնարարելով.

— Մէկ մհնէ, մէկ ձենէ, գնա՛ և մեծերուդ պատմէ ի՞նչ որ տեսար . . . :

Ամանոսէն Միջերկրականի ափերը, շրջանային պատահովութեան 5000նոց բանակին պետերը իզէթ և Խպրահիմ այդ դէպքն էր որ մատերնին փաթթեցին, և հրաման ստացան պաշարելու և բնաջնջելու համար լեռնորդիները:

Հայ Լերան խումբը, չափելով անակնկալօրէն մարմին առող այս վտանգին մեծութիւնը, նախընտրեց քիչ մըն ալ ապաւինիլ աշխարհագրական դիրքով ու ռազմավարութեան ընդունակ տեղի մը հողային պայմաններուն, և նախընտրեց քաշուիլ Ամանոսի ամէնէն անառիկ կաՊՈՒՏԱԿ Լե՛նի, և դիրք բռնեց հոն:

Բայց ո՛վ էր Հայ Լերան խումբը, և ի՞նչ ոյժ կը ներկայացընէր ան, որուն վրայ թրքական անհամեմատօրէն հսկայ ոյժ մը կը զրկուէր, զայն նուաճելու որոշումով ու վճռականութեամբ:

Համառօտ ծանօթութիւնը մը, ու նզրակացութիւնը պիտի թողունք ընթերցողին, որպէսզի անկէ դասեր առնէ ան, և համոզուի թէ հայը, ոչխարային հլութեամբ իր վիզը եաթազանին երկարող ժողովուրդ մը չէ, ինչպէս «թշնամի բարեկամներու» կողմէ փորձուած է ներկայացնել:


Թէ՝ հայն ալ, նոյնիսկ փոքրաթիւ կազմով, շատ անդամ, հրաշքներ է գործեր, երբ պատեհութիւն է գտեր, երբ ինքն իր մէջ կամք ու օրինականութիւնն է զրեր . . . :

Տասնեեօթը Հաճընցիները, որոնք լեռներու ծնունդ քաջերէ սերած էին, պիտի ջարդուէին, օրինակի համար, եթէ երբեք զէնք ունենային, կամ նուազագոյնը ձեռնակապեր չունենային:

ու պաշարուած չըլլալին գօրաւոր ոյժէ մը, ինչպէս անոնցմէ մին, Գալայճեան Յովհաննէս, առիւծային մոնչով մը ցնցեց իր դահիճն ու փախաւ, երբ կապուած չէր, երբ կարելիութիւն տեսաւ:

Կապուածակ լերան խումբը 52 անձեր էին միայն, մեծ մասով Քէլլէրցի, Հասանպէյլիցի, Ֆընտընագցի ու Զէյթունցի, ուրոնք կը կառավարուէին «երեք»ներու խմբապետութեամբ՝ Կաղ Յակոր, Յակոր Չաւուշ, Աւետիս աղա և Արամ Չաւուշ, որոնք իրենց կարգին խումբը բաժնած էին երեք մասերու, համաձայն խմբապետական դրութեան: Անոնք խմբապէս որոշ կազմակերպութեան մը չեն պատկանիր, և արդէն իրենց շարժումն ալ գաղափարական ու քաղաքական ունէ նշանաբան ու սեեւակէտչունէր: Բայց անոնք ամէնքն ալ անած ու մեծցած էին Լեռնային Կիլիկիոյ հայութեան յատուկ ըմբոսա ոգիով: Սերունդն էին դարերէ ի վեր հասարակաց թշնամիին դէմ մաքառող և իրենց աղջային պատիւն ու անհատական անձեռնմխելիութիւնը արժեցնող իրենց նախահայրերուն, որոնք իրենց հոգեկան այս սնունդը առաւելապէս ստացած էին Կիլիկեան արծուերոյնէն: Զէյթունէն և անոր շարժումներուն մէջ աղջային ու գաղափարական գոյն դուղ մայր կուսակցութենէն՝ Հնչակեանութենէն: Խմբապետներուն երեքն ալ անդամներն էին միշտ այդ կուսակցութեան, բայց անոնք, երբեք կուսակցական նեղմիտ ոգի չըրին իրենց այս շարժումին մէջ: Վատանդին ու կրակին առջեւ լեռ բարձրացան անոնք, իրենց հետ ունենալով մարդիկ, որոնք կոուիլ զիտէին, ենթարկուիլ գիտէին, որովհետեւ կոիւը որուն մէջ մտած էին յուսահատական մաքառում մըն էր միայն, չմեռնելու համար ստրուկներու մահով, օգտակար դառնալու համար ուրիշներու ալ, եթէ երբեք կարելի ըլլար այդ բանը: Ժամանակի ընթացքին տեղի ունեցող դէպքերն էին, որ արդիւնաւորեցին իրենց ձեռնարկը: Մեծցաւ ու ծաւալեցաւ իրենց ձեռնարկին արդիւնքը: Ափ մը մարդիկներով ամբողջ շրջան մը կառավարեցին, սոսկում պատճառելով հայակեր չարագործներու և թրքական կառավարութեան:

Քիչ չեղաւ անոնց ազդեցութիւնը նաև Սուրբոյ ինքնիշխանին և մեծ հրամանատարին՝ ձէմալ փաշայի վրայ կ'արժէ որ քանի մը տողով հսս յիշենք փաշային վրայ լաւ ազդեցութիւն



Զախին Կապուտակ լեռ, աջին Քիւրս տաղը  
Չորին մեջ կ'երեւի Գերման բանակատեղին

ձգող այդ դէպքն ալ 1916ի Յունուարին, Կապուտակ Լեռան հեռամարտէն մէկ ամիս առաջ, Հասանպէյլիէն վեր, 6 մղոն հեռաւորութեան վրայ, Կէօքսուի եղերքը, հայ մարտիկները կը հանդիպին կառքի մը, որուն մէջ կին մը կը հանգչէր, երկու ոստիկան զինուորներու հսկողութեան տակ Կառապանը իսլամա-

ցած հայ մըն էր, ծանօթ մերիններուն, որոնք կառապանին այդ ծանօթութենէն սիրտ առնելով մօտեցած էին անկէ աեղեկութիւններ քաղելու համար։ Ու ահա՛ երկու ոստիկանները իրենց վախէն լեղապատառ, զէնքերնին նետելով կը փախին, անպաշտ պան ձգելով թուրք կինը, որ ուրիշ մէկը չէր, եթէ ոչ ձէմալ փաշայի մայրը, որ Պոլսէն իր զաւկին մօտ կու զար Խեղճ կինը սարսափահար, վար կ'իջնէ կառքէն և ծունկի գալով հայդուկներուն առջև, կ'աղաչէ խնայել իրեն, անոնց առջև նետելով թղթադրամներու տրցակներ։

Հայդուկները կը ժպտին, անոնցմէ մին կը մօտենայ կնո՞յն յարգալի վերաբերումով մը զայն կը վերադարձնէ իր կառքը, գետնէն ժողվելով ու իրեն վերադարձնելով դրամներու արցակներ։

Անոնց այս վեհանձն վերաբերումէն զարմացած, կինը կ'օրէնէ ու կ'աղօթէ, մինչև կը բաժնուին իրարմէ։

Խոլամացած կառապաննը Սարգիս, որ անխօս հանդիսատեսի դերին մէջ կը մնար, սոսկ շարժումներով փոխանակուած այս զոր ծողութեան, վերջին պահուն հազիւ լսելի ձայնով մը։

— Տղայք, շատ լաւ ըրիք այսպէս շարժելով, կինը մեծ հրամանատարին մայրն է ըսպէծ էր։

Անշուշտ, հեռանալէ ետք, Սարգիս հայդուկներուն ինքնութիւնն ևս ծանօթացուցած էր կնոջ։

Կապուտակ Լերան մեծ կոիւէն վերջ կառապան Սարգիս դարձեալ երեաց, յաղթական մարտիկներուն պատմեց ձէմալ փաշայի կրած տպաւորութիւնը այդ զէպքէն, բերելով նաև անոր մէկ յանձնարարութիւնը։

«Պետութեան շարժումներուն թող արգելք չդառնան, կառավարութիւնը թող չզրադեցնեն, Ամանոսի լեռները հանդիսաթող ընեն»։

Այս էր Սարգիսին բերած պատասխանը, որ յետոյ ստոյդ նկատուեցաւ, երբ այլևս ուէ զինուորական ոլժ չզրկուեցաւ իրենց դէմ։ Եւ սակայն, առանց կապուտակ լերան յաղթական

կոռւին հրաշալի արդիւնքը նկատի առնելու, հաւատալ թէ փաշային մօր հանդէպ ցոյց տրուած վերաբերումն էր պատճառը որ նոր հարածանք տեղի չունեցաւ Ամանոսի լեռներուն վրայ, անշուշտ այդ բանը միամտութիւն պիտի ըլլար, ուրեմն մօտենանք մեր նիւթին, ընթերցողին տալով այդ հերոսամարտին պատժականը:

Իզէթ և իպրահիմ պէյերու բանակը, զօրացած գիւղացիներու խուժանով մը, յարձակման հրամանը տուած ու շարժի սկսած էր: Սարվանլըէն, Զօլագլըէն, Հասանպէյլիէն և իսլահիէէն յառաջացող թշնամին, լեռը երեք կողմէն պաշարեց, չորրորդ կողմի —կէօք փունար — հովտին պաշտպանութիւնը ձգելով գերման տիվիզիոնին, որուն բանակատեղին էր հոն: Փետրուար ամիսը կոռւի նպաստաւոր եղանակ էր: Բնութիւնը Ասիոյ մէջ, կարծիս, կիլիկեան հողին դաշնակիցն է: Արել հոն, ժամանակէն առաջ կը թափէ ջերմացնող ճառագայթները: և զարմանալի արագութիւնով լեռ ու դաշտ կ'ենթարկուին գարնան ծիլին ու բողբոջին: Այս բանը, եթէ նպաստաւոր էր թշնամիին համար, շատ աւելի փրկարար սակայն, հայ խումբին համար, որ ստիպուած էր լերան կատարները բռնող սակաւաթիւ իր ուժերով: յաճախ դիրք փոխելու ու կայծակնային արագութիւնով շարժելու:

Եւ ահա՝ 1916 Փետր. 24ի առաւօտուն թրքական լեռնային թնդանօթները որոտացին, արձագանգելով լեռ ու սար: Առաջին ձեռնարկը յաջող անցաւ և թշնամին ոգեսորուած, ութը ժամուան անընդհատ ոմբակոծութենէ մը ետք, կարեց Զօլագլի, Խնքիլիի և Գարանենի ձորերը, մանելով լերան կողերը: դիրք բռնելով ծառախիտ անտպոներու մէջ:

Երեք խմբագետները վերը, լերան կողերուն վրայ, անտոփկ դիրքերու մէջ ամրացած, պաղարիւն ու համբերատար, կը հետեէին դէպքերուն, իրարու հետ հաղորդակցելով թռուցիկներով: Լուռ էին երեք դիրքերն ալ, մինչեւ այն պահը, երբ այլեւ թշնամին կը մանէր իրենց դէնքերուն հասողութեան սահմաններէն ներս:

Ու ահա՛, Յակոր Չավուշ ևս ներազգու ու կորովապիհնդայնով մը յարձակման հրամանը տուաւ:

— Հանդա՛րտ, խնայո՛ղ և նշանառու համազա՛րկ . . . Պերճիմաստ հրաման մը, որուն նշանակութիւնը շատ լաւ կը հպսկնային իր զինուորները:

Հրամանատարին դոռ ձայնը քարերը արձագանքեցին, խառնուելով զէնքերու սուլոցին ու արագահարուածներու դափդափին: Վարէն վեր շարք առ շարք մագլցող թշնամին կը հնձուէր, բայց միշտ կը շարունակէր յամաօօրէն յառաջանալ, ու գրաւել նոր զիրքեր: Թուրք բանակին զոյտ հրամանատարները, իրենց զինուորները պատրաստած էին իսլամ մոլեռանդ հօճաներու քարոզութիւններով, և զինուորը հաւատացած էր, թէ մօրթուելու արժանի քանի մը հայ մնացորդներու հետ է իր գործը, մոլեխանձ բանակը, այդ հաւատքով էր որ կրակին մէջ կը նետուէր: Բայց երբ հայուեկներուն համազարէն սկսաւ և իրենցմէ տասնեակներ գետին փռուեցան, գլորելով լեռներէն վար, ընկրկում տեսնուեցաւ բանակին մէջ: Կանգ առաւ ան, չուզեց լսել տրուած հրամանը, և ամէն զինուոր իր կաշին փրկելու միտքով, կծկուիլ սկսաւ ծառերու ու քարերու ետեւ:

Սրդարե, դժնդակ կոիւ մըն էր որ բռնուած էին: Լեռը պաշարող բանակին երկու թեւերը հրաման չունէին յարձակելու, արուած ըլլալով որ տեղային պայմանները ձեռնտու չէին այդ բանին, այդ առաւելութիւնն էր որ առաջին օրուան յարձակողականը զիմագրաւելու կարող եղան պաշարուողները:

Իրիկուն էր, արշալոյսէն ի վեր գոռացող թնդանոթները լուեցին, դաղրեցաւ նաև համազարէր, առիթ տալով բանակին, զրաւուած զիրքերուն մէջ ամբանալով նոր յարձակողականին պատրաստուելու համար:

Բայց գիշերն ու մութը, թշնամիին գործունէութեան նոր պատեհութիւն մը տուին: Ճակատարաց կոիւին յաջորդեց կեղծիքն ու դաւը:

Կէս գիշերին, խոր լրութեան մէջ, թրքական ճակատէն ձայն

մը լսուեցաւ, դժբախտարար հայերէն բացագանչ մը, հայու մը բերնէն արձակուած...: Այս կանչը հայ լեզուով սոսկում պատճառեց մարտիկներուն:

Նփոթութիւն մը որ դաւաճանի մը գոյութեան մտածումէն առաջ կու գար և կամ այն կասկածէն, որ մի գուցէ հայ զինուոր բերած ըլլային իրենց դէմ, զիրար, իրարու ձեռքով կոտորել տալու նենդամտութիւնով....:

Անոնք՝ իրենց շատ արդարացի այս կասկածներով մտահոգուած, խոր մտածումի մէջ էին, մինչ զիմացէն նոյն կանչը աւելի բարձր չեշտով կը կրկնուէր.

— Հա՛յ եղբայրնե՛ր... Զեզի ե՛մ, հա՛յ եղբայրներ:

Գիշերուան խոր մութին ու լուսթեանը մէջ ցրուեցաւ ու կորսուեցաւ այդ կանչն ալ: Ոչ մէկ պատախան....:

Միջոց մ, ետք, երեքնուեցաւ այդ կանչը որուն յաջորդեց նաև խօսքը:

— Ես ա՛լ հայ եմ, լսեցէք զիս.... ու շարունակեց,

— Աստուած մեր թագաւորին երկար արե տայ: Ան ձեզի ներում կը չնորհէ, Զեզ իր զաւակները կ'անոււանէ ու կը հրամայէ: Վար զրէք Զեր զէնքերը և յանձնուեցէք մեր հրամանաւարներուն, ապաւինելով նորին կայսերական անբաւ գութին, որ կը խոսանայ Զեզ պարզեւաւորել, զերծ կացուցանելով պատիժէ ու զինուորական ծառայութենէ, թողելով որ հանդիսատ Զեր ընտանիքներուն հետ ապրիք Զեր տուներուն մէջ....:

Լուց թրքական բանբերը: Անոր աչքերը մութը կը ծակէին, դէմէն բարձրացող մարդկային ստուեր մը փնտուելով, և ականջները լայն լայն բացած, անշունչ պատասխան կ'ակնկալէր: Բայց պատասխանի տեղ, ան՝ հայդուկներու դիրքերէն դուարթ երգերու ձայնը մէայն լսեց, որ ականչալուր թուրք զինուորին համար անհանդորժելի էր, կը կատդէին անոնք.

— Ես՝ հանեցի սուրս պատեանէն, արտասուքով օծեցի,

Տրտմած, անուշ սիրականիս, ես իմ ողբը կարդացի:

Նա՝ երդուեց իւր սիրովը, շխնայել թշնամւոյն

Այս պայմանաւ աշխոյժ քաջին, հուր հրացան յանձնեցին:

Լոռութեան պահ մը...: Բանրեր հայը հայդուկներու երգի  
բառերուն մէջ գտած էր իր պատասխանը... ինքն ևս սրտէն  
զարնուած երէի մը պէս կը դողար, գինովցնող յուղումի մը  
մատնուելով:

Երգը կրկնուեցաւ, նոր խանդավառութիւնով մը.

— Զէյթունցին կերակուրն է

Արիւնապուր ոսկոչ թան,

Չար ոսոխի սե արիւն է

Կը պատրաստենք այժմ զայն...:

Անգամ մըն ալ սարսուաց բանրերը, ո՛չ... ան՝ կարծուածին  
պէս մատնիչ կամ դաւաճան չէր, գերի մըն էր, որուն կը պարտադ-  
րէին միջնորդի գերը կատարել կամ աւելի ճիշտը, բռնութիւնով  
զինքը կը մղէին աղտոտ գերի մը մէջ:

Ատոր համար էր որ վիրաւոր երէի մը երեւոյթն առաւ, ու  
այս անգամ ալ, դարձեալ իր սրտէն զարնուած, կգեցաւ ու ին-  
կաւ այն սարին վրայ, ուր բարձրացած էր իր կանչը լսելի ընե-  
լու համար, Երկու ձեռքովը փակեց իր դէմքը ու սկսաւ ար-  
տասուել:

Բայց հայ խմբապետներն ալ ուղեցին փորձել, երգին երկ-  
րորդ տունին յաջորդեց երենց կանչը.

— Հէյ բանրեր պարոն..., լսեցի՞ր մեր երգին բառերը...,  
եթէ հայ ե՛ս նոյն այդ երգին տուն մըն ալ դուն ըսէ...:

Պատասխանը չուշացաւ, հայ սպան դարձեալ բարձրացաւ  
ապառաժին վրայ և ինքինքը ժողվելով, դպրոցական տղու մը  
պէս արտասանեց.

— Զէյթունցի ենք, ժայռի ձագ ենք.

Կը թռչնինք մենք սարէ սար,

Որ որս գտնենք ու բզկտենք

Ու յօշտենք չարաչար:

Ու իր արտասանութեան վերջին բառին կցեց նաև իմաս-  
տալից քանի մը խօսք:

Հայդուկները վստահած էին, քանի մը վայրկեան խորհրդակեցելէ ետք ձայնեցին.

— Պ. բանբի՛ր, եկո՛ւր բայց մինակդ եկուր, այս է մեր սլայմանը:

Երեք խմբապետներ, գուրս ելան իրենց զիրքերէն, և անցան ուրիշ ժայռի մը ետեւ, մինչ երկու սուրհանդակ զինուորներ, զիմաւորելով բանբեր հայ սպան, առաջնորդեցին զայն խըմբապետներուն քով։

Ազգակից երկու պատերազմիկներ, յիսնապետ Սեպուհ եւ խմբապետները առանց ձեւականութեան, պարդ բարեւով մը խօսքի բռնուեցան։

— Միջոց չունինք, խօսք առաւ. բանբերը, այդ պատճառով ալ իմ անձս և վստահելիութիւնս փաստող խօսքի չպիտի բռնուիմ, ինչ որ ալ ըլլայ, այս տեսակ ահաւոր բոպէի մը մէջ հայ մը հայու համար եղեռնի համազօր դաւ չի կրնար սարքել։

Այս մարդիկը մէկ առաջարկ միայն ունին՝ «անպայման «անձնատուութիւն» մնացեալ խոստումները կեղծ են և Զեղ խաբելու կը ծառայեն։

Այսօրուան կոիւը շարունակեց ան, հրաշալի յաղթանակ մըն էր. Զեղ համար, Թուրքերը հարիւրաւոր կորուստ ունեցան, հրամանատարները կատղած են, հաշտութեան այս առաջարկը իրենց այդ կորուստները պարտկելու, և թնդանօթները դէպի լեռ բարձրացնելու պատեհուութիւն գտնելու համար է...։ Ան՝ հաշտութեան բանբերի իր պարաւականուութիւնը այս ձեռվ կատարեց, տեղեկութիւններ տուաւ թշնամիին թիւին, բարոյականին և կռուի ընդունակութեան և անոնց արժէքին մասին։ Անելի քաջալերող ու ոգեւորող խօսքերով յանձնարարեց շարունակել կոիւը, մինչև այն պահը, երբ այլևս անկարելիութիւններ նշմարելով նահանջել պէտք դառնայ։ Տեղեկութիւններ տուաւ նաև Գերման շինութեանց ալիվիզիոնին մասին, որուն պետերը մերժած էին Կեօֆ Փունարի իրենց բանակատեղիէն թուրք զինուորին ճամբայ տալ, առարկելով թէ, «իրենք ալ կրնան արգիլել ձեր նահանջը, քանի որ ի-

բենք Թուրքիոյ զինակիցներն են, ոչ թէ Հայերուն»։ Այս առթիւ վէճ ծաղած ըլլալը յայտնեց, որուն հետևանքով երկու կողմերը տեղեկագիրներով Պոլիս գիմած են, ըսաւ։

Յիսնապետ Սեպուհ այսպէս, իր արիւնին ու խիզնին ձայնին հետեւելով, հայդուկները լուսաւորող ու կացութիւնը պայծառացնող զեր մը կատարեց, ուրկէ ետք, սիրալիր գերկընդիսառնումով մը համբուրուեցան խմբապետներուն հետ, ու բաժնուեցան, իր գիմումը մերժող պատշաճ պատասխանի մը բանաձեռվով։

Յաջորդ առաւօտ, նոր արշալոյսին մթնշաղովը, կոիւը վերսկած էր։

Բայց առաջին վայրկեանէն իսկ, յայտնուեցաւ որ յարձակողականը իր նախորդ օրուան ուժգնութիւնը կորսնցուցած, աւելի պաշտպանողականի կը միտէր։

Այս նոր կացութեան առջե, խմբապետները ըստ այնմ կարգադրութիւններ ընելով, խորհրդակցութեան նստախն Նիւթը՝ ստեղծուող նոր կացութիւնն էր, որուն պարզած նոր պայմաններուն համբանայն կաիւի որոշ նոր յատակագիծ մը պատրաստեցին։ Հաշուեցին նաև իրենց կռուի ուժերն ու պայմաններն ալ, ու դտան որ, քանի մը տասնեակ մարտիկներով, ի՞նչքան ալ միշոցներ ունենալին անշուշտ չպիտի կրնային մինչեւ վերջը չափուիլ պետական կաղմակերպուած բանակի մը հետ Անոնց այս հաշիւն ու եզրակացութիւնը բոլորին կողմէ անառարկելիօրէն ընդունուեցաւ։ Բայց որոշուեցաւ նաև շարունակել կոփիւը մինչև ծայրը, ինչպէս յանձնարարած էր նաև հայ բանքերը, օգտուելով ռազմաղիրքի հրաշալի այն առաւելութենէն, զոր կ'ընձեռէր իրենց բարձունքը, ընդդէմ լեռնէն վեր մազլցելու դատապարտուած յարձակողներու։

Ընդունուեցաւ նաև կիրարկել, թշնամին շփոթեցնող ռազմավարութիւն մը, որ կը պատշաճէր հայդուկային կռուի ընդունուած թէզին, որուն մէջ իրենք ժառանգականօրէն թրծուած ըլլալով, ապահովապէս պիտի կրնային պաշարողները յոգնեցնել։

«Փոքը ուժերով մեծերը խոնջէնքի ու շուարումի մատնել»ու  
մէթոտն էր այդ:

Էականը, ուրկէ կախում ունէր իրենց վերջնական ապահո-  
վութիւնը, և որուն վստահ ըլլալէ ետքն էր որ կռիւը պիտի կըր-  
նային խանղով ու աւիւնով շարունակել, այդ ալ իրենց նահանջի  
ճամբուն ապահովութիւնն էր: Այդ ճամբան ինչպէս ըսինք Գեր-  
մանացիներն էին որ բռնած էին, ուրեմն անոնց վերաբերումէն  
կախում ունէր իրենց նահանջի այդ ապահովութիւնը, հետեա-  
բար այդ խորհրդակցութեան մէջ, որոշեցին լուծել նաև այդ կեն-  
սական հարցն ալ: Ըստրուեցան երեք սուրհանղակներ, որոնց  
երկուքը պիտի ապահովէին երրորդին դէպի Կէօք փունարի բա-  
նակատեղին երթուղարձի ճամբան, իսկ բուն բանագնացը, պի-  
տի մտնէր բանակատեղի գտնելու համար հոն պաշտօնավարող  
Խարբերդցի երկրաչափ զոյգ Կարապետները, և անոնց միջոցով  
պիտի կարգադրուէր հարցը:

Խմբագրուեցաւ նամակ մը և յանձնուեցաւ սուրհանղակին,  
որ խումբին ամենակրտսեր, աշխոյժ ու անվախ մարտիկ, մեզի  
ծանօթ Զէնկիլէրցի Շաւարչն էր.

Երկու զինուորները, արդէն մեկնած էին, խուզարկելու եւ  
ապահովութեան մէջ դնելու համար ճամբան: Իսկ Շաւարչ, պ-  
նոնցմէ մէկ ժամ վերջ, իր կատարելիք պաշտօնին փափկութեան  
գիտակցութիւնով, թուրք գիւղացիի տարազով ծպտուեցաւ եւ  
գիշերուան մութիւն պաշտպանութեանը տակ, խուզարկու եւ  
զգուշաւոր քայլերով լեռներէն վար շուքի մը պէս սահեցաւ ու  
առաւտեան բացուող արշալոյսին հետ, հասաւ Կէօք փունարի  
ձորին եղերքը, և հոն մացառներուն ետե սպասեց մինչև արե-  
ւածագ, մինչև որ վրաններուն մէջ մարդկային շարժումն սկսաւ,  
մինչև որ զինուորներ եկան ջուր առնելու, և ինք պատեհու-  
թիւնն ունեցաւ ինքզինքը հասկցնելու անոնց:

Թուրք գիւղացիներու համար, սովորական բան էր, ուտե-  
լիք և հացի աւելցուկ ձեռք բերելու համար գերման բանակա-  
տեղին կից, խոհանոցի բաժնին շուրջ ուքտալը: Պահակները Շա-

ւարչը անոնցմէ մին կարծեցին, և ցոյց առւին այն բաժնեակը, ուր կարելի էր սովորաբար աւելցուքներ գտնել:

Ժպտեցաւ Շաւարչ զլուխը թոթուեց ու թերուս գերմանեաբնով մը, «Ես հայ ե'մ... Կ'ուղեմ երկրաշափ Կարապետները», ըսաւ: Զինուորներն ալ ժպտեցան, դայն չափեցին ոտքէն մինչև զլուխը և իրարու ըսին.

— Ի՞նչ հպարտ ժողովուրդ է սա հայը... «Մարդը իրեն համար նախատինք կը սեափէ զինքը մուրացիկ կարծելնիս...» եւ անոնցմէ մին աւելի հետաքրքիր, դառնալով հայուն.

— Ի՞նչ պարոն, արժանապատուութեանդ դպաւ, անօթի չես, հացի կարօտ չես...:

— Կարօտ եմ այո՛, թերեւս ալ անօթի, բայց մուրացիկ չեմ պարոննե՛ր, կտրուկ կերպով պատասխանեց հայ տղան, ու չարունակելով իր խօսքը աւելցուց.

— Դուք ար Գերմանացիներ, այս լեռներուն վրայ ու ձորերուն մէջ հաղարաւոր լքուած, կողոպտուած ու թշուառ Հայեր տեսաք, բայց խնդրեմ ըսէք, մեկ հայ մուրացիկ տեսա՞ք, մինչև այսօր ուեէ մուրացիկ հայ Զեղ ներկայացա՞ւ:

— Ո՛չ... շա՛ա ճշմարիտ էք, պատասխանեցին զինուորները և հիացիկ երեւոյթով մօտենալով Շաւարչին, պաշարեցին դայն ու սկսան գգուել ու չոյել դայն:

— Այն ատեն պարոննե՛ր... վերստին խօսք առաւ ան, ե՛ս այդ հպարտ ցեղին կը պատկանիմ, և մուրացիկ մը չեմ: Տարեք զիս Զեր կրկրաչափներու բաժինը և ինձ ցոյց առւէք անոնցմէ հայ զոյգ Կարապետներէն ուեէ մէկը:

Ու զինուորներուն ապշահար նայուածքներուն տակ Շաւարչ, անոնցմէ միոյն հետ, յառաջացաւ ու մտաւ վրանէն ներս:

Քիչ վերջ նոյն վրանը եկան նաև երկու հայ երկրաշափները, և բաները լսելէ ու անոր բերած նամակին պարունակութեան աեղեկանելէ ետք բաժնուեցան անկէ:

Զոյդ կարապետները\*, այդ օրը մինչև իրիկուն, յոգնաջան աշխատանքով ըրին այն, ինչ որ կը պարտադրէր լեռնէն եկած դիմումն ու խնդրանքը, և ինչ որ իրենց սրտէն ու հոգիէն կու գար:

Գիշերուան մութին հետ, Շաւարչ, հարկ եղած պատասխան նամակը գրավանած, գարձեալ ճամշայ ինկաւ:

Բայց այս անգամ աւելի հաճոյալի ու ապահով պայմաններու տակ ճամբորդեց ան Երկու Գերմանացի զինուորներ եւս ընկերացան իրեն, և միասին լեռը տարին երկու գնդացիրներ, որոնք անհրաժեշտ նկատուած էին հրամանատարներուն կողմէ:

Կէս գիշերին, խմբապետները գարձեալ ժողով ունեցան: Թրքական յարձակողականի երկորդ օրն ալ անհետեանք անցած էր: Թշնամին, ամբողջ օրը, մասնակի շարժումներ միայն կատարած էր, առաւելապէս զբաղելով թնդանօթներուն փոխադրութեամբը կասկած չկար, յաջորդ օրը ահռելի կոռուի օր մը պիտի ըլլար, և պտոր համար ալ, անհամբեր սուրհանդակին վերադարձին սպասած էին:

Եկած պատասխանը նպաստաւոր էր.

«Կոռւեցե՛ք որքան կարող եք, նահանջեցե՛ք երբոր պեսք զգաք, բայց ձեր նահանջը պեսք է տեղի ունենայ քայլ առ քայլ կոփուվ, նախընտելով կեօֆ փունարի տրջանը, անկէ Քիւրս տալի անցնելու համար: Գերմաններուն կողմէ ոչ մեկ վտանգ, անոնք պիտի հսկեն Ձեր վրայ կարելի աջակցութիւնին բերելով»:

Վատահութեան շունչ ու կեանքի յոյս ներջնչող այս լուրը, խսկոյն մարտիկներուն հաղորդուեցաւ: Դիրքերու մէջ տեղ գրաւեցին նաև երկու գնդացիրները, որոնք շօշափելի գրաւականներ հանդիսացան ակնկալուած օգնութեան... ու մարտիկները նոր շունչ ու կորով ստանալով նուլիրուեցան իրենց պարտականութեան:

\*) Ծանօթ.— Դժբախտաբեար, ի ձեռին ունեցած նօրերուս մէջ Խարբերդի այդ երկու «հայու զաւակները» այդ որակումով յիշուած են, առանց անոնց մականունները տալու:

Անոնք՝ այդ գիշերը մրջնային կարգապահութիւնով, զեղուն աշխատանքի մը լծուեցան, որ մինչև առաւօտ շարունակուեցաւ:

Հաղարաւոր մեծ ու փոքր քարեր, ապառաժի կտորներ կրեցին դիրքերու առջև ու զանոնք տեղաւորեցին ի հարկին դէպի թշնամին գլորելու պատրաստ դիրքերով: Մարդկային զգեստներու մէջ խոտ թխելով խրառւիլակներ պատրաստեցին և զանոնք ալ շարեցին դիրքերուն վրայ, նեազմական հնարամիտ միջոցներ էին ասոնք, թշնամին շուարեցնելու և անոնց յառաջիւղացութիւնը ուշացնելու համար:

Առաւօտ էր, յետ արշալոյսին, թշնամի դիրքերէն թնդանօթը որոտաց: Մեծ յարձակողականին ազդանշանն էր այդ ոմբակո- ծութիւնը: Ու ահա՛ արեւուն կարմրող առաջին շողերուն հետ, ոռոմբերու պաշտպանութեան տակ, թշնամին դուրս ելաւ իր դիրքերէն, ու քայլ առ քայլ կռուելով սկսաւ յառաջանալ Հայ- դաւկները, միշտ պաղարիւն՝ ձգեցին որ ան որքան կարելի էր աւելի մեծ թիւով մօտենար իրենց դիրքերուն, ու թշնամին քա- ջալերելու համար, իրենց դիրքերուն մէջ բարոյալգում ու մե- ռելութիւն կեղծեցին եւ արդարե, Հայերու այս լռութիւնն ու կեցուածքը շփացուց թշնամին Լերան դիրքերը պարպուած կարծ- ուեցաւ, ու զինուորները դուրս խոյացան անհաշիւ ու խելացնոր վիճակով մը...: Նպատակային պահն ու պատեհութիւնը հա- սած էր:

— Տղե՛րք, դէպի գործ, գոռացին խմբապետները՝ ու ահա՛, լերան կողերէն վար, գլորեցան անհամար քարեր ու ժայռի կտոր- ներ, որոնց հետ միենոյն ատեն սկսաւ գործել գնդացիրը: Այս վերջինը անակնեալ սարսափի մը մատնեց թշնամիները, որոնք գլորող ժայռերուն առջեէն ալիք առ ալիք փախելու իրենց փորձին մէջ գնդացիրներու կրակին տակ կը հնձուէին:

Անփառունակ բայց խիզախ մարտնչում մը, որ խեղդող փոշիին մէջ ու կռատակուող զոհերուն վրայ տեղի ունեցաւ ու շարունակուեցաւ մինչև իրիկուն, անորոշութեան մէջ պահելով

կոռուին ելքը Մեծ եղաւ յարձակողներուն կորուստը, դարձեալ  
ոչ մէկ զոհ մերիններէն։ Բայց կէսօրէն վերջ, նոր զիրքերու  
վրայ բերուած թնդանօթը սկսաւ ծեծել հայ մարտիկներուն  
դիրքերը։

Հայգուկներուն սարսափն էր մահուան այն գործիքը, որուն  
դէմ ոչ մէկ գործածելիք միջոց ունէին։

Ճակատ ճակատի, զէնքով կռիւ մղելէ երբեք չէին խրտչեր  
անոնք։ Ափ մը ուժով հարիւր անգամ աւելի թիւ ու զէնքի գե-  
րակշութիւն ունեցող թշնամիին դէմ երկու օրերէ ի վեր մզուող  
յազմական կռիւը, անոնց այդ անվեհերութիւնն ու կռուի ըն-  
դունակութիւնը կը յայտնաբերէր Բայց թնդանօթին դէմ զնե-  
լու և անոր ոռւմբերուն զիմազրաւելու գերբնական ոյժը, շատ  
իրաւամբ, իրենց կը պակսէր։

Ի՞նչ պէտք էր ընել ուրիմն, մինչև որ կարենային նահան-  
ջել ու քաշուիլ անոր հասողութեան սահմանէն դուրս,

Դէպք մը, որ անակնկալ երեւոյթ մըն էր, բարեբախտա-  
բար շուտով օգնութեան փութաց կէօք փունարի գերման բա-  
նակատեղիէն զինուորական փող մը հնչեց։

Ասոր յաջորդեց բարձրացող հրթիռ մը, նոյնպէս գերման  
բանակատեղիէն, որ մուշէ սիւնի մը պէս օդին մէջ բարձրացաւ,  
պայթացաւ վերը, և թանձր ու սև ամպակոյտ մը զիդեց ու կռւ-  
տակեց օդին մէջ։ Խուզաբրկու հայդուկներ բարձունքներուն եաին  
կծկուած, իրենց սուր նայուածքներով, կը քննէին շուրջը, ի՞նչ կը  
նշանակէին Գերմաններուն կողմէն տեղի ունեցող այս նշա-  
նակները . . .

Ու ահա՛, անտառներէն ու բարձր ժայռերէն վար կախուող  
շուքերու մէջէն չորս ձիաւոր դուրս գալով դէպի թշնամին յա-  
ռաջացան։ Թուրքերը լոեցին և սպասողական վիճակ մը ստա-  
ցան։

Միջամտութիւն մըն էր եղածը, կռիւը դադրեցնելու եւ  
վերջ տալու համար յարձակողականին։ Այս էր ամէնուն տրա-  
մաբանութիւնն ու համոզումը, որ կասկած չէր ձգեր թէ, Գեր-

մանացիները նետելով կոռուի փուլերուն, կռահած էին հայդուկներուն ենթարկուած դժնդակ վիճակը, եւ նիւս վայրկեանին որուած էին կանխել հաւանական ուեւ պատուհաս:

Ժամ մը վերջ, իրականութիւն դարձած էր իրենց ենթադրութիւնը: Բանքեր մը, որ միշտ նոյն հայ յիսնապետ Սեպուհն էր, ճերմակ դրօշով մը մօտեցաւ Հայոց գծերուն և խօսքի բռնուեցաւ խմբապետներուն հետ:

Թուրք հրամանատարներուն կողմէ առաջարկ կը բերէր, դադրեցնել կոիւը, և երկու ներկայացուցիչ նշանակել լսելու համար իրենց պայմանները, ընդունելով դերման տիվլիոնի բարձաստիճան սպաներու միջամտութիւնը:

Առաջարկը դրուելէ ետք, անոնք խորհրդակցութեան նստան, յիսնապետ Սեպուհ իր բանքերի հանգամանքէն դարձեալ մերկացած, սրտակից ու անձնուէր ընկերոջ մը անկեղծութիւնով, չքաշուեցաւ այս անգամ ալ իր թելազրութիւնները ընել: Գերմանները, ըսաւ ան, տեսնելով որ զուք վերջնական փճացումի վտանգին տակ էք. Զեղ փրկելու մտքով այս փորձն ըրած են, հետեւարար, աւելցուց ան, անոնք ալ և ես ալ համաձայն ենք որ ընդունիք այս առաջարկը, մինչեւ վաղն առաւօտ երկու պատուիրակ զրկէք կէօք փունարի գերման բանակատեղին, պայմանաւ որ, Զեր զիրքերուն վրայ միաք, միշտ արթուն ու պատրաստ մինչեւ որ ելքի մը հասնիք:

Խմբապետներն ու զինուորները, անհուն գոհունակութիւնով մը լսեցին Գերմաններու արթնամիտ այս շարժումը, և իրենց օգնելու և մահուան ապարդիւն վտանգներէն ազատելու ձեռնարկը: Ամէնքը միասին յիշեցին իրենց ալ մարդկային վերաբերութերը ասկէ առաջ, որոնց ենթակայ դերման զինուորներն ու բժիշկը, Տոքթ. Քօսման, անշուշտ որ մեծ դեր ունեցած էին, Գերման և հայ Ամանոսեան խումբերուն միջեւ գոյութիւն առնող այս բարեկամութեան մարմին տալով:

Բայց, յանձնուիլ թշնամիին և երթալ հոն ուր ցոյց պիտի արուէր իրենց, այդ մտածումը այդ վայրկեանին, ամէնուն վրայ

հաւասարապէս, այնքան սոսկալի տպաւորութիւնն մը ձգեց, որ ամէնքը միաբերան .

— Կը մեռնի՞նք, բայց այդ անմտութիւնն ու վատութիւնը չենք գործեր պատասխանեցին :

Խմբապետներն ես, ի լուր իրենց զինուորներուն կուրծք ուռեցնող այս կեցուածքին, հպարտ ու արցունքու աչքերով մերժեցին անպայման պնձնատուութեան ուեէ առաջարկ, բայց յետոյ յիսնապետ Սեպուհի հնարամտութիւնով, համաձայնեցան անոր զրած նոր, ուրիշ մէկ բանաձեխն չուրծ :

— Յանձնել բոլոր զէնքերն ու ռազմանիւթը, պայմանաւ որ Գերմանացիներու. հսկողութեան տակ, միջոց տրուէր հայդուկներուն, հեռանալ կապուտակ լեռնէն, խոստանալով որ, որքան ատեն իրենը անձր կը մնար անձեռնմխելի, իրենք ալ նոր խումբ և նոր շարժում չպիտի կազմակերպէին :

Հարցը փակառած էր, յիսնապետ Սեպուհ իր յաջողութենէն ուրախ, ողջագուրուեցաւ ու բաժնուեցաւ, կրկնակի թելազրութիւններով :

Եւ սակայն, թուրքը ե՞րբ էր յարգեր իր խօսքն ու պայմանները: Ե՞րբ տեսնուած է որ ան, չգաւէ, չխարէ ու չզիմէ իր խորամանկ բարբարոսութեան . . . :

Այս անգամ ալ ան, կրկնեց իր այդ վատութիւնը: Հայդուկները, մութ գիշերուան մը հանդարտութեանը մէջ, մինչզեռ զրազած էին պատուիրակները ընտրելու հարցով, և կլանուած էին նոր ստեղծուած սպառնալիքով, յանկարծ, պահակները լուր տուին, թէ թշնամին խիտ առ խիտ կը մօտենար իրենց, պաշարման նոր գիծ մը կազմելով սուինաւոր յարձակումի մը ձեռնարկելու համար: Անոնք, ինչպէս յայտնուեցաւ յետոյ Գերմաններու մեկնումէն ետք, որոշած էին դիմել այդ յարձակողականին, տեղն ու տեղը գերի բռնելու համար հայդուկները, անշուշտ յաղթական վերադարձով մը ծածկելու համար, օրերէ ի վեր ունեցած իրենց ամօթալի պարտութիւնները, որոնք հարիւրներով մարդկային կորուստ արժած էին թուրք բանակին:

Հայ ֆէտայիները ոտքի ելան: Ակներեւ վտանգին առջև, որ  
թշնամիին ձեռք բերած նոր զիրքերու առաւելութենէն ու անոր  
մօտաւորութեան մահանոս շունչէն կու գար, անոնք չաղղուե-  
ցան բնաւ, մնացին անայլայլ, սպառաղէն ու անվեհեր, և իրենց  
գործին ու նուիրումին գիտակցութիւնովը արիացած, կուրծք  
տուին անւնց այս նոր կատաղի զրոներուն ալ, ճարպիկ դարձ-  
ուածքներով, ու միշտ գիշերուան սե մութին հետ դաշնակցելով  
քանդեցին ու փշրեցին անոնց բոլոր երազն ու նպատակը:

Ահաւոր կուրը սակայն, մերիններուն համար վայրկեան առ  
վայրկեան, աւելի ճակատագրական ու եղերական կը դառնար:  
Որովհետեւ, իւրաքանչիւր վայրկեան, թշնամին նոր ուժեր կը  
բերէր, մինչդեռ, մերինները, թէև մինչև այս պահը անձի ուեէ  
կորուստ տուած չէին, բայց յոգնութիւնը, և թշնամիին ակներեւ  
գերանզանցութիւնը պատճառ դարձան, որ Հայերը, ճգնաժամա-  
յին ու յուսահատական փորձերու դիմէին:

Խմբապետ Յակոր Զավուշի գոռ ու ներազգու ձայնը ար-  
տասովոր թրթումով մը նորէն բարձրացաւ.

— Տղաքնե՛ր, պատրաստուեցէք նահանջի... ու աւելցուց.

— Ամէնքս խմբովին վտանգուած ենք, այս անելէն դուրս  
գալու համար աննախընթաց անձնազոհութեան պէտք կայ, ըն-  
կերներէս չորս նուիրուածներու պէտք ունիմ, անոնք՝ որոնք ի-  
րենց մէջ կոչում կը զգան թող ինձ մօտենան...:

Չորս անձնազոհները պատրաստ էին, զանոնք տեղաւորեց  
բարձունքի մը վրայ, անոնց յանձնելով գործելու վիճակին մէջ  
մնացող իրենց միակ գնդացիրը, և ինք վերադառնալով խում-  
բին քով, քանի մը վայրկեան տենդուտ խօսակցութեան մը՝  
բռնուեցաւ իր խմբապետ ընկերներուն հետ: Յայտնի էր որ վէճ  
մը կար իրենց մէջ, և այդ՝ նուիրուած յետսապահներու հետ  
մնալու իր կտրուկ որոշումն էր: Վիճակ ձգել կը պահանջէին  
Աւետիս ազա և Արամ Զավուշ: «Ո՛չ, վիճակն ինձ ելած է. մա-  
հաբեր այդ պատիւը ուրիշին չեմ ձգեր», վճռեց ան, ու նետուե-  
ցաւ անոնց զիրկը:

Համբուրուեցան երեք խմբապետները, յուղուած լուս, բայց խօսուն ու իմաստալից սեղմումներ տալով իրարու:

— Պատրաստ... հրամայեց Յակոբ Զավուշ, այս անգամ խռչափողին մէջ խեղդուած ձայնով մը, որ իր յուղումը կ'արտաքերէր. ու աւելցուց.

— Տղաքնե՛ր, դէպի ետ, դէպի նահանջի գիծը...:

Մինչեւ այդ րոպէն, մահուան դէմ կուրծք ու ճակատ ցցող հայդուկները, այս որոշումին ու տրուած հրամանին առջեւ աժգունեցան, կարծես իրենց սիրտն էր որ ներսէն փրթաւ, բայց րոպէական շարժումով մը, որ բաժանումի անակնկալէն կը թելաղդուէր, անոնք չհապատակեցան խմբապետին այդ հրամանին, ու

— Ո՛չ խմբապետ, կոիւը մեղ համար նոր է որ կը սկսի, թողէք որ կուրծք կուրծքի և սուր սուրի գանք, և մեր զարերու վրէժին կորովովը զինովցած, թշնամիին հետ մեր հաշիւը մաքրենք: Մա՛հ, կամ... յաղթանակ... գոչեցին, ամէնքը միաբերան:

Երկաթէ պարիսպի մը պէս բարձրացող անխորտակելի այս կամքին, իրենց կուրծքն ու ճակատը թշնամիին դէմ ցցող ֆէտայիներու կուռ ու անվեհեր այս կեցուածքին ու ակներեւ վըտանգին առջեւ անոնց ցոյց տուած այս աննկուն արտայայտութեան դէմ, հրամանատարները ապլեցան...:

Յակոբ Զավուշ, որ միեւնոյն ատեն Քէօրօղիներու ղասական զպրոցէն աշուղ մըն էր, ոգեւորուած, ոտքի ելաւ, իրմէ անբաժան հօրմէն ժառանգ սազը կուրծքին դրաւ, ու առնական ու գոռ ձայնով երգեց Քէօրօղին ոազմերգ մը:

Ան՝ իր երգերուն հետ էր որ կ'որոշէր իր ընելիքը Լեռներու մէջ հասակ առած, զէնքերէն անբաժան, ոազմիկ, բայց խորամանկ ու խորաթափանց միտքով դիւզացի մըն էր, որուն մէջ բնատուր և զարմանալի յատկութիւններ գոյութիւն ունէին:

Սուր հայեցողութիւն մը, դէպքերը վերլուծող և իրերը յըտակօրէն տեսնող ու դատող միտք մը, որուն համար դիւրին էր

նաև, նոյնքան արթուն, ու հասուն որոշումներ տալ, մնալով  
անայլայլ, զէպքերուն ու վաճանգին առջև, ինչպէս նաև հաստա-  
տամիտ գործելու ատեն: Աշգըեայի իր կեանքին մէջ երեք  
նուաստացած չէր ան, հակառակ անոր, որ տասնեակ տարիներ  
աւելող հրոսակային իր շարժումներուն մէջ շատ օրեր ու շատ ան-  
դամ, պարտութեան ու յաղթանակի պահեր անցուցած էր Բայց  
միշտ, բանտերու մէջէն ու բերդերու արդելարաններէն, կրցած  
էր ճաղպարիլ ու դառնալ նոյն անզուսպ փէտային:

Հոս ալ, Կապուտակ Լերան կռուի եղերական վախճանին,  
մնաց նոյն կորովապինդ ու անայլայլ մարդը, և որպէսզի վերջին  
շարժումը, խենթութեան հաւասարող յանդգնութիւն մը գործէր,  
որովհեաւ այդպէս եղած էր ամբողջ իր կեանքին մէջ, ան ինք-  
զինքը յանձնեց երգի ալիքներուն, և հոն անոնց վերացնող  
ուղղուներուն մէջ, տուաւ իր վճիռը:

Ան չէր կրցած անտեսել իր հայդուկներուն սրտառուչ  
ընդդիմութիւնը, որ նահանջելու հրամանին զէմ կը ցցուէր, յու-  
սախափութեան զղայնոտ այդ վայրկեանին մէջ, տեսաւ նաեւ իր  
մարմին առնող ե'սը, ամօթ մը զգաց արուած արդ ո-  
րոշումին մէջ, և դարմանելու համար եղածը, վճռեց վերջին  
զրուադ մըն ալ հիւսել, զրուագ մը որ իր կարապի երգն եղաւ  
դժբախտարար:

Կուտակուած մութ ամպերու պայմող, գուռ ու խորունկ  
ձայնով մը.

— Առաջին տասնեակ... ձայնեց, ու աւելցուց՝ ոռւմբեր ի  
ձեռին զէպի առաջ... ինծի հետեեցէք... հրամայեց ու դուրս  
թռաւ զիրքերէն:

Իրեն հետեեցան տասը քաջերն ալ:

— Քալեցէք, մինչև հոն, ուր ես կանդ պիտի առնեմ,  
բահանգեց:

Գեանամած, օձերու սողոսկումով սահեցան անոնք սարերէն  
լար, ու անցան թշնամիին նշանառութեան գիծը: Անոնց զիր-  
քերուն առջև կանգ առին, խմբապետը դարձեալ հրամայեց.

— Այ ձեռքերնիդ վեր, պինդ սեղմեցէք ոռւմբերը։ Քաշեցէք օղակները և համբեցէք, մէկ, երկու, երեք չորս։ Տասնեմէկ վահագնեան բազուկներ օղին ու մութին մէջ, համաշափ շարժումով մը դէպի թշնամին նետեցին իրենց ոռւմբերը։

Ահաւոր եղաւ անոնց պայթումն ու դղրդիւնը, որոնք կրկնուեցան ու երեքնուեցան, լոռութեան դատապարտելով թշնամին, որ անտկնկալէն շշմած, ու թերես ալ ահաւոր կորուսաներու մատնուած կծկուեցաւ իր պատեանին մէջ։

Անձնուրաց այդ տասնեակը ետ վերադարձաւ առանց վնասի . . .

Բայց այլես պէտք էր նահանջէին, այդ բանին կը ծառայէր յուսակատական այս վտանգաւոր գործողութիւնը։

Տեվէ Ուչուրումի սարալանջը բռնող չորս քաջերուն նայեցաւ անգամ մըն ալ քննեց անոնց ուազմական դերին կարեւորութիւնը ու դառնալով իր ընկերներուն։

— Օ՞ն դէպի նահանջ ընկերնե՛ր, հրամայեց, ու աւելցուց, որքան ատեն թշնամին մեր ոռւմբերուն գործած աւերովն է զրադուած, ժամանակ է որ դուք քաշուիք, հետեւելով Զեր խըմբապետներուն Աւետիս աղային ու Արամին, որոնք գիտեն թէ ո՛ւր և ի՛նչպէս պիտի առաջնորդեն ձեզ, իսկ ես, իմ չորս ընկերներովս, կը մնամ հոս, Զեր նահանջը ապահովելու համար։ Երթաք բարեա՛ւ . . . ցտեսութիւնն . . . Վերջացուց իր խօսքն ու կրուկներուն վրայ դառնալով, բարձրացաւ դէպի սար, առանց անգամ մըն ալ ետեւ նայելու։

Դժբախտաբար, թշնամին, հայուկներուն այս վերջին յուսահատական գրոհին նշանակութիւնն ըմբռնած էր, շուտով ինքզինքը ժողվեց ու իր կարգին սկսաւ նոր գործողութեան մը։ Անոնցմէ ալ տասնեակներ գուրս ելան իրենց գիրքերէն։ և որսորդալին շրջառիկ ուազմավարութեան մը հետեւեցան, մինչ թրք. բանակին կեղրոնը իր ամբողջ սաստկութիւնով սկսաւ կրակ տեղալ, իր նշանառութեան թիրախ ընտրելով «Տէվէ Ուչուրումիշի» բարձունքը, անտարակոյս լուր ունենալով այդ սարին ու անոր

վրայ դիրք բռնող յետսապահներու նպատակի մասին։  
Հինգ նուիրուածներուն կացութիւնը յուսահատական էր։  
Կռուեցան անոնք դիւցազնական անվեհերութիւնով մը, արհա-  
մարելով մահը, բայց անխուսափելին տեղի ունեցաւ։ Ճակա-  
տագրական սև վախճանով մը, իրարու եաւէ ինկան, սարերու  
առիւծը Յակոր Զավուշ, իր կորիւններէն Հասանպէլլիցի Գարե-  
զինը և Քէլլէրցի Սարգիսը «Սագօլու» անուանեալու իսկ Հա-  
սանպէլլիցի Բարսեղ, միակ անվնաս մնացողը, իր կոնակն առաւ  
Զէնկիլէրցի Շաւարչը, որ ծանօրէն վիրաւորուած էր, և ինքինքը  
յանձնելով ճակատագրին քմայքին կորսուեցան անտառներէն  
վար...։

Թշնամին, Հայոց դիրքերը գրաւած էր, և ի տես երեք  
զիակներուն, կեղծ խանդավառութեան մը անձնատուր, շարու-  
նակեց հետապնդել նահանջողները, որոնք ևս պիտի վտանգուէին  
թերևս եթէ երբեք նոր անակնկալ շարժում մը, որ դարձեալ  
վարէն Գերման բանակատեղիէն կու գար, օգնութեան չփութեարι

Ութը լուսարձակներ, իրենց լոյսի գերաններով ողողեցին  
կապուտ լերան բարձունքները, որոնցմէ ջրվիժող լոյսի հեղեղի  
ոլորտներուն մէջ խարիսխափած, կուրացան թշնամի աչքեր ու  
չկրցան տեսնել զառիվարը, ուրկէ, մերինները, անսարգել կարո-  
ղացան փախիլ ու ապաստանիլ հանդիպակաց Քիւրտ տաղիի բար-  
ձունքները։

Դերմաններուն անմոռանալի այս փրկարար վերաբերումն  
ալ հայ պատմիչը պիտի չմոռնայ ու պիտի յիշէ, Հայուն երախ-  
տագիտական տուրքը վճարելու համար։

Ահա՝ այսպէս ու սոյն երեւոյթական պարտութիւնով վեր-  
ջացաւ «Կապուտակ լերան հերոսամարտը» որ իրականին մէջ  
ուժին, մտքին ու հոգիին անխորտպկելիութեան ու կենսունա-  
կութեան ցայտուն փաստերովը։ Աւարայրը յիշեցնող յաղթանակ  
մըն էր...։

Այս յաղթանակին, կողմնակալ կամ տեսական տուեալներով  
չէ որ պիտի համոզուինք, երբ առարկայական ատաղձներ կան,

բաւարար ու անառարկելի, ցոյց տալու համար, թէ «Կապուտակի լերան կոփւը» հայ մարտիկներուն յաղթանակն էր....:

Ցիսուներկու անձնազոհ քաջեր, իրենց ցեղին ենթարկուած մահացու վիճակին ընդգնած, անոր օգնութեան հասնելու կարելիութիւններով մտահոգ, իրենց դէմ կը գտնեն տասը հազարնոց սպառազէն ու մեքենայացած պետական ոյժ մըս Ուրեմն, մէկի դէմ, երկու հարիւր....: Գլխու պտոյտ պատճառով ու անհաւատալիօրէն հսկայ տարբերութիւն մըն էր այս, որոնց հետ հայուկները չորս օր ու գիշեր անընդհատ կռուեցան....:

Այս՝ հայդուկները պարտուեցան երեք քաջերու կորուստով, բայց թշնամին պարտուեցաւ երեքհարիւր տասնեչորսով։ Ահա՝ թէ ինչո՞ւ Քէլլէրցիներու Ամանոսեան խումբին այս հերոսամարտը, իրականին մէջ փառապսակ յաղթանակ մըն էր, որոնց առջև մենք ու սերունդներ, հիացումով ու պատկառանքով պիտի նայինք, պաշտամունքի խունկ ծխելով անոնց յիշատակին առջեւ։

\* \* \*

Կապուտակ լերան հերոսամարտը, իր գործունէութեան ընթացքին, ուշադրութեան արժանի երկու երեւոյթ պարզեց։

Այդ երկու երեւոյթին մէջ ալ Գերմանացիներ, հայը իր բնավայրին վրայ ճանչնալէ ետք, դիրք բռնեցին Թուրքերուն դէմ, պաշտպանելով և համակիր ու կարեկից բառնալով, մեր ժողովուրդին։ Պիտի քալենք տակաւին դէպքերուն հետ, հասնելու համար նոր երեւոյթներու ալ, որոնք մեղ պիտի առաջնորդեն մեր պատմութեան օղակներուն, տակաւ շեշտելով Գերմաններու հիասթափութիւնը....:

«Կապուտակ լերան» կռուի սկզբնաւորութեան, Կեօֆ փունարի գերմանական բանակետեղիէն թրքական դինուոր անցնելու խնդրով ծագած անհամաձայնութիւնը, որ տակաւ վէճի փոխուելով տեղեկագրուած էր Պոլիս, այժմ, նոր մը ևս կ'աւելնալու Այս նորով, թուրք հրամանատարութիւնը կը բողոքէր, որ «Գեր-

մանացիները օգնած էին Հայերուն, դիւրացնելով անոնց նահանջը, իսկ Գերման տիվիզիոնի պետը կը բողոքէր որ «Կապուտակ լեռը պաշարող թուրք հրամանատարները, դաւադրած էին կնքուած զինադադարին. և թնդանօթ գործածած էին բուռ մը մարդոց դէմ, անտեսելով ընդունուած միջազգային օրէնքները»:

Այս տեղեկագրերը մտահոգած էին էնվէրն ու Լիման ֆօն Զանտէրսը: Երկու մտերիմները, իրր թէ, գերագոյն շահերով մտահոգուած, հարցը չտարածելու և իր սազմին մէջ խեղդելու փութաջանութեամբ, յանձնախումբ մը կազմելով, դրկած էին Ամանոս:

Յանձնախումբը, որուն պետերն էին Ֆօն Զանտէրսի կցորդներէն գնդ. Հօֆման և էնվէրի հաւատարիմներէն հազարապետ Նուրի, Կապուտակ լերան կռուի վերջաւորութեան հասան Ամանոսի շրջանը, ուր առաջին վայրկեանէն իսկ, քննութեան առարկայ հարցը իր բոլոր կռպիտ ու վայրագ ողբերգութիւնով տեսան:

Անոնք Խոլահիէ մտան այն պահուն, երբ նահատակ հայդուկներուն դիակները ցուցադրութեան դրած էին շուկային մէջ, և խուռաներամ խուժանի մը մասնակցութիւնով «յաղթանակ»ը կը տօնէին:

Զոյգ հրամանատարներուն սադայելեան մտքին ծնունդն էր այս տօնակատարութիւնը՝ ծածկելու և պարտկելու համար երեք հարիւրէ աւելի զոհներուն պատճառած ամօթն ու պատասխանապուտութիւնը:

Պատասխանատուները իզէթ և իպրահիմ, պատէ պատ կը զարնուէին, առասպելային չափազանցութիւններու հասցնելով հայդուկներուն գործն ու արարքները, որոնց պիտի վկայէր այդ խուժանը:

Բարբարոսային խարոյկահանդէս մըն էր սարքուածը, որուն առարկան, Տէլիք Ուչուրումիի վրայ նահատակուող երեք հայ հսկաներն էին: Անոնց անշնչացած մարմինները փոխադրած էին Խոլահիէի զինուորական հիւրանոցին հրապարակը, ուր խոնուող

մոլեռանդ ամբոխը վանտալային մոլեխանձ մղումով մը, զանոնք ցիցերու գամելով շուրջպար բռնած էր, երգելով, ոռնալով ու վայրի քրքիջներ արձակելով։

Զինուոր ու ժողովուրդ, շարք շարք կ'անցնէին ցիցերու առջեէն, թուրք ու մուրի և անասանելի լուտանքներու առարկայ դարձնելով նահատակները։ Հանդիսականներու պատուոյ անկիւնէն, ուր անտարբեր քննողի զիրքով կեցած էին գնդ. Հօփման և նուրի պէյ, երկուքն ալ սարսռազդու այս տեսարանէն,



Քննիչ Յանձնախումբն՝ Գնդ. Հօփման և Նուրի պէյ

իրենց քննութեան հպմար նիւթեր կը ժողվէին, թաղուելով խորհրդածութիւններու մէջ։ Թուրքը, թէև դժոն տեսարանէն, փաստեր կը ծրագրէր, մինչդեռ գերմանը տեսածներէն, աւելի քան երբեք, զզուանք ու ատելութիւն կը զգար իր մէջ։ Անհանգիստ ու ջղայնոտ տպաւորութեան մը տակ, եղաւ պահ մը որ իր մէջ եռացող արիւնը բարձրացաւ ու խուժեց իր գլուխը. վերջ տալով բռնազատուած իր լուսթեան։

Զափահաս թուրք սպայ մը, նահատակներու դիմակներուն առջե կեցաւ, հայհոյեց, թքաւ ու ոտնահարեց ու աւելի կատ-

դած քովէն կախուած սուինը քաշեց ու սկսաւ անխնայ ծակծկել  
մանաւանդ Յակոր Զալուշի մարմինը

ի տես այս գաղանային արարքին, գնդ. Հօֆման, սոսկումի  
ցնցումով մը, ոտքի ելաւ և իր պաշտօնակցին դառնալով բարձա-  
ձայն պոռաց.

— Նուրի պէյ, ե՛ս իմ քննութիւնս ու պաշտօնս լրացած  
կը նկատեմ: Այժմ, ըմբռնեցի թէ ինչո՞ւ այս լեռներուն վրայ  
գտնուող իմ հայրենակիցներս ըմբռստացեր, իրենց զինակցի  
բարձրագոյն շահերը անտեսեր, ու վէճ են ունեցեր ձերիններուն  
հետո Մնաք բարեաւ ըսաւ, ու ամբոխը ճեղքելով հեռացաւ:

Հազարապետ Նուրի, գնդ. Հօֆմանի շանթահարող խօսքե-  
րուն ի լուր, և անոր հեռանալը տեսնելով, ինքն ալ բարկացաւ,  
կեղծ ջղայնութեան մը դողն ու շարժումները ցոյց տալով՝ բայց  
իրականին մէջ երեւոյթները փրկելու և արարքին անհատական  
գոյն տալու. ծածկամտութեամբ, նետուեցաւ հանդիսականներու  
շարքէն դուրս, բռնեց չարագործ սպան, ապտակեց զայն, քա-  
շելով անոր աստիճանի նշանակներն ու ձերբակալել տալով զայն:  
Եայտառակ ու գաղանային այդ հանդիսութեան վերջ տրուած  
էր: Բայց գնդ. Հօֆման, Նուրի պէյին այս կեղծիքին ևս թա-  
փանցած էր: Ան՝ այլես թուրքը իր բուն գոյնով, հասակով, ներ-  
քինով ու արտաքինով ճանչցած էր: իր ընթացքը, այդ օրէն ետք,  
բացասական միայն եղաւ....:

Քննութիւնները առանց դժուարութեան և շուտով վերջա-  
ցան, 314 թրքական կորուստ համրած էին, ընդդէմ երեք Հա-  
յերու:

«Կ ապ ուս ակ լերսն արշաւը» ան/մասաւ ու հրա-  
մանատարներուն քմահաճոյքին հետեանքը նկատուեցաւ, եւ  
պատասխանատուութեան տակ դրուեցան անոնք, պետութեան  
պատճառած նիւթական, բարոյական ու մարգկային մեծ կորուստ-  
ներուն համար: Իսկ Գերմանացիներուն «Հայոց օգնելու» պա-  
րագան անհիմն զրպարտութիւն նկատուեցաւ և այսպէս ալ ըն-  
դունեց նաև Նուրի պէյ. ու բաժնուելով գնդ. Հօֆմանէն ա-

ուանձին մեկնեցաւ Պոլիս: Մինչ գերմանացին, անհանգստութիւն պատրուակելով, քանի մը օր ևս մնաց Կէօք փունարի մէջ:

Այդ քանի մը օրուան մէջ, Ամանոսի փապուղիներու հըսկաները տեսաւ, հոն, անոնց մէջ խոնուող տարագիր հայ աշխատաւորութեան մեղուածան աշխատանքին ականատես եղաւ: Մամուրիէն մինչև Պօղանդի պաշտօնավարող հայ պաշտօնէութեան կարգապահ ու հոգածու, ընթացքին տեղեկացաւ, յանց բոլոր մեծ ու փոքր սպաները, էնժինիոռներն ու երկրաչափները, ու տակաւին բժիշկները, որոնց ամէնքն ալ, հայը կը գովէին զայն Պելճիքեան ժողովուրդին նմանեցնելով, խառնուածքով, ընդունակութեամբ ու հոգեկանով: Կը մնար անգամ մըն ալ տեսնել ու լսել ըմբոստ հայը, կուռի ատակ իր ընդունակութիւնով, և ատոր համար ալ շուտով գտաւ իր առաջնորդը յանձին բժիշկ Քօսմանի, որուն հետ ան՝ իսկոյն բարձացաւ Քիւրտ տաղի, կանխաւ սուրհանդակի միջոցաւ լուր զրկելով ու հանդիպում մը սահմանելով հայդուկներուն հետ:

Այժմ «Հայ լերան» խումբին դրութիւնը փոխուած էր: Երեք կտրիճներուն կորուսաը թրքական երեք հարիւրներուն համարժէք բաց մը գոյացուցած էր խումբին մէջ: Բարերախտարսր Աւետիս աղան, միջնաբերդը խումբին, արուեստական սառնասըրտութիւնով, խումբը կ'ոգեւորէր, մխիթարութեան ու վըստահութեան շունչ փելով անոնց մէջ, ու զանոնք պատրաստելով ու տրամադրելով նոր մարտնչումներու: Որովհետեւ, վտանգը միշտ կը մնար ի զօրու, և թերես այ նոր մարմին առած՝ ո՛վ զիտէ դեռ քանի՛ անգամներ պիտի ցցուէր իրենց դէմ: Այս էր անոնց դրութիւնը, երբ զնդապետ Հօֆմանն և բժիշկ Քօսման, իսրբերդցի երկրաչափներուն հետ այցելեցին իրենց:

Մեքենայացած զինուորական սպարազէն շարքերու տեսքին վարժ զնդապետին համար, զաւեշտ մը թուեցաւ խումբին երեւոյթը: Գեղջկական պարզ հագուստներու մէջ, տառապանքէն ու զրկանքէն համակ ոսկոր ու ջիզ կարած ափ մը մարդիկ... Ասո՞նք էին թրքական համեմատաբար հսկայ բանակ մը ցըիւ

բերողները, և ինչո՞վ . . . : իր մէջ տիրող արժանքն ու զարմանքը չկրցաւ պարտկել; ու առաջին հանդիպումով, երկու խըմբապետներուն ձեռքերը միևնոյն ատեն իրեններուն մէջ առած սեղմեց ու հարց տուաւ.

— Դո՞ւք, սիրելի պարոններ, դո՞ւք էք որ այսքան սարսափ տարածեր էք այս լեռներուն մէջ, թէ ո՛չ դուք սպայութիւնը կը կազմէք աներեւոյթ մեծ ուժի մը:

Զէյթունցի Արթին, որուն վիճակուած էր դարձեալ թարգմանի դերը, բառ առ բառ թարգմանեց Աւետիս աղայի խօսքերը.

— Այո՛, պարոն հիւրս, միայն այսչափ ոյժ ունինք, փոքր է մեր թիւը, հոգիով մեծ է ան Բայց արդարութեան ու իրաւունքին կռթնող իմ խումբիս այս վախտ անդամներուն իւրաքանչիւրին մէջ մէկ մէկ առիւծ կը ննջէ, ծոյց տուր անոր վտանգն ու հնչեցուր անոր անազանգը, և ահա անոնց ամէնքը մէկ մէկ հսկաներու կը փոխուին, մահը տենչանք մը կը դառնայ անոնց համար . . . Ահա՛ թէ ինչո՞ւ և ի՞նչպէս այս ափ մը կարիձներով սարսափ սփռած ենք այս լեռներուն մէջ, և ահա՛ թէ ինչո՞ւ յաղթեցինք ոճիրին, մէկի տեղ հարիւր խլելով ամբարիշտ ու վայրագ այդ գաղաններէն:

Ժպտեցաւ Գերմանացին, իրեն քաշեց երկու խմբապետներն ալ, ու համբուրեց անոնց ճակատներէն . . . հազար ու մէկ հետաքրքիր հարցումներ կը տողանցէին իր միտքէն, երկար պիտի ըլլար գոհացնել անոնց ամէնքն ալ, մտածել սկսաւ, ամփոփեց այդ հարցումներն ու խտացնելով մէկի մէջ հարցուց:

— Պ. խմբապետ, գուք չափահաս մարդ էք, և անշուշտ պիտի ըլլանէք միտքս, ինսդրեմ, ըսէ՛ք, ինչո՞ւ լեռ բարձրացաք, երբ պետութիւնն մը և օրէնքներ կան այս երկրին մէջ, որուն պէտք էր հպատակէիք:

— Նստի՛նք, Յարգելի հիւրերս, աճապարեց Աւետիս աղա, ցոյց տալով գետինը փռուած եամշիները, առաջնորդելով զանոնք ծառի մը հինաւուրց կոճղին առջև, որպէսզի կը թնէին ու հան-

գիստ ընէին։ Ու կրկնեց, — նստի՞նք, որովհետեւ, պէտք է երկար խօսիլ, պ. գնդապետը հարց մը կու տայ, որ քանի մը տանեակ տարիներու իմ պատմութիւնս է։ Պատմութիւնը ընտանիքի մը, որ հայ ժողովուրդինն է։ Որովհետեւ, հայ ազգը, իմրնիս պէս ընտանիքներու ամբողջութիւն մըն է։ Բնտանիքէ ընտանիք, տառապանքին, զրկանքին ու զոհաբերութեան միայն ձեն է որ կը փոխուի, եթէ ո՛չ, նպատակն ու արդիւնքը նոյնն է. մահացնելու ջնջել հայը……

Ու, իր ալեկեօզ, բաղէի աչքերը գնդապետին յառելով.

— Այո՛, պ. գնդապետ, այս երկրին մէջ Ձեր ըմբռածած ձեռով ո՛չ «պետութիւն» և ո՛չ ար, «օրէնք» գոյութիւն չունին։ Արդարութիւնը հոս, քաղաքականութենէն կը սնանի և իր ոյժն ու ձեզ, անկէ կ'առնէ։ Խոկ ան վնասած է բնաշնչել հայ ազգը…

Ահա՛ թէ ինչո՞ւ իմ պատմութիւնս հայուն պատմութիւնն է, ըսի...։ Կը ցաւիմ սակայն որ դաւաճանեցին անոր, զայն թըմ-րեցնելով, ու չթողին որ ան ալ զինուէր ու հաւաքականապէս հետեւէր այն ուղիին որ այս ափ մը հայդուկներունը եղաւ, ինչ-պէս Ուրֆան, Շ. Կարահիսարը, Վանն ու Սուէտիան...։

Լոեց սուրերու բազէն..., տրուած հարցումն ու իր պատասխանները, զինքը յուզած էին, իր յիշողութեան մէջ արթնցնելով իր ցեղին եղերական ողբերգութեան ամբողջ արարը։ Կոտտացող խորունկ կսկիծէ մը բխող հառաչ մը արձակեց, ինքնամփոխուեցաւ ու պատմեց։ — թէ ինչպէս դաստիարակուած էր գիւղի դպրոցին մէջ, ուր՝ իր ուսուցիչները իրեն ծանօթացուցած էին Քրիստոսը, անոր եկեղեցիին հաւատքին հետ. իր մանուկ հոգիէն ներս դնելով «մեղք»ին գոյութիւնը, ցոյց տալով ու սորվեցնելով ապաշխարելու և թողութիւն գտնելու ճամբան, որ ուրիշ բան չէր եթէ ոչ, «աղօթել, ողորմիլ, ներել ու սիրել», Բայց յետոյ, իրենց առաջ, ու իր ցեղին ամբողջութեան զիխուն պայթող մահարօթը, յուսախար ըրած էր զինքը, համոզում ներշնչելով իրեն, թէ վայրի բնազդներով բարբարոս ժողովուրդի մը մէջ, անժամանակ ու անիմաստ էր հոգեկանով կառավարուիլ,

քաղաքակրթութեան հաւատալ, որոնք աղէտ միայն կրնային բերել, և իր փաստ յիշեց, թէ՛ ի՞նչպէս իրմէ մեծ եղայրը, հազիւ տասնեվեց տարեկան, իր գեղեցկութեան զոհն եղած էր, առեւանդուելով, բռնարարուելով ու սպաննուելով, թուրք խենէշ սրիկաներու ու բարբարոսներու կողմէ, որուն կակիծէն վառուող իր հայրը, հարստութիւն մը փճացնելու գնով. ի զուր տարիներով թափառած էր քաղաքէ քաղաք ու դռնէ դուռ, օրէնքին խստութեանը ենթարկելու համար ոճիրը, բայց պատիժի տեղ, ազատ ձգուած էին ոճրագործները, կարծես զանոնք աւելի շփացընելու և նոր ոճիրներու մզելու նենդամտութիւնով. Ու ահա՛, այդ նորն ալ չէր ուշացած: Հայրը տունը չէր, իրենք անչափահասներ, գիշեր մըն ալ, տունէն ներս կը մտնեն անոնք, ու կ'առեւանդեն մայրերնին ալ, կը տանին զայն գիւղէն հեռու գետակի մը եղերք, կը լիկն ու կը խոշանդեն զայն:

Խեղճ կինը, ճակտին քսուած այս մուրէն խենդեցած, ու պատուանախանձ իր ամուսնոյն ներկայանալու քաջութիւնը կորսնցուցած, փոխանակ տուն դառնալու, կը նախապատուէ մահը, ու ինքինքը կը նետէ գետին հոսանքներուն մէջ վերջ տալով իր արևին:

Շանթահարող այս նոր ոճիրն ալ, հայրս կը տանի օրէնքին ու պետութեան, բայց այս անդամ ալ արդարութիւն չի գաներ, ընդհակառակը, նոր սպառնալիքներ կը տնկուին իր առջե զայն լոեցնելու աղդարարութիւնով....

Դարձեալ լոեց հայրուկը, իր մէջ գալարուող ցաւ մը զգաց, որ հետզհետէ կը բարձրանար մինչև իր կոկորդը, ճմլելով ու նեղելով զայն:

Պահ մը խորասուզուեցաւ անծանօթին մէջ, հոն՝ իր եղբօր ու մօր ուրուականները տեսաւ, սարսոաց, չկրցաւ ինքզինքը զսպել, ու առիւծի մը մոռւնչիւնովը գալարուեցաւ ծածկեց իր դէմքը....

Քիչ ետք, վեր առաւ ան իր գլուխը, սուր ու շեշտակի նայուածք մը սկեռնեց գնդապետին, և այս անդամ ալ ինք հարց տուաւ.

— Իրաց այս կացութեան առջև, պ. գնդապե՛տ, եթէ դուք ըլլայիք, ի՞նչ դիրք կը բռնէիք...

— Արդարութիւնը իմ ձեռքովս կը գործադրէի...

Այս եղաւ գնդապետին վճիռն ու պատասխանը...

Աւետիս աղալի դէմքին վրայէն իմաստալից ժպիա մը սահեցաւ, որուն յաջորդեց պայծառ խաղաղութիւն մը, որ գնդապետին զինքը ըմբռնող իրականութենէն կը յառաջանար: Շարունակեց.

— Այդ օրէն ետք, հայրս, զիս ալ միասին առնելով, զէնքին փարեցանք ու դարձանք ասպատակներ, լեռնէ լեռ ու սարէ սար, երեսուն տարի է որ կը թափառինք, մարդկութենէ դուրս ելած, քաղաքակրթութեան լոյսին ու բարիքներէն զրկուած, տաժանքի կեանքով մը, որուն ո՛չ արժանի էինք և ո՛չ ալ ցանկացող:

Երեսուն տարի է, որ բարձի ու անկողինի երես չտեսանք, և ոչ ալ կեանքի ժպիտ ու թովանք: Կոռուցանք ոճրագործներու դէմ, ժանտարմին ու զինուորին հետ: Յաղթեցինք, մեր վրէժը լուծեցինք, բայց մեր իւրաքանչիւր յաղթանակն ու կոփւը, մէջ բերաւ նոր նոր պատասխանատուութիւն, խորացնելով ու հետըզնետէ լայնցնող անջրպետի մը վերածելով մեր և թուրք պետութեան միջև բացուած խրամատը: Ու մենք հայր ու տղայ մեզի բաղդակից քանի մը քաջերով դարձանք արհեստով ըմբռատներ...:

Այս վիճակը, սակայն, պ. գնդապե՛տ, մեր ոյժն ու պատեհութիւնները, չարին գործածելու առիթ երբեք չնկատեցինք: Զեզ իմ պատուովս կը վստահեցնեմ թէ խղճի խայթ պատճառող ունէ գործ չկատարեցինք, կոռուցանք միայն անոնց զէմ, որոնք մեզ զարնելու, սպաննելու եկան: Մեր մարդկային վերաբերումներուն համար էր, որ գիւղացի Քիւրար Զէրքէզն ու նոյնիսկ թուրքը յարգանքով վարուեցան մեզ հետ, երեսուն տարի շարունակ հաց ու ապաստանարան տալով մեզ: Բայց մենք լեռներու վրայէն ու անտառներու մէջէն, անձկանոք նկատեցինք մեր ցեղին տա-

ուապանքն ու ջարդերը, որպնք միշտ ու ծրագրային ճշտութիւնով գործադրուեցան: Հայը միշտ խարուեցաւ ու ջարդուեցաւ, որովհետեւ խառնուածքով «օրէնքի» հաւատացող ու պետական կարգ ու սարքի ընդունակ է:

Ատոր համար է որ ան խարուեցաւ նաև 1915ին ալ, երբ դիւային ծրագրի մը համաձայն, մեծ աղէտը պայմանագրաւ:

Խմբապետը անդրադարձաւ ընդհանութեան և բնաջնջման գէպքերուն, յիշեց լեռնային կիլիկիոյ իւրաքանչիւր քաղաքներուն ու գիւղերուն մէջ տեղի ունեցող ոճիրներն ու դէպքերը, որոնց ընթացքին մնացագի հերոսամարտին մէջ հերոսաբար ինկած էր իր հայրը, իր վերջին շունչին հետ, իրեն յանձնելով իր սուրն ու զէնքերը, կոփւը շանունակելու և իր ցեղին օգտակար դառնալու կտակով: Ու վերջացուց իր խօսքը եղակացնելով:


— Պ. գնդապետ, պատերազմի յայտարարութեան օրէն ի վեր, դուք ալ մեղ հետ, ականատես եղաք այս երկրին մէջ, Հայւերու հանդէպ կիրարկուած վանտալային վերաբերումներուն ու քաղաքականութեան: Դուք քաղաքակիրթ ազգի մը զաւակներն էք, արդար եղէ՛ք և ըսէ՛ք, այս երկրին մէջ «պետութիւնն օրէնք» կա՞յ... Պետութեան դէմ դաւաճանութիւնն է մեր արարքը որ չմեռնելու և ապրելու մեր ձգտումէն կը յառաջանայ: Կամ կը ձգտի պաշտպանելու և մահուընէ փրկելու համար մեր կիներն ու մանուկները, որոնց սիրտ ծակող, աղեխարչ տեսարանը դեռ վերջ գտած չէ, ու դեռ հազարներ կը մահանան ամէն օր...:

Ահա՝ թէ ինչո՞ւ այս ափ մը քաջերովս զէն ի ձեռին լեռ բարձրացած ենք, և կը գօտեմարտինք յանուն մարդկայինին ու Աստուածայինին մահանան թէ ինչո՞ւ յիսուն հոգիով տասը հաղարի դէմ կռուեցանք, ու երեք զոհով անսնցմէ խլեցինք երեք հարիւր տասնեւչորս կեանքեր, հիւսելով փառապսակ յաղթանակ մը...

Խմբապետը իր խօսքը վերջացուցած էր: Իսկ գնդ. Հօֆման

խոր մատախոհանքի մը մատնուած, յատակօրէն այլես կը տեսնէր  
ու կը դատէր իրերը Նոր հարցում չըրաւ այլես, և սկսաւ հետաքրքրութիւն անոնց կեանքով, սնունդի ու կռութի պայմաններով։  
Հիացում՝ յայտնեց մարտիկներուն քաջութեան, տարած մեծ յաղթանակին համար, նոր օգնութիւններ հասցնելու խոստումով։  
Այս հանդիպման պահուն էր որ ծանօթացաւ ու համակիր սիրով կապուեցաւ Զէյթունցի Արթինի հետ, և զայն համոզեց իրեն հետ Պոլիս մեկնելու և ծառայելու համար, Լիման ֆօն Զանտէրսի սպայակոյտի քաղաքական բաժնին մէջ, ծպտուած ու զրահուած գերմանացիի անունով ու սպայի աստիճանով։ Այդ պահուն էր նաև որ Զէյթունցին օգտուելով իր տիրացած զիրքէն, գնդապետին և բժիշկ Քոսմանին ներկայացուց խումբին մտահոգութեան առարկան, վիրաւոր պառկող Շաւարշը, որուն վէրքը մտահոգիչ հանգամանք ստացած էր։

Մարդասէր բժիշկը, գնդապետին ալ հաւանութիւնով խկոյն փոխադրեցին զայն Կէօք փունարի գերման հիւանդանոցը, ուր



Զենկիլերցին՝ Շաւարշ Գերմանական հիւանդանոցին մէջ

գմուարին գործողութենէ մը ետք կարելի եղաւ փրկել անոր կեանքը։

Լերան վրայ, հրոսակային կեանքի մը պայմաններով ապրող խումբի մը մէջ, կարելի պայմաններով գիշեր մը հիւրասիր-

ուելէ ետք, առտուանց կանուխէն անոնք մեկնեցան դէպի Կէօք փունար, իրենց հետ տանելով Զէնկիլէրցի Շաւարչն ու Զէյթունցի Արթինը:

Այդ օրէն ետք, Գերման եւ բուրք սերս կապակցութեան մը անփառունակ իրողութիւնը, եւ հայ ժողովուրդին հանդեպ Գերմաններու հիեսեւած բացասական ու անպատճաբեր կեցուածքը,



ԶէՅԹՈՒՆՑԻ ԱՐԹԻՆ (խաչանիւով)  
Երբ Գերմաններուն հաւոյն կր գործեր

գնդապետին մտքին մէջ մեծ տեղ մը գրաւեց, զայն ենթարկեցնդապէս չարչրկող մտածումներու ու խորհրդածութիւննելով. մշտապէս չարչրկող մտածումներու ու խորհրդածութիւններու, որոնց վրայ յետոյ պիտի գային աւելնալ Պոլսոյ մէջ, Քիւրտ Ալի փաշայի սիրառուն դատեր էսմայի վկայութիւններն ու տեսութիւններն ալ, որոնց արդիւնքն էր անշուշտ գնդապետին առաջանարկը, որ Յասմիկի Պոլսէն փախուստովը վերջացաւ:

Այդ օրէն ետք, հայ ժողովուրդին հանդէպ իրենց պատասխանատութիւնը անհերքելի ճշմարտութիւն մը դարձաւ իրեն համար, ու միշտ ինքնիրեն կը հարցնէր.

— Ինչո՞ւ բնաջնջումը ժողովուրդի մը, որ քաղաքակրթութեան ամէն ընդունակութիւն ունի չարքաշ, արտադրող ու ա-

աաքինի է . . . : Ինչու նախապատռել վայրի բնազդներով  
ապրող ծոյլ ու անընդունակ թուրքը որ օր մըն ալ հաւանա-  
րար, նոյն վերաբերումը պիտի ունենար Գերմանացիներու հան-  
դէպ ևս ինչպէս դեռ թարժ էր իր պետին Ֆօն Զանտէրաի պա-  
տահարը, որուն գրկին մէջէն, երէկ, խլեցին իր երկու կոյս ազ-  
շիկները, Պէտքօզի անտառը նշաւակ դարձնելով դիւային ոճիրի  
մը, լրրօրէն բռնաբարելով մտրէշալին ազջիկները . . . :

Թուրքիոյ համար, գոյութեան պայքարի այս պատերազ-  
մին մէջ, իր փրկութեան միակ ապաւէնը եղող գերման պե-  
տութեան մեծ մարէշալի մը հանդէպ, այսքան ծանր յարձա-  
կում մը գործող վայրի ժողովուրդ մը որպիսին էր թուրքը.  
ինչեր չէր ըներ օրէնք! գուրս և կրօնքի թշնամի հռչակուած  
անդէն ու անպաշտպան հայուն . . . :

Հրատապ այս խորհրդածութիւններով տարուած, ան Ամա-  
նոսէն Պոլիս, իր ճամբարզութեան ընթացքին, որոշ եղբակա-  
ցութեան մը հասած էր .

— Սխալ էր, Գերմանիոյ հաւանուրիւնը, հայկական բնաջնջման  
հաղաքանուրեան հանգեց, Պէսֆ է զայն դարմանել . . . :

— Սխալ էր, Թուրքիան Գերման զաղբավայրի մը վերածող  
ծրագրին մէջ, նախապատռել քուրք տարրը: Պէսֆ է անոր սեղը  
անցնին փորամանուրիւնները:

Այս վճիռն էր որ տուաւ գնդապետը և որոշեց շարժում մը  
ստեղծել այս միտքով. Ամանոսէն-Պերլին, գլուխ կենալով Գեր-  
մանօ-Հայ Բարեկամութեան մը շարժումին, իրենց քաշելով ու  
լծելով մամուլին ու բեմը, որոնք պիտի կընային ազդել նաեւ  
գերման պետական շրջանակներու վրայ . . . :

Ամանոսի լնոներուն վրայ նահատակուող երեք դիւակնե-  
րուն ենթարկուած չարչարանքի բարբարոս տեսարանը, միանա-  
լով տարբագիր հայ բեկորներուն ի յայտ բերած ցեղին առաքի-  
նութիւններուն, որոնք «Կապուտակ Լերան» հերոսամարտի դըր-  
ուազովը ոսկեզօծուած էին, դպրոց մը եղան գերմանացի զըն  
զապետին համար, ուրիշ տուած փորձառական դասերովը լուսա-  
ւորուած, ան վերադարձաւ Պոլիս ու յետոյ Պերլին . . . :

**ՓԱԼՈՒՍՏԻ ՃԱՄԲՈՒԻՆ ՎՐԱՅ**

1916 Մարտ 26ին, Արեւելեան ճեպընթացը Պոլսոյ Սիրքէճիէն կը մեկնէր, իրեն հետ առնելով գնդապետ Հօֆմանը, Յասմիկն ու Էսման, որոնք առաջին կարգի բաժնեակի մը պատուհաններէն կախուած, անտարբեր երեւոյթով, բայց ժամադէմ, գուրու կը զիտէին, վերջին ակնարկներ նետելով Պոլիսին ու Սիրքէճիէն վրայ, ուր օրուան այդ ժամուն խուռներամ բազմութիւն մը դիզուած՝ հետաքրքիր ակնարկներով, կը զիտէր ճեպընթացին շարժումներն ու ճամբորդներուն հրաժեշտի պատկերը:

Սիրքէնին, Պոլսոյ ոստիկանութեան և լրաբեսական գործակալութեան եռուն վայրն, որ հաղաներ կը համրուէին այդ անբաղձալի «մարդ»երէն, որոնք օրն ի բուն մլուկներու որսը կ'ընէին, գրպան լեցնելու և հաճոյքի մսխելու համար:

Բարեբաղդաբար, հակառակ «օտար առանձնաշնորհումներու ջնջման աքթին, Գերմանները դեռ կը մնային անձեռնմխելի, մանաւանդ դինուորականութիւնը, որ շատ աւելի բարձր էր քան ուեէ օրէնքը Ատոր համար որ էր երկու աղջիկները գնդապետ Հօֆմանի շուքին տակ մնացին աննշմար, ու Պոլսէն հեռացան անվտանգ:

Ուշագրաւ պարագայ, զոր պէտք է մտարենք, համաձայն հայ լրաբես Արթին Մկրտիչեանի՝ Հալէպի մէջ բժիշկ Սմբատի ըրած յայտարարութեան, Թալէաթ՝ Յասմիկի փախուսաց թրք. ոստիկանութեան տեղեկացուցած չէր ան՝ «Մեծ Վէզիր»ի մեծաշքութենէն չէր յօժարած ցածն իջնել, ու հաւասարիլ Գոնիայի ոստիկանապետ Նէճմէտտինի, դառնալով խօսքի ու բամբասանք առարկայ:

Այդ բանը պիտի նշանակէր իր ալ պարտութիւնը հայ աղջկէն, ինչպէս Գոնիայի ոստիկանապետը, որուն շուրջ եղած տարածայնութիւնները շատ պակսեցուցած էին այդ ճիւաղին անձնական ու պաշտօնի շնորհներէն . . . : Հետեւաբար թուրքիոյ մեծ վէզիրը, Յասմիկի մեծ փախուստէն ետք, զայն հետապնդելու. գործը յանձնած էր սեղմ յրջանակի մը: Մասնաւորապէս սարսափելի հայուն՝ դաւաճան Յարութիւն Մկրտիչեանի, որուն խոստովանութենէն ինչպէս տեսանք, «իրը թէ ազգային նախանձախնդրութենէ տարուած» չտեսնելու տուած էր, անոնց փախուստը, կէս գիշերէն ետք միայն տեղեկագրելով դէպքը:

Ճեպընթացը ուրեմն, ամէն կասկածէ ու հետապնդումէ զերծ, իրիկնամուտին հետ թուրքիոյ սահմաններէն հեռացաւ եւ մտաւ Պուլկարական հող, և յաջորդ առաւօտ պարզ ու պազպաջուն օդով մը, կանգ առաւ զրաւուած Սերպիոյ սրտին վրայ, ուր Աւստրօ-գերման տիրապետութիւնը կ'իշխէր:

Նիշէն տարբեր գնացքով մը, անոնք անցան Մկիւպ, ու յետոյ Մանաստր —Պիթօլիա—, ուրկէ մասնաւոր ինքնաշարժով մը, Տէպրէի ճամբով, ուղղուեցան Տուրացօ, Ալպանիոյ գլխաւոր նաւահանգիստը. անկէ Եղիպտոս անցնելու համար:

Էսմայի աքսորական ծերունի հայրը Քիւրտ Ալի փաշան հոնէր: Ան Ալպանիոյ մէջ, օրուան/իշխանէն էսաս փաշա Թօփտանիի կողմէ սիրալիր ընդունելութեան մը արժանանալով, հանգիստի մէջ, իր աղջկան ժամանումին կը սպասէր: Իր ծանօթութիւնն ու բարեկամութիւնը Ալպանիոյ իշխանին հետ, կը հասնէր մինչեւ Համիտեան շրջանը, երբ էսաս փաշա, Ալպանացիներէ կազմուած կայսերական անձնական պահակախումբին հրամանատարն էր:

Երկու վաղեմի բարեկամներու անսկնկալ այս հանդիպումը իրենց փառքի անցեալը վերյիշելու առիթ մը եղած էր: Երկուքն ալ իրենց համար, երջանիկ օրերու ապրումն ունեցան, վերյիշելով ու իրարու պատմելով անցեալի դրուագներ, անիծելով «Ժէօն թուրք» երու շարժումը, որուն զոհն էին եղած իրենց պէս շատեր:

Բայց էսատ փաշա Թօփտանի, այժմ խիստ հպարտ էր, ուրովհետև Պոլսէն հեռանալով իր հայրենիքը հասնելէ ետք, Ալպան ցեղին յատուկ վրէմինդիր իր կեցուածքով, զլուխ կեցած էր իր հայրենիքին աղատարարական շարժումին, որուն ծնունդն էր Ալպանական այդ օրուան անկախութիւնը, իր գերիշխանսւթեան մականին տակ, իր վրէմը լուծած էր ան...

Էսմայի ժամանումը, մանաւանդ իր անձնուէր ընկերուհին Յասմիկի հետ, ծերունի փաշային համար ուրախութիւնն պատճառող դէպք մըն էր: Իր մէկ սիրասունին ներկայութիւնը անհրաժեշտութիւն մը կը նկատուէր, անկէ սահալով ապրելու կորով և յոյս: Իսկ Յասմիկին ալ ներկայութիւնը, լրումն էր իր երջանկութեան, որովհետեւ առանց հայ աղջկան, էսման իր հօր ակնկալած կեանքի անուշութիւնն ու թովանքը պիտի չկրնար պատճառել: Հետեաբար, երբ Ալի փաշայի ներկայացուց երկու աղջիկները, իրենց աղատարար գնդապետը. ծերունին երախտագիտութիւնով ու մհծարանքով ընդունեց զայն, բայց երբ իրեն իմացուցին բուն իրողութիւնը, բացատրելով գնդապետ Հօֆմանի և էսմայի միջև գոյութիւն առնող յտրաբերական կապն ու էսմայի տուած խոստումը, շփոթութեան մատնուեցաւ ան, ենթարկուելով անսպասելի մատադանջութեան ու վշտի, որուն հաղիւ թէ կարենար զիմադրել իր յառաջացած այդ տարիքին մէջ:

Էսմա, իր հօր ենթարկուած այս վիճակը տեսաւ, մատնողուեցաւ, և զայն հանգստացնելու և իր գէշ ենթադրութիւններէն հեռացնելու համար, որոշեց իր հօր ներկայանալ և իր սիրան ու հոգին անոր առջև գնելու քաջութիւնն ու համարձակութիւնը ունենալ:

Էսմա իր թոյլ կողմերուն ծանօթ էր, զիտէր թէ ան, միայն անպատճութենէ կը վախնար, ու երբ անդամ մը բացատրէր անոր իրենց յարաբերութեան սկզբնական շրջանի անցքերն ու վստահութիւն ներշնչէր, թէ ուեէ կասկածելի և անպատճութիւն յառաջացնող արարք տեղի ունեցած չէ, տպահովապէս պի-

տի կրնար զայն համոզելու ձետեւաբար, էսմա՛, ծերունիին հօրե՛-նական զգացումները դգուող նախաբանով մը բացատրեց ամէն բան, սկսելով Ապտիւլ Գատէրի ապարանքի պարահանդէսէն մինչև Մաշքայի իտալական դեսպանատան ծանօթ պարահանդէսը, տեղի ունեցող բոլոր դէպքերն ու անցքերը, իր և գնդապետին ծանօթացումն ու հետզհետէ զարգացող իրենց յարաբերութիւնները։ Յասմիկի անակնկալ երեւումը Թալէաթի տան մէջ, ծանօթ պայմաններով։ Եւ եկաւ հասաւ իր և գնդապետին միջև գոյութիւն առնող վիճակին։

«Այդ բոպէներուն, ըսաւ ան, ամէն չիւղ փրկութեան լաստ մը և կեանքի ձկնորս մըն էր, ոչ միայն ինձ համար, այլ նաև տարարախտ Յասմիկին համար, որուն անձը փրկել, նոյնքան սրբազն պարտականութիւն նկատած եմ միշտ։

— Ես, ըսաւ էսմա, չէի կրնար «սուտ խուլ» ձեանալ, Յասմիկի սպառնացող վտանգներուն առջեւ։ Մանաւանդ տեղեկանելի ետք, անոր Գոնիայի մէջ քաշածները, իր ընդվզումներու հերոունիի խոյանքը, օրուան ամենավտանգաւոր մարդուն Նէճմէտտինի դէմ։ Թալէաթ, աւելցուց էսմա, Նէճմէտտինէն տւելի վտանգաւոր, ան ալ միւսին պէս ծրագրած էր Յասմիկին խլել թանկագինը անոր պատիւը, ու երբ համոզուեցայ թէ Յասմիկ այս անգամ միայն իր միջոցներովը չպիտի կարենար ազատիլ, այն ատեն սիրելի հայր, ըսաւ էսմա, աղերսարկու ու աղու նայուածքներ ուղղելով իր հօր, այն ատեն ես որոշեցի յուսահատականին դիմել Գնդապետին ինձ երկարող ձեռքը բռնել և անոր առջեւ դնել զիս ու Յասմիկը Թուրքիոյ գեհենէն փախցնելու պայմանը։

Ալի փաշա՛, իր աղջկան բացատրութիւններով տակաւ հանդարտած էր, ըմբոնելով հարուածին առջեւ անոր մատնուած շուարումն ու մտալիումի պահերը։

— Ուրեմն սիրասուն աղջիկս, խօսք առաւ ան, դողագին ձայնով մը, ես քու խօսքերուդ կը հաւատամ, և այդ պայմաններուն տակ գնդապետին տուած խոստումդ կը նկտատեմ դէպ։

Քերու և բռունցքին տակ արուած խոսառմ մը, որ միայն մինչեւ վտանգին ծայրը կարելի է յարգել . . .

Էսմա խորհիլ սկսաւ, իր հայրը զինքը քաշած էր ուրիշ կողմ: Այս անգամ ալ օտար բարձրաստիճան անձի մը առջեւ էր որ իր այս ձեւ մերժումով, զինքը պիտի անպատռէր, մուր քսելով ո՛չ միայն իր ճակարին, այլ նաև իր ցեղին ճակտին ալ, ուրուն յատկանիշերէն ու առաքինութիւններէն այնքան ճառած ու գոված էր գնդապետին, իրենց լուրջ ու մատերմական խօսակցութիւններու ատեն: Զուղեց անպատիւ դառնալ, ընդհակառակը, որոշեց արդար ու վեհանձն ըլլալ:

Զուղեց գնդապետին նեղ օրերու մէջ, փափկօրէն ու զգայնիկ յուղումով մը իրեն երկարած ձեռքը բաղդատել առեանգիշի մը բռունցքին ու վայրագութեան հետ: Եւ այդ որոշումով, հանդարած ու մեղմ ձայնով մը իր փաշա հօր հարց տուաւ:

— Հա՛յր, Զեր զաւկին սիրտն ու հոգին միշտ բաց գրքի մը պէս Զեր առջեն եղած է, դուք հօր մը գորովովն ու, ինչո՞ւ չէ, նոյնիսկ մօր մը մատերմութիւնովը, յաճախ թղթատած էք զայն, ըսէք խնդրեմ, երբեկցէ, անոր մէջ պատահած էք անհասկնալի խորհուրդներու, կամ մթին ծալքերու, որոնք գաղտնիք մը ծածկեն քենէ . . .

— Ո՛չ, պատասխանեց փաշան, մեղմօրէն ժպտելով ու արցունքը կոպերուն ծայրը . . .

— Այն ատեն, սիրելի հայր, աւելցուց էսմա, ցոյց տալով ինքպինքը:

Ահա՛ ան, դարձեալ ձեր առջեն է, քննեցէ՛ք ու հոն միշտ՝ պիտի գտնէք ձեղ ծանօթ նոյն մանկունակ զդացումները: Ճին գողտրիկ յիշատակներ միայն, որոնցմէ դուրս, ոչ մէկ բան կրնայ հրապուրել զիս և տեղ գրաւել իմ մէջ, առանց Զեր կամ քին . . . Գնդապետին ես պարզ խոստում մը միայն տուած եմ, որը երբեք խորունկ սիրոյ մը արդիւնքը չէ, և ոչ ալ այս խոսառմանքակտելի օղակ մը կը կազմէ իմ և իրեն միջեւ:

— Բայց այդ խոստումը ինչ կը նշանակէ, չէ՞ որ ան՝ իրականութեան համազօր է պատուաւոր մարդուն համար . . . :

Ծերունիին այս վերջին խօսքը կսմայի վրայ շատ ծանր ազդեց, բայց չչուարեցաւ և իր գողահար շրթունքներուն մէջէն հատնող վանկերով, փշրուած ու անջիղ ձայնով մը, որ հաղիւ լսելի եղաւ, պատասխանեց :

— Սիրելի հայր, իմ խոստումս, ինչ արժէք ալ ունենայ, միշտ նկատի ունեցէք «բոպէն» . . .

Կեանի փրկողին, կեանիր փրկել պարտական եի, երե Յասմիկ իր արիւնը ինձ համար չի սակարկեց, Ես ալ չեի կրնար սակարկել իմ ժափիս, որով միայն կրնայի կառաւել մեր ազատարշը . . .

Կսմա, ըսաւ այս խօսքերը բայց ամօթի կարմիրը իր երեսին, մեռնող վարդի մը թօչնումն ու յոգնութիւնը ցոյց տալով, կախուեցաւ ու ինկաւ իր հօր բազուկներուն մէջ: Հօր և աղջկան դէմքերը իրարու մօտեցան և զիրար համբուրեցին, գորովն ու սէրը իրարու խառնուած քնքուշ վայելչութիւն մը տուին արձանային այդ պատկերին . . . :

Քիչ վերջ, հայր ու աղջիկ մտերմիկ խօսակցութեան մը մէջ, խաղաղ մտքով, և զիրար աւելի հասկցած, ու իրարու աւելի մօտեցած, հարցը այսպէս լուծեցին:

Որպէսզի կսման գնդապետին առջև չանպատուէր մերժումի մը հարցով, ծերունի փաշան համաձայն պիտի ըլլար կսմաի եւ գնդապետին ամուսնութեան, պայմանաւ որ այդ բանը տեղի ունենար պատերազմէն վերջ, խաղաղ օրերու մէջ: Այսպիսով անոնք պիտի բաժնուէին իրարմէ, սպասելով գերման եւ թուրք պետութեանց միացեալ յաղթանակին, որուն յամառ հաւատացող մըն էր գնդապետը: Ինչպէս նաև համաձայն Զօֆմանի, Թուրքիան պիտի դառնար Գերմանիոյ մէկ գաղթավայրը, և ինք պատեհութիւն պիտի ունենար դարձեալ վերադառնալու Պոլիս այս անգամ ձեռք բերելով աւելի բարձր ու պատուաբեր պաշտօն մը:

Ալի փաշայի համար, այս բանաձեռով, հարցը լուծուած էր,

որովհետեւ ո՞րքան և ի՞նչ վստահութիւնով որ գնդապետ Հօֆման յաղթանակի այդ հաւատքը կուրօրէն կը սնուցանէր, նոյնքան և աւելի վստահութիւնով։ Ալի փաշա կը հաւատար անոնց պարտութիւնը։ Հետեարար պայմաններու հարկադրանքին առջեւ, ինքն ալ իր սիրասուն աղջկան պէս ճկուն, փխրուն կաւէ չէնք մըն էր որ կը կերտէր, երեւոյթները փրկելու և չարիքը հեռացընելու համար։

Խորամանկ Քիւրտը ներքնապէս կը հրճուէր ու այդ հաւատքով զօրացած իր գործերը զասաւորեց, գնդապետին շռայլելով հարկ եղած պատիւներն ու մէկ շաբաթ վերջ, հրաժեշտ տալով անոր, իտալական նաւով մը մեկնեցաւ դէպի Եգիպտոս, ու հասնելով Դահիրէ, իջևանեցաւ մայրաքաղաքին առաջնակարգ հիւրանոցներէն միոյն մէջ։

Իսկ գնդապետ Հօֆման, իսմային և իր հօր խոստումներովը բաւարարուած, ինքն ևս մեկնեցաւ իր հայրենիքը, ուր նոր պարտականութեան մը հրաւիրած էին դինքը, ետ կանչելով Պոլսոյ իր պաշտօնէն։

## ՆԵՐՈՍԻ ԱՓԵՐՈՒԻՆ ՎՐԱՅ

Եգիպտոս, և մանաւանդ Գահիրէն, 1916ի ամրան այդ օրեւուն, քաղաքական արասաովոր եռուն վիճակ մը կ'ապրէր։ Թրքական հսկայ բանակ մը, զերման զինուորական պողպատէ օրէնքներովը կռանուած, ու անոնց մեքենականութիւնով զրահուած, սպառազէն, դիրք բռնած էր Սուէզի ափերուն վրայ, Եգիպտոս արշաւելու և դայն գրաւելով Անգլիացիները անկէ վտարելու միուքով։

Բայզ, թրքական բանակի ներկայութիւնն ու կռուի նպատակը չէր որ այնքան մեծ լարուածութիւն ստեղծած էր, որքան այն, որ բոլորը ակնապիշ, շունչերնին բռնած, կը սպասէին իսլամ մեծ խալիքային Սուլթան Ռէշատի հոչակած «Ճիհատ»ին հանդէպ, Արար աշխարհին խօսքը լսելու համար։

— «ինկիլիզ Քեաֆիր տըր, անըն մահքը էլղէմ ու հագ տըր»\* Ահա՝ լօգունքը որ հոչակած էր Պոլսոյ մեծ խալիքէն, որուն հետեւանքով լուրջ մահողութեան մէջ էին Անգլիացիներն ու բոլոր օտարները։ Հետաքրքրական էր Քրիստոնեայ աշխարհին համար զիտել նետուած այդ կրակին յառաջացնելիք բոցերը։ Խալամիներու խալիքէին այս երկասյրի սուրը կրնար մխուիլ արեւմըտեան պիտութեանց սրտին, և կամ ետ շրջելով խրիլ իր տիրոջ սիրտը։

— «Ինկիլիզ Քեաֆիր տըր, լագին ատիլ վէ ասիլ տըր . . . \*\*»։

Ճիմաս չարաղէտ փորձութեան մը ենթարկեց գերման եւ թուրք երազատեսները, որոնք քսաներորդ դարուն մէջ ալ, սուրին յաղթանակը կը կապէին հոգեկան մոլեուանդ զգացումներու։

Խարկանքը շուտով յայտնուեցաւ, խսպառ ձախողանքի մատնելով այդ երկու պիտութիւնները, որոնք այդ ճամբով կը յուսային, Եգիպտական յաղթանակով մը փշրել ու թուլցնել Թօշի ու Թրէնչի բազուկները, որոնք այնքան պինդ փակած ու սեղմած էին Գերմանիոյ խոչակը, Թրանսական ճակատներուն վրայ սպառնալով ու նեղի գնելով Վիլհէլմի պողպատէ սպայակոյտը . . . :

1916ի Օգոստսս 14ի Բորդ Սայիտի արեելքը Ռօմանիի տոչե, Անգլիական ու Եգիպտական միացեալ բանակներուն տարած առաջին յաղթանակը, որ Թուրքերը մինչեւ Ել ամիր քչեց, ցնծութեան ու խրախճանքի օր մը եղաւ ամբողջ Եգիպտոսի ու Արաբ ժողովուրդներուն համար։

Այդ յաղթանակն էր որ հիմնաւորեց ոչ միայն Եգիպտոսի բացարձակ անկախութիւնը, այլ նաև Սուէզէն մինչեւ Ամանոս-

\*) Անգլիացիները անհաւաս են, անոնց փնացումը կենսական եւ Ասուածահանոյ է։

\*\*) Անգլիացիները անհաւաս են, բայց արդարամիտ եւ ազնիւ են։

հան լեռներն ու իրանի սահմանները տարածուող Արար ժողովուրդներուն ինքնավարութիւնը:

Ամբողջ Արարիան ու մասնաւորապէս Եգիպտոսը, ինքզինին գտան բիւրեղացած քաղաքական պայծառ հորիզոնի մը առջե ու նուրիուեցան անվերջ ուրախութեան տօնակատարութիւններուն:

Յաղթանակի և ցնծութեան այդ փառատօններու օրերուն էր որ Քիւրտ Ալի փաշա, երկու տղջիկներուն հետ, հասաւ Եգիպտոսի մայրաքաղաքը Գահիրէ, և իջևանեցաւ «Օթէլ Սէմիրաամիս» որ մին է Գահիրէի շքեղ այն հիւրանոցներէն, որոնք թառած են փարաւոններու երկրին պարգեատու՝ Նեղոսի գեղատեսիլ ափերուն վրայ, ուր կ'երթան հանգչելու Գահիրէ այցելող օտարներէն ընարանիներ. Եգիպտական արեին կիլող ջերմութեան մէջ, եռեեփող իրենց մարմինները զովացնելու և կազդուրելու համար:

Սուտանի անապատէն վար մինչև Գահիրէ, Նեղոսը աստուածալին իր դերն ու պարգեները առատօրէն շռայլելէ ետք, Գահիրէի կուրծքն ի վար ևս իր հեղ հեղասան գնացքով, ան կը շարունակէ կենարաշխ իր դերը, տարբեր ձևով, դառնալով մայրաքաղաքին սիրտն ու ակը:

Իրեն կապուած են Գահիրէի բոլոր զրօսավայրերը, հարուստներու ապարանքները, իշխանական դղեակներն ու թագաւորական պալատները, որոնց ընդմէջէն, ան կը սողոսկի լոիկ ու մեղմօրօրին չորսդին փուռող գեղեցկութիւններուն վրայ ցանելով ու ցնցուելով թեթե հով մը ու փայփայող զովութիւն մը...:

Վասփորի գեղածիծաղ ափերուն, ծովերուն ու երկնքին կապոյտներուն, ու մանաւանդ Սկիւտարի քմայքոտ ու քնքուշ կլիմային տակ ու Չամլայի անարատ հովերուն փափկիկ շոյանքովը մեծցող ու հասակ նետող երկու աղջիկները, Եգիպտոսի այրող կլիմային տակ, իրենց առողջութիւնը պահել կարենալու համար՝ փաշան նախընտրած էր պալատականներու այդ թաղը, ուր միենոյն ատեն անոնք, դիւրութիւնով պիտի կրնային

բարձր դասուն հետ, ընկերային յարաքերութիւններու մէջ մտնել:

Արդարե իսմա և Յասմիկ, չնորհիւ իրենց լեզուագիտութեան և բարձր դաստիարակութեան, շուառով տեղ ու դիրք գրաւեցին, սալոններու մէջ, և դարձան ընկերային հանդիպումներու և հանդէսներու մէջ վնասուած դէմքերը: Հիւրամեծարութեան և փոխադարձ պատիւններ տալու մարզին մէջ, իսմա երբեք վարչէր մնար եղիպտուհիներէն: Իսմայի այդ վերաբերումը եթէ մէկ կողմէն իրենց ազնուականութեան և հիւրամիրութեան իրը ապացոյց կը ծառայէին, միւս կողմէ սակայն, իսմայի մտածումով, իր սրտակից ընկերուհիին՝ Յասմիկի ցաւերն ու վիշտը մեղմելու և զի՞նքը կեանքին բերելու բարերար դերն ունէին:

Եւ սակայն, այս ամէնը չկրցին իսմայի ակնկալած հոգեկան խաղաղութիւնը տալ Յասմիկի, որ ցաւալիօրէն կը շարունակէր ապրիլ երէկի մխացող իր դառնութիւնները, աւելի ուժգին, աւելի կսկծալի ու անգութ վերանորոգումով մը:

Յաճախ անհանգստութեան պատրուակ մը կամ քնանալու անդուսպ տենջանքի մը կեղծ արտայայտութիւնը, կը բաժնէին զի՞նքը իսմաէն, նետուելու համար իրեն համար այլևս սրական դարձած առանձնութեան և անոր պատճառած խոհանքներուն խորը, որոնց մութ ծալքերուն մէջ իր սգաւոր հոգին կը սիրէր ապրիլ իր հոգիէն ու սրտէն եկող թելադրանքներուն հետ, որոնց մէջ կը փորձէր ան, յոյսի ու լոյսի հետքեր դանել, հաւատալու համար, թէ «Սմբատը կ'ապրի, ան պիտի վերադառնայ իր գիրկը և միասին պիտի վերապրէին դարձեալ նոյն ատեն երկնային սիրոյ վարդաբոյր օրերը»: Ու իր հոգին կը թռչտէր, երեակայութենէ երևակայութիւն, վերյիշելով Սկիւտարի բարձունքներուն այգեստաններուն ու ճեմափայրերուն բոլոր այն վայրերը որոնց մէջէն, ինքն ու Սմբատը քալած էին քով քովի, թէ թեի և շրթունք շրթունքի՝ համեմուած խօսակցութիւններով, իրենց կազմելիք ընտանեկան բոյնին երազուն ծրագիրները հիւսելով...: Մտածել անցեալին վրայ, վերյիշել գողարիկ յիշատակներ, և բնաղդային նախաղդացումով մը յուսալ անոր վե-

րադարձը, ահա՛ անոր հոգեկան միակ հաճոյքը, որ իր մէջ անզուսպ տենչանք մը դարձած էր . . . :

«Ներոէն եկած թելադրանքներ, շուտով իրականութեան կը փոխուին» ժողովրդական հաւատալիքներու մէջ ի զօրու եղող այս վճիռը, միացած Յասմիկի զօրաւոր հաւատքին ու ներսէն եկող թելադրութիւններուն, զինքը շուտով պիտի տանէին իրականութեան, թէև վաղանցուկ ու անոր վախճանը սրտաճմիկ....

Օգոստոս ամսոյ վերջերը, առաւօտ մը նախաճաշի սեղանին առջե, երկու սիրակցորդ աղջիկները Յասմիկ և Էսմա բանավէճի մը բռնուած էին:

Անգլիական ու յետոյ համաձայնական արևելեան բանակներու ընդհանուր հրամանատար Զօր. Ալէմպի, այդ օրը Ալէտինի հրապարակին վրայ տեղի ունենալիք զինուորական փառահանդէսով մը, պիտի պատուէր «Ռօմանի»ի յաղթական կուրին մէջ վիրաւորուող սպաններն ու զինուորները, հանդէս՝ որուն իրենց մասնակցութիւնը պիտի բերէին, Եղիպտական արքունիքն ու իշխանաւորները:

Էսմա,իէս յանդիմանական, բայց միշտ գորովալի խօսքերով կը պնդէր Յասմիկի հետ, ներկայ ըլլալ այդ հանդէսին: Յասմիկ կ'ընդիմանար իր սովորական առարկութիւններով, բայց այս անգամ, Էսման էր որ իր խօսքը քալեցուց և երկուքը միասին տեղ գրաւեցին բարձր զառու հրաւիրեալներու շարքին մէջ, ուրկէ, ծովածաւալ բազմութեան մը վրայէն, զիւրութիւնով կրնային զիտել, հրապարակին կեզրոնն եղող այն բացուածքը, ուր բարձրացող ամպիոնի մը վրայէն, Զօր. Ալէմպի և Ֆարաւագ Ա. թագտորը, քովի քովի բազմած կը նախագահէին հանդէսին:

Առաւօտէն սկսող մարդկային աննախընթաց հեղեղ մը հասած ու լեցուցած էր Ապէտինի հրապարակը: Ամէնքը եկած էին ըմբուխներու խանդավառութիւնը, որ իրենց երկրին ու անկախութեանը սպառնացող թուրք և գերման միացեալ ուժերու վտանգին իսպառ անհետացող յաղթանակէն կը ծնէր...

Եղիպտասի ժողովուրդը,որուն կը հետեւէին նաև ամբողջ Արաբ

աղգութիւնները գիտակից համոզումով մըն էր որ կ'ըմբռնէր «Ռօմանի»ի յաղթանակին զինուորական և քաղաքական նշանակութիւնը, և իրը այդ, անսախընթաց զեղումի մը մէջ կ'ապրէր:

Փարաւոններու հրկրին նորազատ թագաւորին նշանացի մէկ շարժումովը հանդէսը բացուեցաւ: Զինուորական նուագախումբեր կարգաւ Հնչեցուցին Անգլիական, Եգիպտական և Համաձայնական աղգային քայլերգները, որոնց յաջորդեցին: հոետորներու բանախօսութիւնները, միշտ նիւթ ունենալով օրուան յաղթանակը, որուն չուրջ խօսուած ամէն գովք ու փառարանանք, կը խանդավառէր ու կ'ոգեւորէր ծովածաւալ բազմութիւնը, որ իր կեցած տեղը մանուկներու հոգեկան անզուսպ խրախճանքն ու սրտի եռեւեփը կ'ապրէր: Հուրրաներու ու խլացուցիչ ծափերու մէջ ինքնամուացութեան մատնուելով: Տողանցքներ որոնց շարքին մէջ կենդանի պատկերներով հարուստ, զարդարուն կառքերէ իւրաքանչիւրը կը ներկա, ացնէր մէկ մէկ իորհուրդ: Օրինակի համար, Եգիպտոսի անկախութիւնը ներկայացնող անմար բոցն ու կրակը, որուն հուրը միշտ կը նորոգէր եօթը գոյն հագած դիցանուշ մը, խորհրդանիշը, Անգլիոյ Եգիպտոսի բերած բարիքներուն: Ուրիշ մը, Եգիպտական բուրգերուն առջեւ մշաբրթուն պահապան սփինքսը, որուն մատի մէկ շարժումովը արեէն վար կը հոսի նեղոսը, օրհնաբեր գետը Եգիպտոսին, որուն առջեւ ճերմակ հագած եօթը հրեշտակներ, խունկ կը ծխեն ու պաշտամունք կը մատուցանեն, ի նշան Եգիպտոսի երախտագիտութեան:

Երրորդ մը, Եգիպտական բամպակներու արուեստական ծաղկեփունջ մըն էր, զրուած եօթը ճամբաններու միացման կեղրոնը որուն վրայ կ'ուղեն խոյանալ մերկ մարդագաղաններ, բայց Եգիպտացի զինուորը, կուրծքը ցցած այդ թշնամիներուն, կը պաշտպանէր այդ ծաղկեփունջը: Եգիպտոսի համբաւաւոր մետաքսաթել բամպակը, որուն իսկապէս աչք տնկողներ խիստ շատ են:

Ու յետոյ, ճակատէն գրաւուած թնդանօթներ, զրահապատ

կառքեր ու ինքնաշարժներ, որոնք Գերմանական ու Աւստրիական զինանշանները կը կրէին, անցան չարք շարք պատուոյ ամպիոնին ու ժողովուրդին առջևէն, գառնալով խանդավառ ու ցոյցերու առարկայ...:

Ճիշտ կէս օրին, տեսնուեցաւ Զօր. Ալէմպիի նշանացի մէկ շարժումը, որուն յաջորդեց միապաղազ հանդարտութիւն մը պատկառաղղու լուռեթեան մը հետ:

— Ի պատուի, բացագանչեց զինուորական մը, գոռ ու հնչեղ ձայն մը, որ ալիք առ ալիք տարածուեցաւ ու կորսուեցաւ բազմութեան գլխուն վրայ:

Զէնքերու համաչափ շարժում մը յաջորդեց անոր, որ «Յարգանք» խորհրդանշող զինուորական ձեն էր, բարձրացաւ շարք շարք կեցող զինուորներուն ուսերէն վեր, օդին մէջ անոնց գըլխուն վրայ, սուիններու անտառ մը ձեւացնելով:

Զօր. Ալէմպի, երկու ուրիշ հրամանատարներու հետ, ամպիոնէն վար իջաւ ու կանգ առաւ քառաթե բացուածքի մը առջեւ:

Նոյն սպան, միշտ նոյն գոռ ու հնչեղ ձայնով, անուններ կու տար, որոնց իւրաքանչիւրին կը պստախանէր զինուորական մը, գուրս գալով քովնտի վրանէ մը, և արագաքայլ յառաջանալով դէպի ամպիոն: Քիչեր անոնցմէ անթերի էին կազմով, ուրիշներ կը քալէին հիւանդագին շարժումներով, կապուած իրենց թեր, ոտքը կամ կուրծքն ու գլուխը: Ուրիշներ քիչ մը աւելի ծանր, անթացուպերով, որոնց իւրաքանչիւրը դիրք կը բռնէր ու կենար հրամանատարին առջեւ: որ անոնց կուրծքէն անձամբ կը կախէր պատուանշաններ, ամէնքին, զատ զատ ուղղելով փառքի խօսքեր ու փայփայող գովասանքներ:

Բազմութիւնն կը շարժէր, իր կարգին լարգանքի առարկայ դարձնելով ամէն պատուող զինուորու ծոյց որ շատ անգամ կը համնէր զինովցած կոյր խանդավառութեան մը ալիքներուն մէջ խեղղելով ու անիմաստ դարձնելով խօսուած խօսքերն ու շարժումները:

Երեւոյթ մը սակայն, որ դարձեալ հորոսներու վրանին առջև կը պարզուէր, ելեքտրական ձգողականութիւնով մը, իրենքաշեց բոլորին ակնարկը, ամէնքին լոռութիւն ու հանդարտութիւն պարտադրելով։

Տասնեակ մը պատգարակներ, որոնց վրայ կը հանգչէին ծանր վիրաւորներ, զինուորներ, զինուորներու կողմէ թեամբարձ, վրանէն դուրս հանուեցան և վեհաշուք թափորի մը պատկառազդու շարժումներով, հանդարտ յառաջացան դէպի ամպիոն։

Զօր. Ալէմպի, ի աես ներազդու այս պատկերին, ինքն ալ տպաւորուած ցնցուեցաւ, դէմքէն ժպիտը խոյս տուաւ, որուն տեղը զրաւեց խորութիւն մը։

Այդ վայրկեանին, կարծես ան, մերկացաւ հրամանատարի իր վեհափառութենէն, ու հասարակ զինուորի մը խոնարհ երեւոյթով, զիրք բռնեց ու «պատուի առաւ...»։

Անոր այս շարժումին հետեւեցաւ նաև նուագախումբը, զուարթին աեղ հնչեցնելով թաւ մոռւնչ մը, որ աւելի խորհրդաւոր ու պատկառազդու կը դարձնէր պահը։ Խուռներամ բազմութիւնը իր լուռ ակնարկներով կը հետեւ թափորին շարժումներուն, որ արդէն հասած էր նախագահութեան ամպիոնին առջեւ...։

— Պոլսեցի Յովհաննէսի որդի Տոքթ. Սմբատ...։

Այս անուն ու ժականունը լսուեցաւ ամէն կողմ՝, ու առաջն պատգարակին մէջէն երկու զինուորներու օգնութիւնով նըստաւ ան իր տեղւոյն վրայ։ Հրամանատարը ծոեցաւ ու մօտեցաւ հիւանդին և անոր ճակատն համբուրելէ ետք, կուրծքէն կախեց յաղթականներու երկաթէ խաչ պատուանշանը...։

Հազարաւոր աչքեր իրեն կը նայէին, կարեկցութեան ակնարկներով, հաղարաւոր բերաններ զայն իրարու կը ծանօթացընին, տալով իր անունը, «Տոքթ. Սմբատ է անունը, հայ է եղեր»... ըսելով։

Ու ահա՛, կարծես ժողովուրդին մէջ տիրող յուզումն ու սարսուը կատարեալ դառնակու համար, հրաւիրեալներու դասէն

աղեկէղ ձիչ մը ու անոր յաջորդող աղփողորմ հառաջանք մը  
լսուեցաւ, որ ալեկոծնց ծովածաւալ բազմութիւնըԱմէն ակնարկ  
դարձաւ ձայնին եկած կողմը, ուրկէ երկու երիտասարդուհիներ,  
խելակորոյս անհամբերութիւնով մը, կը վազէին դէպի ամպիոն  
ձեղքելով անհամար մարդկային բազմութիւնը, որոնք ի տես ա-  
նոնց աստասովոր այս վիճակէն, բնազգօրէն մէկ կողմ կը քաշ-  
ուէին ճամրայ բանալով անոնց Մինչև զինուորներու շարքերուն  
ետեւ, անոնք կրցին հասնիլ, բայց հոն կանգ առին, այլես առանց  
բարձրագոյն հրամանի, կարելի չէր կտրել մարդկային այդ շղթան  
իսման և Յասմիկն էին անոնք՝որոնք ի զուր փորձեցին իրենց մաքուր  
անգլիերէնով, համոզել սպաներն ու զինուորները, ցոյց տալով  
պատգարակին մէջ պառկող հերոսը, և յայտնելով անոր ինք-  
նութիւնն ու կապը իրենց հեա:

Ո՞չ մէկ շնորհ, նոյնիսկ լսող չեղաւ իրենց խօսքը. բայց երբ  
վիրաւոր հերոսներուն թափորը վերստին շարժիլ սկսաւ, տա-  
կաւ մօտենալով իրենց, ուրկէ կ'անցնէր դէպի հրապարակէն  
դուրս ազատ անցքը, այդ աեղ պայմանները փոխուեցան: Այս  
անգամ պատգարակին մէջ պառկող հերոսն էր որ ձեռքի նշան-  
ներով սպաներուն կը դիմէր, որոնք պահ մը իրենց ակնարկները  
աղջիկներուն դարձուցին: Անոնց սրտաձմլիկ երեւոյթը և ան-  
համբերութեան սպառող նշանները, որոնք իրենց սրտին մոր-  
մոքը կը պատկերացնէին, սպաներուն վրայ այնքան բզկտող  
տպաւորութիւն մը ձգեցին, որ նոյնիսկ զինուորներն ալ միա-  
սին, պահ մը մոռնալով իրենց պարտականութիւնը, ակամայ,  
այլես չկրցին արդիւել ու տեղի տուին:

Յասմիկ և իսմա, դուրս սպրեցան զինուորներու մէջաե-  
ղերէն, և երկու հալածական թոչնիկներու նման թառեցան ա-  
ռաջին պատգարակին վրայ:

Տեսարանը սակայն աղեկէղ ու խիստ սրտառուչ երեսոյթ մը  
առաւ Վիրաւորը, Տոքթ. Սմբատ, ճանչցած էր երկու աղ-  
ջիկներն ալ, ու անակնկալէն յափշտակուած, դողացող իր ձեռ-  
քերն ու պղտոր նայուած քները անոնց ուղղած.

— Յասմիկ... կսմա... Յասմիկ... կսմա... կը կրկնէր  
միշտ, մինչդեռ անոնց երկուքն ալ չկրցին ճանչնալ բժիշկը, որ  
այլակերպուած, կմախք դարձած էր: Ատոր համար երկուքն ալ  
միենոյն տպաւորութեամբ, յուսախափ ու նոյնիսկ խորտակուած  
սրտով, ետ կը քաշուէին, գարմանքի մատնելով դիտող զինուոր-  
ներն ու սպաները:

— Յասմիկ, չճանչց ար Սմբատդ... կրկնեց վիրաւոր հե-  
րոսը, անդրշիրիմեան խուլ ձայնով մը, ճիգ մըն ալ ընելով ու  
երկարելով դէպի աղջիկները:

Յասմիկ ետ դարձաւ, անդամ մըն ալ և աւելի ուշադրութիւ-  
նով նայեցաւ դիմացինին, անոր ու իր անձկալի ու խորունկ  
նայուածքները հանդիպեցան իրարու, ու ճանչցան դիրար Տա-  
րարադդ աղջիկը, իր խօսեցեալին սիրտ/ու հոգի փեռեկտող այս  
վիճակէն կայծակնահար, ճիչէ աւելի ոզր մը արձակեց ու  
փաթթուեցաւ. անոր....:

Կարօտակէզ երկու սրտեր ուժգնօրէն բարախեցին, կաթկթող  
արցունքներ խառնուեցան իրարու, գուցէ առաջին արցունքները  
անոնց, որ տարաբաղդօրէն, վերջինն ըլլալու սահմանուած պիտի  
ըլլային: Համբուրուեցան, գգուանքներուն ամէնէն ջերմը թա-  
փանցելով իրարու սրտէ ներս, ու խորասուզուելով անյատակ  
վշտի մը անդունդին մէջ: Էսմա ևս, իր կարգին ետ դառնալով  
մօտեցած էր անոնց, լուռ ու անշարժ կ'արտասուէր, ծածկելով  
իր հրեշտակային դէմքը իր երկու ափերուն մէջ:

Բայց անոնց այս վշտառիթ վիճակը, հոտ, հասարակաց  
վայրի մը վրայ, ու խուներամ հանդիսականներուն մէջ, երկար  
չէր կընար տեկել: Նոյն բարեացակամ սպաներուն աղջարարու-  
թիւնով, շուտով ոտքի ելան, ու հետեւելով վիրաւոր հերոսներու  
թափորին: Պուրս ելան Ապիտինի հրապարակէն:

Դէպի օրերայի հրապարակը տանող ճամբու ընթացքին,  
իսմա և Յասմիկ, ի զուր համոզել փորձեցին անդիմացի սպա-  
ները, գոնէ քսանեչորս ժամուան համար, Տոքթ. Սմբատը օթէլ  
տանելու և հիւրասիրելու համար, թէև մերժեցին, բայց անոնք

միեւնոյն ատեն խորհուրդ տուին յաջորդ օրն իսկ, իջնել Ալեք-  
սանդրիա և դիմել տնօրէնութեան, իրը հիւանդապուհի, Յաս-  
միկը հիւանդանոց մացնելու և անձամբ խնամելու համար իր  
սիրելին։ Ու երկու աղջիկները, իրենց դիմումին մէջ անհետե-  
ւանք, խորշահար ծաղկեթուփի մը պէս գեղաթափ, հեկեկուն ու  
վշտարեկ, բաժնուեցան Սմբատէն ու վերադարձան պանդոկ։

Վշտէն դաշունահար, հոգեխոռվ ու անքուն չարչարանքի  
զիշերէ մը ետք, առտուան մթնշաղին հետ, երկու աղջիկները,  
մեկնեցան Աղեքսանդրիա և Սմբատը գտան հիւանդանոցի վե-  
րածուած ծովեղերեայ շքեղ ապարանքի մը մէջ, ուր փոխադր-  
ուած էին անգլիական բանակին բոլոր վիրաւոր սպաները։

Յասմիկի անգլիերէն լեզուին մէջ ունեցած հմտութիւնը, և  
իրը հիւանդապահուհի կանխաւ ստացած փորձառութեան բերա-  
նացի արուած փաստերը, բաւական եղան որ հիւանդանոցի տնօ-  
րէնութիւնը հաճոյակատարութիւնով ընդառաջէր անոր ցանկու-  
թեան և զայն ընդունէր հաստատութեան մէջ, իրեն խնամքին  
յանձնելով իր խօսեցեալը։

Այսպէս անակնկալ ու դիպուածային հանդիպումով վերստին  
գտան զիրար, երկու սիրատենչիկ բաղդազուրկները, որոնց հան-  
դիպումը սակայն, գժբախտաբար, երջանկութիւն ու անդորրու-  
թիւն չէր որ պիտի բերէր, այլ կարծեանախասահմանուած ճա-  
կատագրականութիւնով մը, առիթ մըն էր ան, որպէսզի եր-  
կուքն ալ պատեհութիւն ունենային իրարմով տեղեկանալու.  
զարհուրելի այն կեանքը զոր ապրեցան Գոնիայի մէջ, իրարմէ  
բաժնուելէ ետք, հոն, անոնց մէջ տեսնելով իրենց մտքին ու  
հոգիին ի յայտ բերած առաքինութիւնները, որոնց շնորհիւ միշա-  
վանած ու հեռացուցած էին վտանգն ու մահը։ Կարծես առիթ  
մըն էր ան, որպէսզի անգամ մըն ալ իրարմով հպարտանային, և  
միասին վերյիշէին անցեալը իր ոսկի երազներով, լուսաշող յոյ-  
սերով, որոնց այժմ ալ սրտաճմլիկ ու եղերական վերջնարանն էր  
որ պիտի դիտէին։

Որովհետեւ Տոքթ. Սմբատի վիճակը յուսահատական էր։

Նարաբնելի կտորէ մը, անոր կռնակին վրայ բացուած վէրքը,  
թէև սկիզբները սպիանալու հակամէտ եղած էր, բայց յետոյ, նոր  
թունաւորման բարդութիւն մը վտանգած էր անոր կեանքը:

Ան՝ շատոնց մեռած պիտի ըլլար, եթէ երբեք, ուրիշ  
տաքարիւն հայորդի մը Արարկիրցի բրոֆ. Անդրանիկ Կարապետ-  
հան, չճանօթանար իրեն, որ Յօրդ Սայիտի գերիներու հաստա-  
տութեան քննիչ-թարգմանն էր: Ան էր որ Տոքթ. Ամբատի,  
իր ազգակիցներուն ծառայելու նուիրումով, Անգլիական յաղ-  
թանակին բերած ծանօթ աջակցութիւնը պարզեց ու ներկայա-  
ցուց Անգլիական զինուորական իշխանութեանց, և այդ միջոցաւ  
ոչ միայն վիրաւոր հայ բժիշկը տեղափոխուեցաւ Աղեքսանդրիոյ  
մասնագիտական հիւանդանոցը, այլ նաև, ան դասուեցաւ Անգ-  
լիական բանակի հերոսներու շարքին մէջ, ու պատուեցաւ  
յաղթանակներու յատուկ պատուանշանով մըն ար Անա՛ պատճառ  
մըն ալ որուն չնորհիւ Յասմիկ մեծ զժուարութիւն չկրեց իր  
վերջին դիմումին մէջ, ու շուտով միացաւ իր սիրելիին: Հա-  
կառակ ամէն բանի, երկուքն ալ իրը հեղեղէն էակներ... պահ  
մը սակայն մոռցան ինքնինքնին ու իրենց սպառնալի վիճակը,  
և ապրիլ փորձեցին, ձերբազատուած անցեալի մահագոյն խաւա-  
րէն, երևակայելով իրենց առջե լուսաւոր ճամբայ մը, որ զիրենք  
կեանքին պիտի առաջնորդէր: Երանական միամտութեան մը  
հաւատքէն ծնող համոզում մը, զոր ամենագէտ մարդն անգամ  
կը փորձուի ունենալ. երբ մահը կը տեսնէ իր զէմ...: Անոնք  
այս կոյր հաւատքին անձնատուր, թաղուեցան երազային եր-  
ջանկութեան մը խափող թովանքներուն մէջ. ամէն բան իրենց  
չուրջ խաղաղ ու բնական կարծելով...:

Անգութ ճակատագիր..., դոնէ երկար տեէր անոնց այս  
ինքնախարէութիւնը...: Զուշացաւ անխուսափելին, ու անոնք  
մարմրկող ասուպի մը կեանքն ալ չապրեցան:

Կրծող ու հատցնող վէրքը, դարձեալ սարսեց վիրաւորը, նոր  
բարդութիւն մը յառաջացնելով անոր յօրինուածքին մէջ:

Բժիշկներ. յայտարարեցին թէ «Սմբատին սիրաը օր օրի կը տկարանար դիմելով դէպի մահ» :

Բժշկական այս վճիռը նոր փոթորիկ մը յառաջացուց Յասմիկի ուղեղին մէջ, վերջ տալով անոր երազային վերացումին ու գինովութեան։ Դեռ չէր ուղեր հաւատալ, չէ՞ որ մահուան ճամբաներուն վրայ ալ շատ անդամներ իր առջեւ ելած էր անյուսութիւնը, և տեսած էր հոգէառը, բայց անակնկալ մը, ուեէ անկիւնէ մը եկած ու փրկած էր զինքը։ Մանաւանչ երբեք չէր հաշտուած թէ Սմբատը մեռած էր. երբ այդ գոյժը բերին իրեն, ու այս նախազգացումը զինքը առաջնորդած էր իրականութեան . . .

Բայց այժմ, տարբեր էր պարագան, անոր հալ ու մաշ մարմինը իր առջեն էր, և օր օրի, շօշափելիօրէն ու կաթիլ առ կաթիլ կը սպառէր։

Տոքթ. Սմբատ ևս կը զգար այդ տխուր իրականութիւնը, ուրկէ զրգուած երեկոյ մ'ալ սպառող անհամբերութիւնով մը, տենդէն մրրկով իր աչքերը, նուազուն նայուածքալ մը Յասմիկին ուղեղելով ըստ։

— է՛. . . Յասմիկ, ալ ատենն է որ ինձ պատմես, թէ ի՞նչպէս ազատեցար կրակէ ծովերէն, և ի՞նչ աներեւոյթ ոյժ, քեզ առաջնորդեց մինչեւ հոս, անշուշա, ինձ հոգեկան «վերջին հրճուանք ու խաղաղութիւն» պատճառելու չնորհով . . .

Յասմիկ, չլսելու տուաւ անոր խօսքը, չուզեց «վերջին հրճուանք ու խաղաղութիւն» բառերուն իմաստին թափանցեր։

Գերմարդկային ճիգով մը տկարութիւնն ու թուլութիւնը իրմէ հեռու վանելով, սկսաւ խրախուսող, կեանքին առաջնորդող կորովապինդ խօսքեր ընել, հին յիշատակներ պատմել, սիրուած դէմքերէ կենդանի լուրեր տալ, ու անհետացած նուիրականութիւններ ոգեկոչել։ Հիւանդը յափշտակուած լսեց անոնց ամէնը, կարծես դէմը եղողը երկնքէն ինկար հրեշտակ մ'ըլլար, յոյսի ճառագայթ մը, որուն վիճակուած էր մեղմել իր ցաւերը և քաղցրացնել մահուան դառնութիւնը . . . Զգաց որ Յասմիկ կը խուսափէր իր հարցումին պատասխանելու։ Բայց լսել իր

սիրելին, տեսչանք մը դարձած էր իր մէջ, որուն հասնելու համար որոշեց Յասմիկէն չծածկել իր ծանր վիճակը: Ու գիտական բացատրութիւններով, մեղմօրէն յայտնեց այդ բանը, զայն իր մահուան կակծանքներուն պատրաստելու և անոնց ևս դիմագրաւելու, կեանքէն ու յոյսէն երբեք չբաժնուելու և անոնց մէջ նոր իմաստ մը դնելու խրատն ու խորհուրդը դառնար, որ անշուշտ իրենց վրէժին լծուելու հարցն էր...:

Խոր ու երկարատե լուռթենէ մը ետք, նոր առիթ մը, որ դարձեալ Յասմիկէն կու գար, պատեհութիւն տուաւ բժիշկին, որ կրկնեց իր հարցումը:

— Բայց, չըսիր ու չպատմեցիր, հոգեակս, ի՞նչ կեանք ապրեցար Գոնիայի մէջ ինէ բաժնուելէ ետք, և ի՞նչպէս զիս գտար հոս Եգիպտոսի մէջ...:

— Ազէկ չէ՝ որ լաւ օրերու վերապահնք այդ ամէնը Սմբատս, պատասխանեց Յասմիկ ծռելով ու զովաշունչ համբոյր մը դնելով իր խօսեցեալին տեսդավառ ճակտին...:

— Այս օրը մեր ամէնէն լաւ օրն է. իմ հրեշտակս, և խոչոր իմաստ մ'ունի ան, աւելցուց Սմբատ, ու շարունակեց, դուն սիրելի Յասմիկ, ներկայիս, ինձ համար, ճառագայթ մըն ես երկնառաք, որպէսզի լուսաւորես իմ ճամբաս, որպէսզի անոր կանանչ ցոլքերուն տակ, սպիացնես հոն բացուող վերքերը, կենսարաշխ ցողն ես առտուան, լոււալու և մաքրելու համար հոգիս այն տարակուսանքներէն, որոնք քեզ պատահած դժբախտութիւններէն ծնան իմ մէջ:

Զմայլելի խորհուրդ մը կը տեսնեմ ես քու մէջ... Քեզ այս պայմաններուն մէջ, ինձ բերողին դուրսպան... ո՞հ... այլևս աշխերս ետես չպիտի մնան...: Ու իր դողացող թեսերը սրտառուչ ձեռվ մը Յասմիկին երկարելով այս անդամ ալ ինք քաշեց զայն իրեն և այրող շրթներով՝ ինքն ալ համբուրեց զայն:

Յասմիկ բաժնուելով անոր շրթներէն, քայլ մըն ալ մօտեցաւ իր սիրականին, ու իր քնքուշ ձեռքերուն մէջն առաւ անոր երկու ալտերը: Չոր տաքութիւն մը կիզող ու մըրկող, բոցա-

վառ հնոցի մը պէս այրեց իր ձեռքերը: Դողաց պահ մը... Արդեօք ծա՞նր էր իր սիրելիին վիճակը. պէտք էր գոհացնել զայն, պատմելով իր ողբերգական անցեալը: Պիտի կրնա՞ր տոկալ Ամբատ, ըսելով իր սիրտ ծակող, և արիւն շրջող պատմութիւնները...:

Սոսկումի պահերուն մէջ իսկ իր գիտակցութիւնը չկորսնցը-նող հայուն աղջիկը, հոս ալ գիտցաւ արժեցնել ինքզինքը, ինքն էր որ պատասխանեց, իր տուած հարցումներուն.

— Ի՞նչ որ ալ պատահի, պէտք է գոհացնեմ զայն: Եթէ անոր բաժանումը այս աշխարհէն անխուսափելի է, ուրեմն պէտք չէ երկարեմ անոր տառապանքը: Զգաց որ չպիտի կրնար խուսափի, իր սրտին վրայ ալ մահատիպ թախիծ մը չոքեցաւ, այս անգամ ալ ինքն էր որ պարտականութիւն մը նկատեց այդ բանը, ու սկսաւ առանց վերապահութեան, պատմել իր առևանդումը Նէճմէտտինէն, անոր տան մէջ ապրած դառնակսկիծ օրերը, կառավարական հետախուզութիւնները, թէ ի՞նչպէս հազարաւոր Մուրատներով Գոնիան ողողեցին, իրենց անձարակութիւնը և յուսիսափութիւնները...: Նկարազրեց պաշտօնատար Նէճմէտտինը, Տէօնմէի իր հոգեբանութիւնով, շփացած իր մհծամտութիւնով, իրեն երկարած ոճրային ձեռքին կռնծիլը և կրած անարգանքն ու զգեստնումը անոր, լրբենի հանդիսութեան մը մէջ և իր յազթական փախուստը մարդասէր սելճուզ կուսակալին ձէլալ պէյին տունը...:

Յասմիկ քանի կը պատմէր, այնքան թեթևութիւն մը կը զգար ինքն իր մէջ, տեսնելով մահամերձին դէմքին վրայ գոհաւակութեան ու սփոփանքի յայտնի նշաններ, որոնք անշուշտ որ կ'ազգէին նաև անոր հոգիին ար Յասմիկ այս խորհրդածութիւններով չկրցաւ երկար լոել: Հիւանդը որ խօսեցեալին յաղթական փախուստին ու թշնամիին տուած հարուածին տպաւութեանը տակ, կը ժագատէր զովացած զգալով ինքզինքը, վերստին պահանջկոտ դարձաւ.

— Շարունակէ՛, հրեշտակս, երկինք քեզ այդ պաշտօնովը հոս զրկեց, դուն, խաւարող հոգիիս արփաւէտ յոյսն ես, համակ

ժպիտ, գութ ու գորով ինձ համար.... Կարօտիդ ղառնութիւնովը օրերով գալարուեցայ, դիմաստուերդ երազեցի, բայց չգտայ..., հրաշք մը չէ այս....

Յասմիկ չկրցաւ խօսիլ, արտակարգօրէն յուղած էին զինքը Ամբատի խօսքերը: Վայրկեան մը ներողութիւն խնդրեց դարձեալ շարունակելու խոստումով, ու անցաւ մահճակալին քովիկը, ինք-զինքը յանձնելու համար դուրսի զովութեան Դուրսը խաւարին մէջ, իրարու խառնուող ծովին ու երկինքը տեսաւ, ու այդ երկու-քին անհունութեանը մէջ խորասուզուած, Ամբատին ըսած «խոր-հուրդներ»ուն տէրը փնտաեց, ազօթքի ու ազերսի խօսքեր ուղ-դեց անոր, ու սրտէն ու հոգիէն բարձրացող այդ մրմունջին ա-կանչ զրաւ, լսելու համար «խորհուրդներ»ուն տիրող ձայնն ու պատասխանը...: Բայց, հոն՝ միայն լուսթիւն, խաւար ու ամա-յութիւն գտաւ....:

Այս խափկանքէն ըմբոսացաւ, մարդոց մէջ միստիք մտա- ծումներ ու թմրեցնող հաւատալիքներ սերմանողներուն զէմ ընդգլեցաւ, դողացող ու կապկապուող իր շրթներէն դուրս թա- փելով «Կոյր աշուղէն» իշրանքներ....

«Թէ՛ անկարող ես սրբել արցունքն հայերուն,  
Գահ էլ պէտք չէ և ո՛չ Աստուած երկնքում»:

Իր խռովայոյզ հոգիէն բարձրացող արդար այս ընդգլումը, զինքը նետեց աշխարհէ աշխարհ, մինչև հայուն աւերակ եր- կիրը, ու ան՝ այդ պահուն, երազի աչքերով տեսաւ զայն բզքտուած ու մոխրացած, որուն ածիւններուն տակ ու փլատակներուն մէջ ո՛վ զիտէ իրենց պէս քանի՛ քանի՛ Յասմիկներ փոշիացած էինս...: Ու տակաւին, այդ աւերակ աշխարհին վրայ, ան այս անզամ ալ իր հոգիի աչքերով, տեսաւ նաև Սասունցի Շաքէներու, Բինկ- եանցի Նազենիներու հրեշտակային լուսաշող թևերով սաւառ- նումը, ու լսեց անոնց «Փառք ի բարձունս»ի մրմունջները, ո- րոնք այդ աւերակներէն ու ածիւններէն վերընձիւզող հայրենի-

քին գոյութիւնն ու հայութեան յարութիւնը կ'աւետէին, յոյսին  
ու շարժումի ու կեանքի պատգամներովն:

Այս տեսիլքին առջև իր մէջ գ տաւ հոգեկան հաղորդակցու-  
թիւն մը անոնց հետ, ու զինքը յուսաղբեց, ջղապնդեց ու հա-  
ւատաւորեց, կեանքին մէջ «նոր իմաստ մը» տեսաւ որ քիչ ա-  
ռաջ իր սիրելի Սմբատին կտակած «վրէժ»ին իմաստն էր, և որո-  
շեց ապրիլ, այդ պահէն ետք ուխտաւորի մը հաւատքովը փա-  
րելով «վրէժ»ին ու կեանքին, առանց որուն, հայուն կեանքն ու  
մահը «անիմաստ» պիտի դառնար:

Ու Յասմիկ այդ ճամբուն վրայ, մարտիկ հերոսուհի մը  
դառնալու երդումով դարձաւ ետին, մօտենալու համար Սմբա-  
տին, որպէսզի վերջացնէր իր պատմութիւնը . . . :

Բայց Յասմիկ առաջին ակնարկով իսկ, դժբախտութիւնը  
տեսաւ: Իր սիրելին աչքերը փակած էր անուշ երազի մը գիրկը  
նետուող քնացողի մը պէս: Գորշ սպիտակութիւն մը շարմազ-  
ուած էր անոր դէմքն ի վար, ու կարծես մոմեաներու տեսքով  
արձան մըն էր ան այլես, որուն ներդաշնակ գծերը, պայծառա-  
ցուցած էին անոր երեւոյթը, այդ հեղ, արթնամիտ, վեհանձն ու  
քաջ մարդուն ազնուական հոգիին վեհութիւնը արտաքերե-  
լով . . . :

Մարած էր անոր մէջ բոցը, տենդը քիչ առաջուան, հրկի-  
գելով հերոսին մարմինը . . . :

Յասմիկ ջերմեռանդ պղօթողի մը պէս երկիւղածօրէն անոր  
սնապին առջև ծունկի եկաւ . . . :

## ՍՈՒԳԻ ՀԱՐՈՒԱԾՆԵՐՈՎ ԿՌԱՆՈՒՈՂ ՀՈԳԻՆ

Բօթարեր լուրը շուտով հասաւ գահիրէ, և սուզի մատնեց էսմա և անոր ծերունի հայրը Ալի փաշան, որոնք իսկոյն մեկնեցան Աղեքսանդրիա, Յասմիկին տէր կենալու և իրենց վերջին յարգանքը տանելու համար եղերաբախտ բժիշկին, որուն մահը, նոր վշտի ու հոգերու պատճառ կը դառնար:

Յասմիկի հպարտութիւնը գոհացնող պատշաճ թաղում մը կատարելու ամէն զոհողութեան պատրաստ էին անոնք, բայց Անգլիական իշխանութիւնք իսպառ մերժեցին ամէն առաջարկ: Որովհետեւ որոշուած էր հանգուցեալին մարմինը զինուորական պատիւներով փոխադրել մինչ Բորտ Սայիտ, հոն, Ռումանիի յաղթական մեծ ճակատամարտի հերոսներու մեծ դամբանին մէջ տեղաւորելու համար զայն: Ու յաջորդ օրն իսկ, զինուորական պատիւներու մէջ, պատերազմական նաւով մը մեկնեցան անոնք դէպի Բորտ Սայիտ, ուր բանակին անգլիական եկեղեցւոյ քահանաներէն միոյն միջոցաւ տեղի ունեցաւ եղերաբախտ բժիշկին թաղումը:

Հոն՝ հանգուցեալ Սմբատի շիրիմին առջեւ երկու աղջիկները Յասմիկ և էսմա, իրենց սուզին մէջ ևս միշտ լուրջ եւ հպարտ, քնքոյց վեյելչութեան մը մէջ, ծնկաչոք ու յարգալի օտարներու հիացիկ ակնարկներու տակ, ողբացին կորուստը, իրենց սիրելիին ու բարեկամին, և վերադարձան Գահիրէ:

Յասմիկի և Տոքթ. Սմբատի միջեւ իրը արժանաւոր խօսեցեալներ, գոյութիւն ունեցող վճիտ ու խանդաբորբ սէրը որուն ծանօթ է ընթերցողը, այժմ շատ զարմանալի պիտի թուի, երբ տեսնենք թէ Յասմիկ, այս մեծ կորուստին ու սուզին առջեւ նոր երեւոյթով մը, տառապանքի մէջ կուանուած նոր տոկունութիւնովը կը յայտնուի Այս', այս անգամ անսպասելիօրէն, Յասմիկի մէջ խառնուածքի նոր ու բոլորովին հակոտնեայ երեւոյթ մըն էր որ տեսնուեցաւ: Խորունկ թախիծը թէեւ միշտ զգալի էր անոր մէջ, բայց նաև, ձգտում մը կար հոն, որ կը մատնուէր իր

Խօսքերէն, արտայայտութիւններէն ու շարժումներէն։ Ցեղին վրեժին կենդանի զայրոյբն էր ան, բռնկումը փոխադարձութեան մտածումին, որուն ազդեցութեանը տակ, խեղն աղջիկը համակ ջիդ ու մկանունք դարձաւ։ Այս էր իր ստացած ներշնչումը։

Իր արտայայտութիւնները, արցունքէն ու յացէն խապառ խուսափումը, ջղաձիգ շարժումները և յաճախ մշակուած ծրագիրներու շուրջ խօսիլը, փաստեր էին որ Յասմիկ տառապանքէն ու սուզէն դասեր առած, նոր պարտականութեան մը կը պատրաստուէր ու կը մարզուէր։

Էսմա, թէե հետաքրքրօրէն քայլ առ քայլ կը հետեւէր անոր այս վիճակին ու շարժումներուն, և կ'ուզէր չափաւորել ուեւ յախուռն ձեռնարկ, բայց միենոյն տաեն, տեսակէտով մըն ալ գոն էր, որովհետեւ անոր մէջ յայնուող հոգեկան այս վիճակը մասսմբ կը դիւրացնէր իր զերը, առանց որուն, ո՛վ գիտէ, ինչե՛ր պիտի քաշէր, զայն միսիթարելու և խաղաղեցնելու համար։

Բայց նաև ապշումով կը լսէր անոր արտայայտութիւնները, որոնք ցուրտ տրամաբանութիւններ, վրէժինդիր մտքեր և անգութ արտայայտութիւններ էին, ուզգուած բռնակալներու և տիրող անարդար դասաւորումներու գէմ։ Ու այս ամէնուն իրը եղրակացութիւն Յասմիկ սապէս կը փրկէր իր պերճախօսութիւնները։

«Ալևս կնոջական երազուն ու մեղկ կեանքը հարամ է ինձ համար, ևս պէտք է տղայ մարդ դասնամ, տղայ մարդոց պէս խորհիմ ու դատեմ, անոնց պէս շարժիմ ու անոնց պէս նայիմ կեանքին . . .։ Կը լսոկար ու կը վճռէր։ Բայց ամէն անգամ ալ խօսքին կը յաջորդէր տկարութիւնը և կը թաղուէր լուութեան ու մտատանջութեան մէջ։ Յայտնի էր որ իր առջեւ արդելիչ պատճառ մը կը գտնէր, զոր անկարող էր չէզոքացնելու։ Դէպքերը շուշով պարզեցին այդ բանը, և պատեհութիւնը ինքնին դիմաւորեց զինքը։

Հանգուցեալ Սմբատին Քառասունքն էր, Գահիրէի եկեղեցւոյն մէջ, հոգեհանգիստեան աղօթք մը կազմակերպեցին, ինչպէս

նաև պատշաճ նկատեցին հոգեհաց մըն ալ սարքել որ պիտի ցրուէին աղքատիկ թաղի մը մէջ։ Յասմիկ այս կարգադրութիւններուն առջև ընկծուած էր, ինչո՛ւ ինքը ի վիճակի չէր և ամէն նիւթական հոգ իսմային բաժին կը մնար: Նիւթականի պակա՞սը. ահա՝ իր ամբողջ մտատանջութիւնը, և ահա թէ ինչո՛ւ ան, իր տուած որոշումներէն ետք վճռական քայլ չէր կրնար առնել, ու կը թաղուէր խորունկ մտածումներուն մէջ։ Այս նոր որոշումին առջեւ ալ իսմա հոգեւին զիրք բռնած էր ու կը ծախսէր պէտք եղածը։ Յասմիկ չէր ուզեր վշաացնել իր անձնուէր ընկերուհին, բայց միևնույն ատեն կը զգար իր պատճառած ծանրութիւնը։ Մանաւանդ որ փաշան ևս նիւթապէս սկսած էր նեղուիլ։

Հոգեհանգստեան արարողութենէ դարձին, ուր անոնք տարաբախտ հանգուցեալին հանդէպ իրենց պարտականութիւնը հաւատքի զեղուն թափով մը կատարած էին, պանդոկին մէջ գտան Յասմիկի հասցէին եկած պաշտօնագիր մը, որով յաջորդ օրն իսկ կը հրաւիրուէր պետական պաշտօնատուն, ստանալու համար, եղերաբախտ Մմբատէն մնացող իրեր ու պատրաստ զրամը։

Անակնկալը զարձեալ Յասմիկի օգնութեան փութաց, և անոնք որոշեալ ժամուն ներկայացան հրամանատարութեան պաշտօնատունը և ստացան խնդրոյ առարկայ աւանդները։

Թէի ժամացոյց մը, գրպանի թղթապանակ մը, որուն մէջ գոց պահարան մը կար Յասմիկի անուան, և հարիւր յիսուն թրքական հնչուն ոսկի, ինչպէս նաև Անդլիական կառավարութեան կողմէ հանդուցեալին խօսեցեալին նուրիրուած 300 ոսկին, որ համաձայն օրէնքներու կը արուէր ամէն արժանաւոր սպալի ժառանգորդներուն։

Մորունկ վշտի մը արտայայտութիւնը եղող թախծութեան մէջ, Յասմիկ ընդունեց բոլոր այդ առարկաներն ու զրամը, որոնք իրեն համար թանկագին յիշաականեր էին, և զրամը զինքը պիտի փրկէր մշտապէս ամօթալի զրութենէ մը, բայց ան, ալ աւելի ոյժ առաւ այն մտածումէն, որ այդ զրամով, ինք պիտի կրնար օգնել իր մօր, Տիկ։ Արշակուհիի և փաշային, որուն

հանդէպ զաւկի մը պարտականութիւններն ունէր այլես Ու ժանաւանդ ի վիճակի պիտի դառնար գործադրել իր ծրագիրը:

Այդ օրերուն էր որ Եգիպտոսի մէջ կը կազմուէր արեւելեան լեգէոնը, որուն շարքերը կը խտացնէին արտասահմանէն գունդ առ գունդ եկող հայ երիտասարդներ: Յասմիկ կը բաղձար ինքն ալ կամաւոր գրուիլ, ծառայելու համար ազգակից այդ կարիճներուն, որոնք խանդավառ հայրենասիրութեամբ մը եկած էին հայրենիքին ծառայելու:

Ահա՝ թէ ի՞նչ էր Յասմիկի մէջ ծնունդ առնող այն նոր երեւոյթը որ յայտնուեցաւ իր խօսեցեալին Տոքթ. Սմբատի մահուընէն վերջ:

Պանդոկ վերադարձին, ամբողջ ճամբու ընթացքին անոնք քալեցին խորհրդակցելով ու խօսելով Յասմիկի մտադրութեան շուրջ և երրեք առիթ չունեցան հետաքրքրուելու գոց պահարանով, բայց երբ պանդոկ հասան, և Յասմիկ առանձնացաւ իր սենեակը, առաջին գործը եղաւ բանալ պահարանը որուն մէջ գտաւ հէք Սմբատէն իրեն ուղղուած նամակ մը:

Յասմիկ, գերյուղման մը մէջ արցունքոտ աչքերով կարդաց զայն, ապրելով անոր իւրաքանչիւր բառին ու նախադասութեանը հետ, որոնք չնորհագեղ ձեռվ յայտնուած, յուզումներն ու սարսուներն էին մահամերձ մարդու մը, վերջացած՝ սրոյ եւ հրաժեշտի խօսքերով: Սրոյ և մահուան երգ մըն էր ան, որով եղերաբախտ բժիշկը կը ցանկար Յասմիկի հոգիէն ներս կաթեցնել սուզի սև իրանանութիւննը, հաշտեցնելով զայն այդ անխուսափելիին հետ: Ու ապա, մեռնողի մը տիրականութիւնով, կ'ուզէր իր սիրելին կեանքի մղել, վերջին փափաք ու բաղձանք յտյտնելով, որ իր մահուընէն մէկ տարի վերջ, սուզի քօղը նետելով, ազատ ընարութիւնով ամուսնանար ան . . . :

— Անձիդ հանդէպ, իմ մէջ, ինձի հետ մեռնող անհուն սէրս կը հրամայէ այդ բանը, և ես կը կարծեմ այդ ճամբով, անզամ մըն ալ ծառայել ազգիս ու հայրենիքիս, որուն ազատագրումը այլես իրականութիւն է ինձ համար, և այս աշխարհէն մեկնումս

երանական թովանք մը կը պատճառէ ինձ, երբ կը խորհիմ թէ աղգիս ու հայրենիքիս կը նուիրուիմ . . .

Անոր մահուընէն ետք՝ քառասուն օրեր անցած էին, Յասմիկ այդ օրերուն ապրած էր միայն իր ջիղերով ու միտքով քան հոգիով ու զգացումով:

Նամակին ընթերցումը սակայն, զինքը վերստին տարած էր վերացումին, կարծես անոր իւրաքանչիւր բառերն ու խօսքերը շունչ շունչի Սմբատէն էր որ կը լսէր, որոնց առջեւ ակամայ, տկարացաւ ու մտաւ զգայուն կնոջ դերին մէջ, ընդ երկար ապրելով անոր պատճառած սուգին ու յիշատակներուն հետ, առանց զգալու սահող ժամերը, որ արդէն շատ ուշ էր:

Թանի մը օր ետք, Յասմիկ ներկայացաւ Անգլիական զինուորական իշխանութեան և յանձնեց իր զիմումնագիրը, որով կը խնդրէր մտնել «Արենեան Լեգէոն»ի առողջապահական բաժնին մէջ և մեկնիլ ճակատ Հոն՝ տեղւոյն վրայ արձանագրութիւն մը կատարելէ ետք հրամայուեցաւ իրեն զիմել Լեգէոնի հրամանատարութեան:

Բայց Յասմիկի բաղձանքը բաւական չէր գործին յաջողութեանը համար, երբ ճակատագիրը չէր ուղեր այդ բանը, և կ'երեկ զայն ուրիշ կողմ մղելու տնօրէնութիւնն ունէր: Հրամանատարութեան սենեակին մէջ, Յասմիկ հանդիպած էր տարեց ուրիշ պաշտօնատարի մը, որ թէկ զինուորական համազգեստ կը կրէր, բայց յետոյ յայտնի եղաւ որ քաղաքային պաշտօնատար մըն էր: Այդ անձը, տեսնելով Յասմիկի բուռն խանդը բանակին ծառայելու համար, և լսելով անոր սահուն անգիերէնը, ինքնարերաբար առաջարկեց: Գոխսան զինուորի տաժանքի կեանքին, մտնել քաղաքային բաժնին մէջ, ուր «այնքան զգալի կարիք կայ, ըստ ան, հմուտ թարգմաններու, և հոն աւելի մեծ ծառայութիւն կը բերէ հասարակաց դատին քան բանակին մէջ»: Յասմիկ մտածել սկսաւ, նոր հարցումներ ուղղեց և բացատրութիւններ պահանջեց, որոնց մի առ մի պատասխանեց պաշտօնատարը, և հասկցաւ Յասմիկ, թէ իրեն պիտի վիճակէր թարգմանի դեր կատարել, մանաւանդ գերավարուած սպաներու հարցաքննութեանց մէջ:

Պանդոկ վերադարձին, Յասմիկ այս նոր հարցն ևս զրաւ էսմայի ու անոր ծերունի հօր առջև։ Երեքը միասին ընդ երկար վերլուծեցին խնդիրը, քննելով օրուան քաղաքական ու զինուորական վիճակը, որոնց համաձայն, և ըստ ծերունի փաշային տեսողութեան, Եաֆայի գոները հասնող համաձայնական ուժերը այլես ապահոված կը նկատէին ամբողջ Արարիոյ գրաւումը, որ պիտի իշխէր մինչեւ Տաւրոսի լեռներուն, և հետևաբար ուեէ անպատճնութիւն չէր տեսներ, մասել անգլիական այդ ծառայութեանը մէջ, որուն կրնար էսմա ալ մասնակցիլ, և ինքն ևս համաձայն էր միասին մեկնելու Կազզայ, ուրիէ «կրնամ քանի մը օր ետք անցնիլ Երուսաղէմ» ըսած էր, վերջ տալով խորհրդակցութեան

Երկու օր ետք երկու աղջիկները միասին ներկայացան նոյն պաշտօնատարին որ ուրախութիւնով ու հաճոյակատարութիւնով ընդունեց զանոնք, մանաւանդ երր իմացաւ էսմայի Քիւրտի աղջիկ ըլլալը ու փափաքը միասին մեկնելու պատրաստակամութեամբ։ Պաշտօնատարը անոնց հետ կնքեց մէկ արուան ծառայութեան պայմանագրութիւն մը և յանձնարարեց մինչեւ երեք օր մեկնելու պատրաստուիլ։

Այսպէս Յասմիկ, էսմա և Այի փաշա, դարձեալ իրարմէ անբաժան, քանի մը օր ետք մասնաւոր սպասարկութիւնով մը, մեկնեցան ճակատ, երբ արդէն իրենց հոն հասնելուն զուգաղիպեցաւ Եաֆայի փառաւոր յաղթանակն ու քաղաքին գրաւումը։

## ՄՈՒԹ ԽԱԽԱՐԷՆ ԵՏՔ ԱՅԳ ՈՒ ԱՐԵՒ

1915ի Ապրիլ 24ին տիրեց այդ մութ խաւարը և տեսց մինչեւ 19 Սեպտ. 1918ը՝ թուրքին վանաալ մաքէն ու մասածումէն թե առնող ու կուտակուող սե, թուխ ամպեր, ամբողջ երեք տարի և հինգ ամիս, ծածկեցին Հայուն կապուտակ ջինջ երկինքը, սուրդ ու շիւան ցանելով Հայոց աշխարհին վրայ:

Խաւարին ամպրոպէն փայլատակող շանթն ու կայծակը, հրդեն ու մոխիր սփոեցին հոն: Աւող փոթորիկը կարկուտահարեց ու գետին տապայեց մեծ մաքի բեղուն հասկերն ու պտղալի ծառերը: Եւ կարմիր հեղեղը, մենէ բիւրաւորներ քշելով նետեց անյայա փոսերու և անյատակ անդուն դներու խորր:

Աճագործը՝ միշտ խեռ ու դիւահար, ոճիրէն ու արիւնէն անյագ, երբեք սիրու չըրաւ, չկարմրեցաւ ու չխպնեցաւ իր հրէշային այդ արարքներէն, նուիրուելով աւարին, այն ինչ որ կը մնար այդ խաւարէն, փոթորիկէն, շանթէն ու կարկուտէն ազատուած, սովալլուկ վոհմակներու ձեռքով, լպիրչ կրքէն մղուած, յափշտակելով մեր գեղեցիկները, ու տանելով զանոնք իսլամի հարէմանոց զմոխքը, «հայ ոգին ու հոգին» թուրքին պատուաստելու և անոր «մաքին ու հոգիին» չնորհներուն տիրանալու չնամտութեամբ, ինչպէս պատգամած էր մեծ գազանը՝ սեւ թալէաթ . . . :

Ու. գաղաններու ձանկերուն տակ, յօշոտուած ու բզքտուած Հայը, զարհուրանքի արիւնոտ ծովերու մէջէն, քարչ տուաւ իր կեանքը, գերմարդկային ու գերբնական ոգորումով մը. հիւլէ մը աւելի, կեանք մը աւելի փրկելու սպառող տենչանքով:

ինկաւ ան՝ տառապանքէ տառապանք ու մահուան գիրկը, բայց իսպառ չմեռաւ իր հոգեվարքին մէջէն իսկ, ան՝ ապշեցնող յամառութեամբ մը, յոյսին ու կեանքին փարեցաւ, ցեղէն ու պատմութենէն եկող յորդահոս հաւատքի աչքերով, տեսնելով մահաթոյն թշնամիին քայլ առ քայլ ընկրկումն ու պարտութիւնը, պատերազմի բաղմաթիւ ճակատներուն վրայ, ու ներսը՝ տիրող թշուառութեան համաճարակներու երեսէն:

Արարիոյ կիզող ու մրկող անապաներու մահաստանէն ան, տեսաւ թորդ Սալիտի, Էլաջիրի, Կաղայի, Սամարայի, Ասկարյի, Եաֆայի, Սոզոմ Գոմորի, Երուսաղէմի, Երիգովի, Նապլուսի, Նազարէթի, Հայֆայի և Ագիայի իրերայաջորդ անկումները, իր մարտնչումի առանձինն զրուագներն ունեցաւ, կազմելով պատմական և յիշատակութեան արժանի էջեր: Եւ որոնք տարագիր հայութեան համար մութ խաւարին մէջէն ճեղքուող ու ճերմկող հորիզոնի մը նշոյներն եղան, ազատութեան առաւօտը ողջունելու կատարեալ յոյսն ու հաւատքը ցանելով մահացող խլեակներուն վրայ:

Իսկ 1918 Սեպտ. 19ի «Արարան», Աւարայրեան հերոսական մարտին ու յաղթանակին նմանող, Հայուն վրէժինդիր արիւնով կարմրած, այդն ու արել եղաւ, ուրիշ վերջ յաղթանակին իրականութիւնովը զօրացած, վերագտաւ ան, նոր կեանքի մը ուղին, ու զեղումով փարեցաւ անոր, այլևս, իմաստ ու ողի դնելով անոր մէջ:

Ան՝ ակնապիշ ու յափշտակուած, դիտեց Արարայի յաղթապանծ բարձունքէն ծագող ազատութեան արեւուն ու վեհապանծօրէն ծածանող հայուն երանգաւոր դրօշը, զինակից դրօշներու կարգին մէջ:

Պայծառափայլ առաւօտի մը ակնախտիզ վեհութեան մէջ, «Փիւնիկան էր որ աւերակներէն ու մոխիրներու մէջէն յարութիւն կ'առնէր, ողջունելով ազատութիւնը, հայրենիքը և պետութիւնը, որ տակաւ պիտի ընդլայնուէր, ու իր լոյսի ոլորտին մէջ պիտի առնէր բովանդակ պատմահայաստանը: Այդ էր հայուն արուած խոստումը հզօրներուն կողմէ, այդ խոստումովն էր որ զայն վատահեցուցին ու քաշեցին կրակին մէջ, և այդ սրբազան

սեւեռակէտն էր որ հայութեան ընդերքէն ծնցուց «Արարաներ»:  
Ազատ Հայաստա՞ն ու հայ պետութիւնն...:

Այլևս իրականութիւն նկատուեցաւ, Արմէքը լիովին վճարուած հայ ժողովուրդին արդար վաստակն էր ան, արդիւնքը, իր այնքան ոգորումներուն, տառապանքներուն, զրկումներուն եւ անլուր ու անհամեմատ զոհարերութեանց: Ատոր համար էր որ հայ ժողովուրդը անայլայլ վստահութեան մը հաւատքովը կապուեցաւ հզօրներու վճիռին, իր բարոյականութիւնովը, հպարտութիւնովն ու սրանվը չափելով անոնցինները...:

Երբեք միաք չըրաւ ան, թէ հզօրները որոնց կը վստահէր իր դատը, աւելի քաղաքակիրթ ու ասպետական իրենց կեցուածքով, կրնային դաւելու դաւաճանել իրեն, իրենց շահերուն անունով ու անոնց համար, սակարկութեան առարկայ դարձնելով հայուն իրաւունքներուն նոյնիսկ նուազագոյնը: Ու բարոյական և նիւթական այդ հիմունքներուն կրթնող հայ ժողովուրդը, իր դատին վերջնական կարգադրութիւնը վստահեցաւ ու յանձնեց յաղթական հզօրներու ու ինք լծուեցաւ անմիջականին, բացուած վէրքերը սպիացնելու, վերաշինութեան ակնկալու թեամբ աւելիները պաշտպանելու, և գերեվարուած անհամար որբերն ու որբեվայրիները հաւաքելու սրբազն գործին:

Միամիտ հաւատքի ու կոյր վստահութեան քնարեր թըմրածութիւնը չէր որ ունեցաւ հայը, այլ՝ ժողովուրդներու պատիւին ու շահուած իրաւունքին վրայ հիմոււած րիւրեղ հաւատք մըն էր ան, որ կը համնէր մինչև հզօրներու պատերազմի կրակին մէջէն. հոչակած սկզբունքներուն ու նպատակին: «Փոքր աղդերու ազատութեան, և ճակատագրի ինքնորոշում...»: Որուն կ'աւելնար նաև այն՝ որ հայ ժողովուրդը, կռուի ուժերը ամբողջապէս ու առանց սակարկութեան նետած էր ու զդակի կրակին մէջ, ու արժող արդիւնքներով իր բաժինէն աւելի բերած էր մեծ յաղթանակին, այսպիսով արժանանալով «փոքր զինակից», «պատերազմիկ Հայաստան» շացնող տիտղոսներուն....

Նամէրտ թշնամին, «Հայաստանը առանց Հայու» ձգած էր,

գրուելով ինչ որ կար հոն, ու այժմ ան մեծ յաղթանակէն սահմըուկած, որուն պիտի յաջորդէր անտարակոյս վրէժինդիր հայուն վերադարձը, փախուստի դիմած էր, անտէր ու անպաշտպան ձգելով հայուն տունն ու գիւղը:

Պէտք էր լեցնել զանոնք, տէր կենալով իրենց ժառանգութիւններուն: Պէտք էր հայուն շունչը վերստին տիրէր հոն, եւ հայ շինականին օճախին մուխովը լեցնէր հայրենի մթնոլորտը Այս էր օրուան քաղաքական հրամայական պահանջը, փաստելու համար ժառանգականութեան և իրաւատիրութեան մեր իրաւունքը, դոր համաձայն միջազգային օրէնքներու, ժողովուրդին թիւն էր որ պիտի կարենար ճշտել:

Ու հայ ժողովուրդը, բոպէական գիտակցութիւնով, վերջ տուաւ իր լաց ու կոծին, սրբեց իր աչքերն ու ոտքի ելաւ: Իր կրակոտ նայուած քները դարձուց իր հայրենիքի բոցավառ հորիզոններուն, շարժեցաւ աննախընթաց ոգեւորութիւնով մը, եւ աշխարհի չորս ծագերուն փողահարեց օրուան նշանաբանը:

«Դէ՛պի տո՛ւն... դէ՛պի հայրենիք...»: Այդ օրը, օրերուն օրն էր հայ տանջահար ժողովուրդին համար, որ դարերու սոսնկումէն, ոգորումներէն ու անդոհանքէն կը ծնէր, ոտքի հանելով խուճապահար սերունդները վերապրողներէն, կեանքի խանդ ու րոց ցանելով անոնց էութենէն ներս, որոնք շարան շարան ու կարաւաններով, ճամբայ ինկան «դէպի տուն, դէպի հայրենիք...»:

Բայց դիւրին չէր կառավարել այդ շարժումը Նիւծած ու մաշած, մարդկային կենդանի կմախք դարձող բաղմահազարներու հետ էր զեկավարներուն գործը, որոնք շարժելու նիւթական ու ֆիդիքական կարողութենէ զրկուած իրենց աչքերը ուրիշներուն յառած էին օգնութեան աղերսով, որոնց մղիչ ուժը միայն փրկուողի եռանդն էր, և հայրենիք վերադառնալու աենչանքը:

Այդ օրերուն էր որ դարձեալ հայ ժողովուրդին ծոցէն վերակենդանացան հին քաղաքական կուսակցութիւններն ու կազմակերպութիւնները՝ որոնք նմանը քիչ անդամ տեսնուած

անխարականութիւնով ընթացք տուին շարժումին։ Մանաւանդ, արտասահմանէն ժամանող թարմ ուժեր, որոնք զերծ մնացեր էին իրենց արենակիցներուն կրած զուլումներէն, ու հետեարար աւելի ընդունակ էին շարժելու ու գործելու։

Երանական օրեր, յորում մենք անգամ մըն ալ ականատես եղանք իրարու խառնուող հայ ուժերու գործած հրաշքն, ու անգամ մըն ալ փորձեցինք թէ «միութիւնը ոյժ» է։

«Դէպի հայրենիք, դէպի տուն» նշանաբանովը սկսող ներգաղթի ամբողջական պատմութիւնն ընել, մեր նիւթէն դուրս է, բայց ստիպուած ենք հոս մասնաւորել մեր տեղեկութիւնները, հասնելու համար մեր նիւթին։

Հնչակեաններու այն խմբակը, որ ինչպէս տեսանք մեր գործի առաջին հատորին մէջ, դժոխքին ու կրակին մէջէն կը գործէր Հալէպի նկուղներուն մէջ «Սև Թաթ» անունով, Ազատութեան կարմիր արշալոյսին հետ, մէկ կողմ նետեց այդ սոսկումարեր անունը և սկսաւ գործել ու կազմակերպուիլ իր բուն անունով, «Ս. Դ. Հնչակեան», կեղրոն ունենալով գարձեալ Հալէպը։ «Սեւ Թաթ»ը չէր որ պիտի շշմեցնէր ոճրագործներն ու դաւաճանները, այլ «Կարմիր Թաթը»։ Հնչակեան խորաակող բռունցքը, որ արդէն ճիւղաւորուեցաւ ամէն կողմ։

Հոն էին մեր Ավէպին հերոսները, բացի բժիշկ Սմբատէն, որուն մահը սգացին իր ընկերները, Կ. Կէօկտէրէլեան, Ս. Կէզիւրեան, Գ. Գրբքեաշարեան, Կ. Զալեան, Գ. Փաշապեղեան, Եղեկէլեան, Մաթէ Երէցեան, Ե. Տարտաղանեան, Ռ. Երկաթ, Ժիրայր Թաթուլեան, Արիս Գալֆաեան, Հ. Պատիկեան և դեռ շատեր, որոնք տրամադրուեցան «Կիլիկեան անկախութիւն» գաղափարին ու ծրագրին հոգը վերցնող մարնու մը, որ գոյութիւն առած էր Հալէպի մէջ, ղեկավարութեամբ հայասէր մհծ անգլիացիի մը, Սլր Սայխի, որուն շուրջ հաւաքուած էին մեծանուն հայ բժիշկ Ասատուր Ալթունեան, Հայր Գարրիէլ Սուքիասեան, Սարգիս Գրաճեան, Գրիգոր Շահլամեան և Գրիգոր Պողիկեան, որոնք մէկ սիրտ մէկ հոգի հիմը դրին ներգաղթին, Հաճընցիներէ ու

Շարցիներէ կազմուող առաջին խուժը ճամբու դնելով:

Այդ օրերուն էր դարձեալ որ գլուխ ցցեց ուրիշ այրող հարց մը ևս: Արարներէ, էռանականներէ ու թուրքերէ քշուած ու



Եղեռնի խաւարին մեջ կեանի  
յոյս ու լոյս ցանցիներէն մին՝  
Տոք. Ա. Ալթուինսեան

հարէմանոցներու փականքներուն տակ ճմլուած մեր գեղեցիկներուն ու որբերուն հաւաքման հարցն էր ան: Հրատապ այս հարցին ալ լծուեցան բոլոր կազմակերպութիւնները, կազմելով խուզարկող խմբակներ և դրկելով զանոնք իրենց բաժին ինկող շրջանները: Ու կը վերապառնային շարանները այդ եղելիներուն, որոնք մէկ կողմէն կը դրկուէին գէպի հայրենիք, գէպի հայկական կիլիկիա, լեցնելու համար ինմբերն ու որբանոցները, որոնք միշտ փոքր ու անբաւարար կու գային, հոսող ու լճացող եկուորներուն առջև: Անսնց մէջ ուշագրաւ էին, նորատիները մեր գեղեցիկներուն, մանուկներն ու մանաւանդ ծաղկունակ աղջիկները, զորս առեանդիչները, մեծ յաղթանակէն սահմոկած, կը յանձնէին խուզարկուներուն:

Եղելիները... որոնց յօրինուածքը կանխահաս քայքայումի նշանները ցոյց կու տար, որոնց գէմքերուն վրայ անցեալի վառվուուն ու հմայող երեւոյթէն ստուեր մը միայն մնացած էր

և որոնց աչքերուն մէջ, ցեղին հուրը մարած, նուաղկոտ ու հաւլող նայուածք մը միայն կը նշութեր, բայց որոնք դեռ իրենց շրթունքներուն վրայ կը պահէին հոգելոյս միւռոնին սրբութիւնն ու մայրենի լեզուն, իրենց լոյս հաւատքին հետ:

Հապա՛ անո՞նք՝ որոնց մայրենի բարբառը իրենց մօր կուրծքին վրայ, դեռ վանկեր էին եղած, ու եղեռնի սպառիչ հեղեղին հոսանքն ի վար, ազաղուն տերեներու կամ փափկասիւք փետուրներու նման, կրակէն ու հովէն փեռեկառած, խանձած ու նետուած էին, ցանկերու, ցանքերու, մացառներու և փշատներու տակտիկը, ուրկէ ժողուած ու տարած էին գիշատիչները, իրենց ցեղն ազնուացնելու հոգածութիւնով, զանոնք յանձնելով մօլաններու ու հաֆզներու տղիտութեան...։ Ո՞հ, սիրա պէտք էր գիմանայու և դիտելու համար անոնց պարզած սրտայոյզ ու սպառող վիճակը։ Սիրա պէտք էր, տակաւին ողբալու համար կորուստը այն բազմահաղարներուն, որոնք ապահովապէս քշուած էին հասողութեան սահմաններէն հեռու, ինչպէս կը տեղեկացնէին գիտակցութեան եկող որբուկներ, որոնց ոչ թիւը յայտնի էր և ոչ ալ զանազանելն ու գտնելը դիւրին։

Ահեղատեսիլ ու տանջանար վիճակ, որ զոհողութեան ու բոլորանուէր նուիրումի կը կարօտէր։ Մրտայոյզ պարտականութիւն, որ գերազանցօրէն սրբազն էր, քանի որ անոնք էին որ թիւ պիտի կազմէին, մեր քաղաքական ու հոգային իրաւունքներուն տիրանալու համար, և անոնք էին որ վաղուան հայ ժողովուրդն ու ազգը պիտի դառնային։

Ահա՛ թէ ինչո՞ւ և ի՞նչպէս, հայ ժողովուրդը ստիպուեցաւ պահ մը իր գատը վստահիլ հզօրներուն, ու ինք նուիրուեցաւ «դատին» տանջանար ժառանգորդներուն և անոնց սպառիչ ցաւերուն...։

Օտարներ ալ տեսան ու զգացին մեր դառնակսկիծ վիճակն ու զժուարութիւնները և անոնք ալ փութացին օգնութեան։ Մանաւանդ Ամերիկեան Նիլը իսր Ծիլիֆը, որ լայն բացաւ իր

սնտուկը, և հսկայ գումարներ թափեց անոնց պատսպարման ու դաստիարակութեան համար:

Որբահաւաքման գործին ծաւալուն հանգամանք տալէ ետք պէտք եղաւ հիմնել նաև օժանդակ կայաններ, որոնցմէ ամենամեծն եղաւ Առանա քաղաքի գաղթակայանին կից, W. M. S.ի տաղաւարը քանի մը բաժանումներով, ուր կը խմբաւորուէին անապատէն ու լեռնել էն հաւաքուող որբերն ու որրուհիները: Հոն՝ մասնաւոր հսկիչներու և Գթութեան քոյրերու հսկողութեան տակ, նախնական հոգածութիւն ու դարմանումներ տալէ ետք զանոնք կը տեղաւորէին երկանու որբանոցներու մէջ: Օժանդակ այդ կայաններուն մէջ էր որ տեղի կ'ունենար նաև անոնց ինքնութեան ճշտումը: Երբ հետզհետէ հասնող որբերուն մէջ պատահեցաւ որ այլալիքներ ալ գտնուին, անոնք՝ որոնք պատերազմի ճակատներէն նահանջող թուրք քիւրտ ցեղերուն կողմէ լքուած էին, այդ օրէն ետք, գործին արուեցաւ պաշտօնական ձեւ, կազմուեցան ցեղերու հոգեւոր իշխանութեանց կողմէ յանձնախումբեր, և կայանը դրուեցաւ անոնց հսկողութեան տակ:

Իրր ձայոց առաջնորդարանի ներկայացուցիչներէն մին, այս առղերը գրողը, այդ օրերուն ու այդ պաշտօնով է որ ծանօթացայ որբահաւաքման գործին դժնդակ ոլորտներուն ու թնձուկներուն, որոնց լուծումը նոյնքան զժնդակ, պահ մը տեղի տուաւ միջազգային բանակցութիւններու, և ունեցաւ ցաւազին հետեւանքներ ալ:

Շուրջ ութը ամիսներ տեսող այդ պաշտօնէս տասնեակ տարիներ ետքն ալ, մաքիս մէջ, գեռ ապրող այնքան յիշատակներ ու ապաւորութիւններ կան, որոնք անկարելի է որ ջնջուին ու մոռցուին, որոնցմէ ընթերցողին օրինակ մը տալու համար է որ սոյն մէջբերումն ըրի Բայց նախ ըսեմ թէ, այդ օրերուն և այդ պաշտօնիս մէջ էր դարձեալ, որ ճակատագրական հանդիպումով մը, ծանօթացայ մեր սոյն վէպին հերոսուհին եղող Յասմիկին հետ, առանց որուն, գուցէ առիթ չպիտի ունենայի սոյն աշխատութիւնս գրչին յանձնելու, որովհետեւ Յասմիկին էր որ ստացայ

իր և իր խօսեցեալին անձնական նօթերը։ Յասմիկ որպէս Նիյր իսթ Ռիլիֆի պաշտօնեայ, ինքն ալ նախապատուած էր որբերու ճիւղը, նուիրուելով անբաղձալի բայց նոյնքան գողտրիկ ու հոգեզրաւ՝ այդ աշխատանքին։

Երիտասարդ Քրիստոնէական Միութեան Ատանայի այդ որբակոյանէն հարիւրաւորներ եկան ու անցան, հարիւր անդամներ կծու ու լեզի ցանելով մեր սրաերուն վրայ, ու փշաքաղի ենթարկելով մեր հոգիները։

Տասնէն վեր տարիք ունեցող կին աղջնակներ, թարշամած կոկոններ դեռ Աստուծոյ արևել չտեսած, որոնց երազկոտ աշխերը քունէն նոր արթնցած հաշիչամոլներու թմրածութիւնն ունէին, և որոնցմէ դիւային ճիրաններ, խլեր էին խանդը, ծծելով անոնց կեանքի թարմութիւնն ու աւիչը, ճմոթկուած շուշաններու պէս նետելով զանոնք ցեխին մէջ, Յանձնախումբին առջե շարուած մարելու վրայ եղող ճրագներ էին անոնք որոնք անուննին կը յիշէին, ինչպէս նաև յաճախ, իրենց մօր անունները, բայց հայրենին մոռցտծ էին և ոչ ալ գիտէին ուր ծնած ըլլանին ու մականուննին . . . :

Յանձնախումբի անդամներս իրարու կը նայինք, ամէնքիս մէջ ալ այրող նոյն կրակը, նոյն ցաւն ու կսկիծն է որ կ ըզգանք, լուութեան մէջ ու քարացած, կը սպասենք որ մօլլան, թուրքերու ներկայացուցիչը յայտնէ նախ իր կարծիքը, Ա՛լս ան մօլլան, որ հակառակ արար մը ըլլալուն, թուրքերը կը ներկայացնէր յանձնախումբին մէջ, միշտ կ'անիծէր իր բախտը, որ զինք այդ այրող պաշտօնին դրած էին, յաճախ կը կրկնէր, իր պարտականութիւնը անուանելով — եօլիւմեն պէրեր — մահուընէ դառն պաշտօն . . . :

Կըրակ ալեխառն անոր մորուքէն վար սահող ժպիտ մը, որ իր հաւանութեան նշանն էր, և անոր յաջորդող իր կապկած հայերէն միակ բառը «հայկական տըր»ը, մեղի կարծես, նոր աշխարհ մը կը պարգևէր, հայու շունչ մը կը վաստկէինք, մինչ

իրատեսաթբէն, ան, ցաւի նոր բեռ մըն էր որ կը դրուէր աղգին  
ծանրաբեռնուած ուսերուն վրայ:

Մա՞րդ էին չորցած դեղնած այդ աշնան տերեները... Բայց  
չէ՞ որ հայու արիւն ու շունչ կար դեռ անոնց վրայ, և զիտէին  
ու կը թոթովէին դեռ իրենց անսւները, Զապէլ, Հայկուհի, Վար-  
դուհի...:

Իսկ մանչերը, դարձեալ տասնէն վեր, թլփատուած, Ահմէտ  
ու Օսման եղած, որոնք տաճիկ մոլլաներու ու հաֆզներու շուն-  
չին տակ դուրան կը թութակէին ու «Հայր մեր»ին տեղ Ալահու  
եբեր կը բարրառէին, առանց թափանցելու անոնց իմաստին,  
ինչպէս իրենց ուսուցիչները բայց առաջին ակնարկով, ու հա-  
յերէն խօսուած երկու բառի առջե, պարտուղ ու իրենց հայու-  
թիւնը խոստովանող այդ անմեղուկները, իսկապէս սիրտ կը ծա-  
կէին, արիւնաքամ ինքնամոռացութեան մը մատնելով մեզ  
Ասոնք ալ երջանիկ սէրերու եւ երազներու վերջաւորութեան  
հասնող պտուղներ էին, որոնք խօսուած էին գազան ճիրաններէ ու  
նետուած ոճիրին գիրկը, բարբարուներու վոհմակներ պատրաս-  
տելու և զանոնք ազնուացնելու համար:

Կարգը դարձեալ մօլլայինն էր, ան էր որ պիտի վճռէր, ու  
անոր վճռոր նոյն այն երկու յայտարար նշաններն էին, մօրու-  
քէն վար սահող իմաստալից ժպիտն ու «հայկական ալրու

Բայց թէ ինչո՞ւ յաղթականի և տիրապետողի հմայքոտ այդ  
երանական օրերուն մէջ ալ, մենք թոյլ կու տայինք որ նախ  
մօլլան արտայայտուէր և յայտնէր իր կարծիքը, և կը հանդուր-  
ժէինք որ ան գերադաս խօսք ունենար մենէ աւելի....:

— Արդարութեան վրայ մեր վստահութիւնը, իրաւունքին  
դէմ մեր յարգանքը և «Ճմարառութիւնը, ամէն բանէ վեր» մեր  
դաւանանքը Եւ մանաւանդ մեր այն բծախնդրութիւնը, որ  
կը զգուշանայինք թէ մի գուցէ, սխալի մը հետեւանքով, սպրդէր  
ու մեր մէջ մտնէր ոճրածին մը, որ ամէն բանէ առաջ պիտի  
պղտորէր ցեղին վճիտ ու լուսակայլակ արիւնը....:

Բայց դեռ աւելի հեղձուցիչ պատկերը կար, չորսէն ութը տա-

բեկաններէն անոնք, որոնց պարզած տեսարանին առջև մարդ քարէ սիրտ ու երկաթէ կամք ունենալու էր, դիմակալելու համար անոնց պատճառած սարսուռն ու վիշտը: Մօրենական քընքուշ թերու վրայ, և անոնց լանջին գինովցնող ու քնարեր զեփիւռովը օրօրուող հրաբորը, ծիծուն հրեշտակներ, որոնք կատաղի ալիքներէն արմատախիլ եղած ու նետուած էին քարերսւ ծմակներու միջև, ո՞վ գիտէ ո՞ւր քշելով ու տանելով անոնց եղերաբախտ մայրերը, հայ հարսնուկը, ճահելուկ, գեղանի ու չնորհալի:

Քանինե՛ր կային անոնցմէ Երիտասարդ Քրիստոնէից Միութեան այդ վրանին մէջ, ամէնէն փոքրերն ու վտիտները եկող ու ճամբուող հազարներէն: Յանձնախումբի անդամներս, անճընկոծ ելքի ու էտ միջոց չէինք կընար գտնել զանազանելու համար անոնց ազգութիւնը:

Ու օրերով ու գիշերներով փոթորկածուփ խռովքի մը մատնուած, անյուսութիւնը կ'ապրէինք:

Ի՞նչպէս կարելի էր զանազանել մանկունակ դէմքի մը գծերէն ինքնութիւնը տղեկի մը, որ իր մօր գրկէն խլուած էր զեռիր մայրենի բարբառին վանկերը չը թոթոված, և զոր յափշտակիչները տարեր նետեր էին գիւղի մը աղասոտ տունէն ներս, ուր զուրկ ամէն խնամքէ, կերեր ու մեծցեր էր բնազդօրէն, անասնային սննդառութեամբ մը: Մանուկ մը, որուն, դէմքը զեռ նոր պիտի կազապարուէր ու հագնէր ցեղին ցգուն յատկանիշներով ու առինքնող արտայայտութեամբ դիմագիծը

Մինչդեռ այժմ, ան՝ ախոռին մէջ ու անասուններուն հետ, մերկացեր ու այլակերպեր էր իր ցեղային բոլոր նրբութիւններէն ու փափկութենէն:

Տէր կենաւ և զանոնք հայու սերունդ հոչակել, մեղանչել էր մեր սկզբունքներուն: Թօղուլ որ ուրիշներ տանէին, մեր ներսէն չէր զար....:

Այս էր հոգեխանձ այն մտալիկումի կեանքը որուն մէջ կը տապկուէինք ամէնքս: Եւ ահա՛ նոր կարաւան մըն ալ կը հաս-

նէր անապատէն, Նիմը Իսր Ռիլիֆի հռկողութեան տակ ու անոր պաշտօնէութեան առաջնորդութեամբ։ Անոնց մէջ էր մեր վէպին հերոսուհին, Յասմիկ, որ իր խանգարուած առողջութեան հետեւանքով արտօնուած էր հաստատուիլ Ատանա, ուր պիտի ժամանէր նաև իր կարօտակէզ մայրը Տիկ։ Արշակուհի։


Ծնորհագեղ, վառվոռւն բայց աղայ-մարդու մը տիրական երեւոյթը ունեցող հայուհի մը, որ չուտով տիրեց մեր հոգիներուն, պարտադրելով այնպիսի յարդանք մը, որ հայ իգական սեռի իրականութեան մէջ հազուադէպ կարելի էր անուանել։ Հակառակ հանգիստին, զոր իրեն յանձնարարած էին բժիշկներ, ան՝ կաթողին մօր մը պէս, որուն մէջ խայտացող սէրը հանդէպ իր ձագուկներուն՝ կաշկանդել կարելի չէր, խոյս կու տար յաճախ տունէն ու կու գար մասնակցիլ մեր խարտոցող աշխատանքներուն, սիրու ու հոգի դնելով իր գործերուն մէջ . . . :

Առաւօտ մը, որ մեր խորհրդակցութեան առարկան դարձեալ քսաններն էին, և որրակայան վրանին տակ, մեր անճարակ անորոշութիւնը, դարձեալ ստեղծած էր սովորական հեղձուցիչ մըթնուորը, Յասմիկ՝ անակնկալօրէն մօտեցաւ խորհրդակցութեան սեղանին ու գաղտնիք մը լուծողի զուարթ աչքերով խօսքի մէջ մտաւ և նոր միտք մը գլորեց մեր առջև։

— Ես, ըսաւ, չնորհալի ու քնքուշ վայելութիւնով մը, հոռմելայի գիւղերէն միոյն մէջ իմ խնամքիս տակ առած էի վեց տարեկան հիւանդ աղջնակ մը, ճիշտ այս քսաններուն պէս անճանաչելի, սրանաանում արարած մը։ Պատահեցաւ որ զիշեր մը, զինքը քունէն արթնցնեմ, որոշ ժամուն գեղ մը խմցնելու համար, և ապա փորձեմ կրկին քնացնել։ Զեմ զիտեր թէ ինչպէս, թերես կնոջական բնազդէ մը մզուած, սկսեր եմ մայրիկէս ժառանգ օրօր մը երգել Վերացում մը, որ զիս ինքնամոռացութեան մզած էր, երեակայելով անցեալս ու ապրելով վշտերու հետ, պահ մը զդացի առջևս պառկող խեղճ աղջկան շարժումները. բայց անոնց կրկնութիւնը օրօրի ի՞մ ել կրորդ տունիս հետ, սթափեցուց զիս, ի՞նչ տեսնեմ հայրենակիցնե՛ր, հէք աղջնակը երկու

ձեռքերը պարզած՝ կ'երկարէր կուրծքիս վրայ, կը փայփայէր ու կը շօշափէր զիս, ու անուն մը, բառ մը կը հեգէր, «հա՛րսը... հա՛րսը...», ու կը թաղուէր իրերայաջորդ մրափներու մէջ, ընդուստ ցնցուելով ու արթննալով։ Կասկած չունէի, «հարսըն» հայերէն բառ էր, բայց ի՞նչ կը նշանակէր ան մանկան մը բերնին մէջ, չկրցի առաջին առթիւ թափանցել անոր իմաստին։

Պէտք կա՞յ ըսելու, թէ իսկոյն սառ արձանի մը վերածուեցայ, ձայնս կորեցի նոյնքան բնազդորէն, ինչպէս օրօրիս սկսիլու Առտուանց կանուխ վազեցի տարագիր կիներու քով, և անոնց հարցուցի, աղջկան բերնին մէջ կրկնուող «հարսը» բառին իմաստը, Խարբերդցիներ էին անոնք, ինձ ցոյց տուին Ակնեցի նորաատի կին մը, Դշտուեան եագութ էր անոր անունը։ Ան, ինձ բացատրեց թէ իրենց շրջանին մէջ, հնական սովորութիւն է, մեծեր, հարսներուն «հարսը» կը կանչեն, փոխան անոնց անունին, և այս բառը Ակնցիներու տան մէջ ամէնէն շատ կրկնուող բառն ըլլալով, փոքրեր իրենց մօր, փոխան մայրիկի, «հարսը» անունը կու տան...»։



Յասմիկ Հռոմելայի մեջ  
Երբ Նինը Խար Բըլիֆին կը ծառայեր

Ինձ համար հարցը լուծուած էր, ուրեմն՝ այդ աղջնակը հայ էր և Ակնցիի զաւակ։

Ի՞նչ զուգաղիպութիւն, սակայն, Խեղճ կինը, ինձ պատասխանելէ ետք, արձանացած երեւոյթ մը առաւ։ Կարծես, տաք ալիք մը բարձրացաւ ու հոսեցաւ իր զլուխէն վար, փոսն ինկած, ու երկու շիջող աստղերու պէս մարող իր աչքերը յառեց վրաս ու աղերսական նայուածքներով։

— Միս... Միս...\* խնդրեմ Աստուծոյ սիրուն թող ըլլար զիս անդամ մը այդ աղջկան քով տարէք, մի գուցէ ան իմ Մասլումիկս — սրտնատորս ըլլայ։ Ա՛ս, ևս զայն հեռու Եփրատի ափունքը փուշերուն տակ ձգեցի... Անոր արեիկը մարեր էր այլես, վերջին շունչն էր, չուզեցի անոր մահը տեսնել, խենդրութիւն եկաւ վրաս, ձգեցի ու փախայ...։ Թշուառ հայուհին, հաւանարար իրական Եագութ մը, — յակինթ — որ եղեռնի ճամբուն վրայ ու անոր ճանկերուն մէջ, փեռեկառուեր ու մերկացեր էր իր յակինթներէն, արիւնլուայ աչքերով ու աղերսարկու ինկաւ իմ առջեւ։

Սասանցի զինքը, միսիթարող խօսքեր ըսի ու ոտքի հանելով միասին տարի որբերու հաւաքատեղին։

Ես հոն, կայանին մէջ հանդիսատեսն եղայ պատկերին ամենասրտայոյզին, պատկեր զոր գուցէ չկարենար ո'եէ վարպետ վըրձինել, աղջնակը իր զաւակն էր, բոպէապէս երկուքն ալ զիրար ճանշցան։ Երկու դէմքեր իրարու փական, ու անսնց հեռքոտ շունչերը իրարու խառնուեցան։ Աղջկան աչքերուն մէջ զալուկ ծիծաղ մը ծաղկեցաւ ու մրմնջեց «Հարսը»...։ Մինչ մայրը կը հեկեկար միշտ կրկնելով զաւակս... զաւակս...։

Ցասմիկ իր խօսքը լրացուցած էր, կատաղի տենդի մը այրող ալիքներուն անձնատուր, պղտար ու յուզումնացայտ աչքերով մեզի կը նայէր... կարծես ըսել կ'ուզէր։

— Պարոննենք, փորձառութեանս դպրոցէն օգտուեցէ՛ք. դուք ալ կիրարկեցէք զայն...։

Արդարե, ամէնքնիս ալ համողուած՝ անտրամարանական

\*.) Ծանօթ. — Նիւրր Խոս Բըլթի պատօնեալ դառնալէ եւ Ամերիկեան տարագ կրելէ ետք այդպէս անուանած էին զինքը։

ու անհաւանական ոչինչ չփտանք անոր այդ փորձառական առաջարկին մէջ, Ամէնքս ալ մեր հաւանութիւնը տուինք, ու որոշուեցաւ այդ գիշերն իսկ գործի անցնիր:

Վ. Ա. Տ. որբակայան այդ վրանէն քանի մը տասնեակ քայլ անդին, երկաթուղիի կայարանին առջե, ու բաց դաշտին վրայ փոռւած էր տարագիրներու վրանաքաղաքը, տասնեհինգէն քսան հազար տառապակոծ բնակչութեամբ մը, որոնք Թրքահայստանի ամէն կողմերէն, Սեւ ծովեան և Մարմարայի ափերէն ու նոյնիսկ Թրակիայէն, դէպի Տէր-Զօրի մահաստանը քչուող մէկ ու կէս միլիոն հայութեան միացորդներէն էին, որոնք մեծ յաղթանակին սուեղծած խանզավառ պատեհութենէն սրառտած, կը վերադառնային իրենց տունն ու տեղը:

Յանձնախուժբին համար, դիւրին եղաւ անոնց մէջէն եւ իւրաքանչիւր գաւառէ կիներ գտնել, ծառայեցնելու համար տեղի ունենալիք փորձերուն, նախապատռելով անշուշտ անոնց մէջէն զգայուն ու գեղեցիկ ձայն ունեցողները:

Դիշեր էր արդէն, ու մենք քաշուած էինք գրասենեակ բամնեակր, իսկ խնամակալ քոյրեր, համաձայն մեր հրահանգին, որբուկներուն մահամակաները բամնեցին չորսի, տեղաւորելով զանոնք առանձինն չորս բամնեակներու մէջ, որոնց ամէնքն ալ դռներով կապուած էին մեծ սրահի մը:

Դիշերուան ժամը ինը տղայոց քնանալու սովորական ժամն էր, հետեւաբար ամէնքն ալ առաջնորդուեցան իրենց անկողինները: Նոյնպէս մենք, գաւառացի չորս կիները առաջնորդեցինք մեծ սրահը, և հրահանգեցինք որ քոյրերու կողմէ տրուած նշանի մը վրայ, փոխն ի փոխ երգեն իրենց զաւառի օրորներէն հայերէն քառեակներ:

Մենք պիտի լրանեէինք իւրաքանչիւր բամնեակը, հետեւելով հոկիչ քոյրերու ցուցունքներուն Լոյսերը մարուեցան, միայն կեցրոնի մեծ սրահին առաստաղէն փոքր կտուց մը կը պլալար, իր կիսաթափանց աղօտ լոյսը ցրուելով բոլոր բամնեակներուն վրայ:

Քիչ վերջ, Քոյրերը սկսան իրենց նշանները տալ Որբուկ-ները սկսած էին թունալ և ինքզինքնին յանձնել մրափին, որ մտտաղ հոգիներու համար մանաւանդ, երեակայութեան եւ մատեսութեան ամենառողջ պահն է։ Հետեարար տրուած նշանի մը վրայ, կիները առանձինն ու փոխն ի փոխը սկսան իրենց օրօրին, այդականչի մը մելանուշ թովանքը մաղելով լուռ-թեան ու միջոցին մէջ . . .

Մենք, մեր հետ ունենալով միշտ Արար մօլան, ութը անդամներով, շունչերնիս բռնած հայկական օրօրին ու գեղգեղան-քին կախարդող հմայքին անձնատուր, կը հետեւինք քոյրերու շարժումներուն, ոյժ տալով մեր ոտքի մատներուն սահելու համար մէկ բաժնեակէն միւսը։

Երգեցիկ կիներն ալ սրտախանձ յուզումի մը ենթարկուած էին։ Իրենց կատարած դերին խորհուրդը, որ անտարակոյս, յիշեցնել տուած էր իրենց ցաւագին երէկը, յափշտակուած՝ ապրում մը կը գնէին իրենց օրօրին ու անոր բառերուն մէջ, մեղալ հեշտայոյզ սարսուսի մը մատնելով։

Ու ահա՛, քոյր մը, մեկ կը հրաւիրէ իր բաժնեակը։ Խսկոյն ներս կը մատնենք անկէ անձկանօք ու դողագին, ու կը տեսնենք երկու փոքրիկներու շարժումներն ու կը լսենք հեղումը անոնց շրթունքներուն վրայ, կաթի՛կ . . . կաթի՛կ կաթի՛կ . . .

Անոնցմէ մին մանաւանդ, իր երկու թամիկները երկարած էր բարձին, ու անդիտակցօրէն կը շօշափէր զայն, անշուշտ իր մօրկան փափուկ կուրծքերը կարծելով զայն։

Տեսարանը, խսկալէս բզքտող ու ընդզեցուցիչ էր։ Անէծքը մեր շրթունքներուն, մեր բռունցքները սեղմած ու կատաղութեան արցունքը մեր աչքերուն, իրարու կը նայէինք ապշահար, մերթ քովնտի ակնարկներ նետելով իմաստուն աղջկան, Յասմիկի վրայ, որ յուզումէն ինքնամոռաց, յորդահոս արցունքներ կը թափէր անկիւն մը քաշուած։

Արար մօլան ալ կու լար, ու միշտ գլուխը շարժելով եւ բաղկատարած՝ իր ամենողորմ ալլահին կը նայէր, կարծես զայն

Հրաւիրելու համար որ անգամ մը վար նայի, դիտե իր հաւատացեալ արարածներուն «Ընորհները...» մենիքը որ իր զմայլելի մերկուրիւնովը փոռւած էր իր առջեւ, դիտելու զայն եւ իր ասուածայինարցունեներն ալ խառնելու համար մե րի նեներուն...»

Արարածներուն նախատինքն էր, մեր այդ յուղումն ու պարզուող տեսարանը, նետուած ոխերիմ Աստուածութեան երեսն, կարծես ըսել կ'ուզէինք.

— Այս տեսարանն ու ոնիքը, պատճառ է ասուածաբուրեանդ խորհուրդին, ոգիին ու զաղաղափարաբանութեանը հետ, որ սկիզբ չունիս ու վերջ ալ պիտի չունենաս...

Մեր փորձերը, կատարելապէս յաջողած էին: Օր. Յասմիկի խորհուրդով յաջորդական նոր փորձերով, այդ քսան եղկելիներէն տասնեմէկին հայու զաւակներ ըլլալը անառարկելիօրէն ապացուցուեցաւ և յանձնուեցան հայկական որբանոցին, իսկ մնաց-



Տասնեմէկ եղկելիներէն՝ Ցեղին տար ձագուկները

եալ ինը, Արար մօլլան Թուրքերուն ներկայացուցիչի իր հանգամանքով, զոհ եւ երախտապարտ, միասին տարաւ յանձնելու համար անշուշտ թուրք վալիին:

Այսպէս վերջ գտաւ փշոտ ու ցաւագին այդ հարցը, որուն շուրջ յանձնախումբի անդամներս, ընդերկար, փոթորկալի ու ապարդիւն վէճեր ունեցած էինք, ու դեռ ո՛վ զիտէ որքան պիտի

երկարէի այդ անելը, եթէ երբեք հայ կնոջ իմաստուն միտքը օգնութեան շփութար մեղ:

Այդ օրէն ետք, Օր. Յասմիկ, մեր ջերմ յարգանքին ու համակրութեան առարկան դարձաւ: Անոր մտերժութիւնը մանաւանդ իմ ընտանիքիս հետ, որ մեր կէս Պոլսեցիի հանգամանքէն կու գար, պատճառ եղաւ, որ ան՝ ամիսներով մեր ընտանիքին անբաժան մէկ անդամը նկատուի, մինչև իր եղերաբախտ մօր Տիկ. Արշակուհիի Սատանա ժամանումը, որ Յասմիկին համար ճակատազրական նոր կեանքի մը սկզբնաւորութեան առիթը պիտի տար:

Ան՝ իրը թարգման, իսմայի և անոր ծերունի փաշա հօր հետ, հետեւած էին Անդլիական բանակի յաղթական քայլերուն, սկսելով Եաֆայէն, — 1917 նոյ. 17ին — յետոյ Երուսաղէմ Դիեկտեմբերին, Երիքով 1918 Փետր. 21ին և վերջապէս 20—24 Սեպտ. Նապուսի, Նազարէթի, Ագիայի և Հայֆայի իրերայաջորդ գրաւումները, որոնց ընթացքին երկու աղջիկները իրը թարգման, լաւագոյնս արժեցուցած էին իրենց պաշտօնը: Բայց Հայֆայի մէջ իրը հետեւանք ծերունի փաշային մահացու հիւանդութեան, ստիպուած եղան պաշտօնէ հրաժարիլ, մնալով հոն, մինչև Ալի փաշային մահը, որ մահուան անկողնին մէջ, 1918 Հոկտ. 2ին բաց աչքերով և զեռ տրամարանելու կարող վիճակով լսած էր «անսպայման ընդհանուր անձնատուութիւնը Թուրքերուն» և գրաւումը Հալէպին ու Դամասկոսին, որոնց ի լուր, հէք ծերունին, հրճուանքով լեցուած, գոհունակութեան արտայայտութիւններով «ո՞խ... ա՞խ...» ըսելով աւանդած էր իր հոգին...:

Ալի փաշայի մահուընէն ետք, իսմա հրաժեշտ առւած էր Յասմիկի, հարկադրուած էր մեկնելու նախ Եգիպտոս ու յետոյ Պոլիս, ստեղծուած նոր քաղաքական պայմաններուն մէջ, օգտագործելով ակրող ազատութիւնը, տէր կենալու համար իր հանգուցեալ հօրմէն ժառանգ մնացած մեծարժէք հարստութեան: Իսկ Յասմիկ, անցնելով Հալէպ, նուրիրուած էր ազգահաւաքման սրբազն պարտականութեան, դարձեալ պաշտօն ստանձնելով

Նիմ իսր թըլիֆի Ամերիկեան ժարգասիրական կազմակերպութեան մէջ։ Այդ պաշտօնին մէջ էր որ Հռոմկլայի մէջ, ճահճատենդէ վարակուելով, հիւանդացեր ու արձակուրդ ստանալով և կած էր Աստանա, դարմանուելու ու կազուրուելու համար։

## ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԱՆԳՐՈՒԵԼՈՒ

Բայց թէ ինչո՞ւ թասմիկ, իր ազատութիւնը գտնելէ ետք, երբ այլես կրնար անարդել վերադառնալ Պոլիս և միանալ իր մօր, նախապատուեց կիլիկիան, և որոշեց հաստատուիլ Աստանա, նոն հրաւիրելով նաև իր մայրը Տիկ Արշակուհին։

Ինթերցողը իրաւունք ունի այս հարցումը տալու, երբ այնքան հետաքրքրութիւնով հետևեցաւ այդ աղջկան ալեծուփ ու արկածալի կեանքին ու զործերուն, որ այլես խաղաղութեան ափունքը հասնելով, շատ բնականօրէն, պէտք էր որ ողջունէր նաև իր ճակատագրական հանդրուանը, որ իր Պոլիս վերադարձն ու իր մօր հետ խաղաղութիւնը գտնելը միայն կրնար ըլլար։

— Այդ ազգակը մենք պիտի գտնենք, մեծ յաղթանակէն ետք, կիլիկիան հողին վրայ ծաղկող յուսատու և ոգեւորող նոր պայմաններուն մէջ։

Արարայի բարձունքէն ծագող յաղթանակի և ազատութեան այցը, իր կարմիր ու փաղփուն լոյսի ոլորտին մէջ առած էր նաև Ռուբէնի կիլիկիան։ Թշնամին, մեծ յաղթանակէն բարձրացող ժխորին մէջ ու Հայուն պոռմկացող վրէմի հեղեղին առջե, սահմուկած ու լիղապատառ, խոյս տուած էր հայ աշխարհէն, դայն յանձնելով բուն տիրոջ, որուն հերոս զաւակները, Համաձայնական զրօշներու ալեծուփ շուքին տակ, իրենց յորդանոս արիւնովը գնած էին, անոր տիրակալութիւնը։

Ամանոսէն մինչև Տաւրոսի ծայրամասերը, Միջերկրականէն մինչև Եփրատ, կիլիկիան հողը, հայ զինուորին դոփենող կրունկներուն տակ, կը խայտար ու կը ցնծար, ծլարձակելով նոր շարժում մը, որ հիմնաւորուող նոր կեանքի մը նախաքայլն էր, . . .

կիլիկիան դաշտերն ալ կարօտցեր էին ստեղծագործող այդ

շարժումն ու արդիւնաբերող կեանքը Ան՝ դարերով ենթարկուելով թուրքի խոպան մտքին ու վայրի ծուլութեանը, ամլացեր ու անշարժութեան մէջ, դիակ անապատի մը վերածուեր էր: Մինչդեռ այժմ, ամէն կողմ Հայուն հրարորդ շունչն էր որ կը բուրէր, ստեղծագործող ուժն էր որ կը բողբոջէր և աշխատանքի աւիւնաբեր երգն էր որ կ'արձագանգէր, աւետելով դարերու շուքին ու աւերին տակ կորսուող հին, երանական շէնչող օրերու վերադարձը:

Արարիոյ ջարդաշխարհն ու Ասորիքի մահասատանէն մազապուր ճողովրող խլեակներ, որոնց թիւը երկու հարիւր հազարը կ'անցնէր, հասեր ու լճացեր էին Այնթապ, Մարաչ, Զէյթուն, Հաճըն, Սիս, Տէօրթեոլ, Տարսոն, Մերսին ու Ատանա քաղաքներուն ու անոնց գիւղերուն մէջ: Ատանա մանաւանդ, մայրագաղաքի իր հանգամանքով, շարժումին ու կեանքին աղբիւրը գարձաւ ամբողջ Կիլիկիոյ մէջ, ուր նմանը չտեսնուած, հայ կեանել մը ու ծաւալելու եւ զարգանալու ձգումով ծաղկեցաւ:

Հայ պետականութիւնն էր, որ այլևս կը հիմնուէր: Այդ ոգեւորող հաւատաքը ամէն կասկածէ զերծ, ժողովուրդը մղած էր ծրագրելու վաղուան շինարարութիւնն ու վերակերտումը հայրենիքին, որ նոյնպէս հայ ժողովուրդին համար գինովցնող ու առինքնող հաւաքական վեհաշուք տեսիլք մը դարձաւ....

Այս ամէն յուստատու երեւոյթները, ինչպէս ամէն Հայու, նոյնպէս և ապրելու գերագոյն կամք մ'ունեցող այդ աղջկան Յասմիկի, ուշաղութիւնն ևս զրաւած էր: Անոր, որ տարիներով տառապանքին ու մահուան դողերը ապրելէ ետք, չատ իրաւամբ ինքն ալ պէտք էր տիրանար ապրելու, տեսնելու և հպարտանալու այդ գերագոյն իրաւունքին: Հայ ժողովուրդի հաւաքական վերածնունդը, ան ալ ուրիշներուն պէս, կը նկատէր միակ իրատես միջոցը, «իրականացումը վրէմին», որուն առջև պարտուող թշնամին, այլևս պիտի չկարենար ցանել իր նենգոտ կեանքին թունաւոր շարանը, և պիտի դառնար հիասթափ հանդիսատեսը ազնիւին ու վսեմին, որ հայուն վճիտ հոգիին և զեկավարելու ընդունակ առաւելութիւններուն ապացոյցները պիտի կազմեն:

Կը մնար որ ան ապահովուէր գոյութիւն առնող իրականութիւնով։

Երանական այդ օրերուն, ինչպէս Կիլիկիա մանող ամէն հայ, նոյնպէս և Յասմիկ շօշափեց ու տեսաւ անառարկելի այնպիսի զրաւականներ, որոնք այլեւ սուտ չէին կրնար ըլլար, և կը փառատէին ամէն երկմառութիւն ու կասկած, նոյնիսկ ամէնէն յուռետեսին մէջ։

Երկիր մը, որուն մէջ խռնուող ժողովուրդը բացարձակ մեծամասնութիւնով հայ էր, ուր՝ այդ մեծամասնութեան լեզուն կը հռչակուէր պաշտօնական լեզու, և ուր հայը, ոստիկանական հաստատութիւններէն մինչև բարձրագոյն դատարան, վարչական դիւաններէն, յարաբերական ու հաղորդակցութեանց սպասարկող հպատատութիւններէն, մինչև բանակ, իր ցաւն ու խնդրանքը յայտնելու համար, կը գործածէր հայ խօսքն ու գրիչը։ Երկիր մը, որուն ընդհանուր ապահովութեան հոգը կը յանձնուէր հայ բազկին, և սահմանները կը պաշտպանուէին հայ կուրծքերով։ Եւ այս ամէնուն վրայ, զինակիցներուն կարգին, իրը անկախութեան խորհրդանիշ, կը ծածանէր հայ դրօշը, ասոնք հայ ժողովուրդին և հազար երկունքներէ ծնող իր պետականութեան խոստմալից ապագային համար, այնքան ցցուն ու աներկրայելի գրաւականներ էին, որ աշխարհի ամէն կողմէրէն, հայ ունեւորին, մտաւորականին ու աշխատաւորին ակնարկները պահ մը դարձան դէպի նորազատ Կիլիկիա, վայրիկեան առաջ հոն հասնելու և մայր գանգուածին խառնուելու խօլաթորիչ տենչանքով առլի։

Իսկ հոն, ազատութիւնը տօնող ժաղովուրդը . . .

— Ի՞նչ վեհաշուք երազներ, հեշտօրօր ծրագիրներ ու արփաթե յառաջարութիւններ չիւսեց ան, առանց մտածելու վայրկեան մը իսկ թէ ժամանակը եղեռնազործներու ծնունդ պիտի տար, ու պիտի գտնուէին մարդիկ որոնք պիտի դաւէին իրեն, ու այս ամէնը պիտի դառնար բարձրաթիռ ցնորք մը միայն . . .

Հայ ժողովուրդին գողգոթան ու խաչելութիւնը ապրողներէն մին էր Յասմիկ, որ մահուան ժխորին մէջէն անյոււսօրէն

մաղապուր, ողջունած էր ցեղին լուսաժպիտ առաւօտը։ Անոր բիւրեղ հոգին, իրականութենէն արքիու, փարած էր յարութիւն առնող նոր իրականութեան, անոր մէջ տեսնելով ու երազելով իր ալ ապագան, իր ուժերը աղջին խոպաս դնելով, սերունդներ հասցընելու, դաստիարակչական ամպիոն մը գրաւելու հոգեզմայլ տենչանքով։

Ահա՛ թէ ինչո՞ւ Յասմիկ որոշեց հաստատուիլ Կիլիկիա, եւ զրեց իր սիրեցեալ մօր, որպէսզի էսմայի Պոլիս ժամանումէն ետք, ամէն բան յանձնէ անոր, ու ինք փութայ Ատանա, միասին ապրելու համար նոր կեանքը, որ այլևս, անճառ յոյսերով ու խոստումներով էր որ կը ներկայանար իրենց . . . .

Չուշացաւ երջանկարեր այդ օրը Ապրիլեան դեղեցիկ առաւօտ մը, Կիլիկիան մշտասահ ու թեթե զեփիւոին զգուանքներուն տակ, մայր ու աղջիկ զիրար ողջազուրեցին, կարօտի անհատնում ու անվերջ համբոյրներ քաղելով իրարու այտէ ու աչքերէ, ու յորդառոս արցունքներ թափեցին, հանդարտեցնելու համար իրենց փոթորկայոյզ հոգիները, որ ովկիանի մը պէս ուսուած էր այդ պահուն։

Անոնք՝ քիչ վերջ, հանդարտած, նստան կայարանի աթոռներուն վրայ զուարթագին թախծութեան մը մէջ անխօս, սպասելով իրենց կապցներուն, զոր այդ պահուն, աշխոյժ ու գեղադէմ երիտասարդ մը, զբաղած էր փոխազրելու իրենց մօտ։

Մայրն էր որ դարձեալ խոնց այդ խօսող լոռութիւնը, եւ սկսաւ գովքն ընել երիտասարդին, որ ամիսներով իր նեցուկնումիսիթարիչն եղած էր, աղնոււական ու վճիտ հոգիի մը ապացոյցները տալով։

— Բայց ո՞վ է այդ երիտասարդը, մայր, որուն դէմքը ինձ շատ ծանօթ ըլլալ կը թուի, հարց տուաւ Յասմիկ, թափառիկ ակնարկներ նետելով փոխն ի փոխը իր մօր ու հեռուն իր գործովը զբաղող երիտասարդին։

— Պէտք է որ ճանչնաս, հանդարտօրէն ուտաւասխաննեց Տիկ Արշակուհի, և ուշագրաւ ակնարկով մը իր աղջկան նայելով

աւելցուց . որովհետեւ , ան քեզի լաւ կը ճանչնայ . . . :  
— Ո՞վ , զի՞ս , կը ճանչնայ՝ այդ երիտասարդը . . . , պատաս-  
խանեց Յասմիկ , խուղարկող նայուածքներ ուղղելով իր մօր . . . :  
— Այո՛ , սիրասուն աղջիկս , ան քեզ լաւ կը ճանչնայ , եւ  
դուն ալ զայն պէտք է լաւ ճանչնաս , որովհետեւ , դուք երկուքդ  
ալ տառապանքի օրերու բարերարներ էք իրարու . . . լաւ  
նայէ . . .

### ԶԵՐԹՈՒՆՑԻ ԱՐԹԻՆԸ ՃԵ՞ ան . . . :

Յասմիկ , անդամ՝ մըն ալ երիտասարդին նայեցաւ : Այո՛ ,  
որոշեց անոր դէմքին դժերը , նոյնինքն Արթինն էր , քիչ մը աւելի  
գիրցած ու ձեափոխուած : Անակնկալի եկաւ , շփոթոծ ու նոյնիսկ  
խելացնոր , մեքենականօրէն ոտքի ելաւ , թեթև զեփիւոի մը պէս  
անակնկալին յորձանքէն քշուելով յառաջացաւ դէպի երիտա-  
սարդը . որ այդ միջոցին , ինքն ալ հետեւելով Յասմիկի շարժում-  
ներուն , և կանխելու համար զայն , վազեց դէպի իր բարերարը ,  
եւ նոյն յուղումովն ու դողերովը երկուքը դիմաւորեցին զիրար  
ու . . . գերկընդիմառնուեցան . . . :

Հոն տեղի ունեցող այս շարժումը ցեղին գողզոթային կար-  
միր ճամմբուն վրայ , սփոփանք պատճառող դէպք մըն էր Դէպ-  
քերը ապրող ու այրող երկու սրտերուն համար՝ հոգեղմայլ խա-  
չելութիւն մը սակայն , որովհետեւ երկուքին համար ալ ցաւա-  
գին ու ծակող դէպքերը վերյիշելու պահ մը ու առիթ մը եղաւ  
այդ երրորդ հանդիպումը :

Եւ սակայն , ողջակուրումէ ետք , անոնք աղնուական լուս-  
թեան մը մէջ իրարու մէջ գտան նոյնութիւն մը , որ երկու հո-  
գիներուն միևնոյն նպատակէն ներշնչուող տեսիլքէն կը ծնէր ,  
ծառայել աղջին . . . : Արեատու երկինքին տակ ու բազմակարիք  
հայ ժողովուրդին մէջ , ուր կը զդային թէ իրենցպէսներ գործ ու  
պարականութիւններ ունէին կատարելիք . . . :

Անոնք զովացած սրտով , վերադարձան Տիկ . Արշակուհիի մօտ  
ու միասին քալեցին դէպի քաղաք , իրենց համար պատրաստուած  
բնակարանը . . . :

Այդ օրէն ետք, անոնք իրարմէ անրաժան մտերիմ գործակիցներ դարձան, միասին կ'այցելէին, ակումբէ ակումբ, դպրոցէ դպրոց, որբանոցները, հիւանդանոցները, լսարաններն ու թատրոնները, որոնց ամէնքին մէջ ալ աշխատանք մը կար կատարելիք, պարտականութիւն մը ստանձնելիք:

Տիկ. Արշակունի, խոհական ու գաղափարական այդ կինը, դիտելով անոնց երկուքին այդ նուլիրումը, ինքն ալ տեսակ մը սփոփանք ու հաճոյք կը զգար, խորհելով թէ անոնց այդ աշխատանքն ու նուլիրումը, առիթ պիտի տար իր ազջկան վերագըտնելու իր առողջութիւնը, որուն խանգարուած ըլլալը կը զգար ու իրը մայր կը մրրկէր մութ խոհերու մատանուելով։

Շաբաթներ ու ամիսներ անցան այսպէս, ու տակաւ Տիկ. Արշակունի գիտակից մօր մը պարտականութիւնով պէտք տեսաւ մտածել նաև ապագային մասին։ Ծնողքի մը համար, երբ մանաւանդ ան՝ Տիկ. Արշակունիի մտային բարձրութիւնն ու կարողութիւններն ունէր, չէր կրնար անտեսել իր մէկ հատիկ զաւկին ապագան, ու չբաղձալ որ ան, օր առաջ ունենար իր տարեկիցներուն պէս, ընտանեկան բոյն մը ու կեանքի արժէքաւոր ընկեր մը, որ անհրաժեշտութիւն մը կը նկատէր կը աղջկան համար, որովհետեւ ան՝ դրախտային կեանքէ մը արմատախիլ փոթորկածուփ կեանքի մը անորոշութիւնը կ'ապրէր, որուն ցայտուն մէկ ապացոյցը կը նկատէր անոր աչքերուն մէջ դալկող ծիծաղը, որ յաճախ կը յայտնուէր, երբ ան առանձին կը մնար, ու պատեհութիւն կը գտնէր խոկալու և վերյիշելու իր անցեալը.... Զէ՛, մայր մը չէր կրնար անտարբեր հանդիսատեսը մնալ, ու վճռեց ան մանել նոր դերի մը մէջ....

Այն օրէն ի վեր, երբ Զէյթունցի երիտասարդը եկած գտած էր զինքը, և սոսկ երախտագիտական տուրք մը վճարելու աղնիւ մտածումով, ուղած էր ծառայել օգնութեան կարօտ, իր բարերարներուն մօր, Տիկ. Արշակունիի, և ամիսներ տեսող ծառայութենէ մը ետք առանց լքելու՝ զինքը առաջնորդած էր մինչև Կիլիկիա, Տիկ. Արշակունի խորաթափանց քննութիւնով մը ու-

սումնասիրած էր այդ երիտասարդը, անոր մէջ գտնելով ազնիւ ժարդու և խորազգաց հոգիի բոլոր ցայտուն գծերը, և զայն իր արժանիքներով ճանչնալէ և գերագնահատելէ ետք, անյուսութեան խաւարին մէջ, անակնկալ լոյս մտածում մը ունեցած էր:

«Օտարութեան մէջ, վշտին ու անյուսութեան գիրկը տուայտող իր մէկ հատիկ սգաւոր զաւկին կարեվէր հոգիէն ներս նոր սիրոյ մը կաթիլը ձգել...»:

Մտածում՝ որ գիտակից մօր մը մորմոքող ու կոտտացող սրտէն կու գար, որ անկարելի էր զսպել, և որ նոր ուժի աղջիւր մը կը գառնար, քանի կ'երեակայէր իր վշտահիւծ աղջիկը, օտարութեան մէջ առանձին ու լքուած եղէգի մը պէս անզօր ու անմխիթար...»:

Առանձնութեան մէջ, երբ Արթին պատմած էր իրեն ամէն բան, պարզելով իր երախտագիտութեան խորութիւնը, ու երբ իսմա Պոլիս ժամանելով բերած էր նաև հէք Ամրատի մահուան գոյմը, խեղճ մայրը, մօր մը արդար ու բնական յուզումովը, իր մէջ ծուարուող երկիւղալի մատածումները պարզած էր Արթինի, իր ունեցած պայծառ մտքի ծնունդ, լոյս մտածումն ալ զնելով անոր առջե, բոլոր այս դէպքերուն մէջ՝ գերբնական տնօրինութեան մը միստիք նախատեսութիւնը գտնելով և առաջարկելով որ Արքին երբայ մինչեւ. իր մէջ խօսող երախտագիտութեան վերջակետին, խնդրելով Յասմիկի ձեռքը, որպեսզի ան իր մէջ վերագննելով իր կորուսեալ խօսեցեալին բոլոր առաջինութիւնները, նետեւեր սիրոյ այս նոր մրմունջին, անարեւ ու ցուրտ վօսերու ու սուզի անպատճեն դեպի լոյսի ու լոյսի կեանքը վերադառնալու համար...»:

Տիկ. Արշակուհիի անակնկալ այս առաջարկը. Արթին չէր մերժած, բայց նաև չէր ալ կրցած դրական պատասխան մը տպի. Այսու հանդերձ խորհրդածութեան նոր մեկնակէտ մը եղաւ ան, ուրկէ ետք ինքն ալ տակաւ մօտեցաւ այդ մտածումին, դէպքերու ընթացքին մէջ՝ ինքն ալ գտնելով ծուարուած գաղտնիք մը:

Ահա՛ թէ ինչո՞ւ անոնց Ատանայի մէջ ունեցած սերտ գործ ծակցութիւնը և միենոյն տեսիլքին ու նպատակին նույիրումը տեսնելով, Տիկ, Արշակունի ներքնապէս կը հրճուէր, մխիթարուելով ու սփոփարար երեւոյթ մը տեսնելով անոնց այդ մտերմութեան մէջ:

Ու Տիկ. Արշակունի, այս քաջալերող իրաց ընթացքէն սիրտ առած՝ օր մըն ալ համարձակեցաւ վերանորոգել իր ծրագիրը, հարցը գնելով Յասմիկի և Արթինի առջեւ:

Տառապակոծ աղջկան համար, իր մօր այս առաջարկը, պահ մը ցնորք, անհաշաելի ու նոյնիսկ տգեղ թուեցաւ, ու անոր համոզիչ խօսքերը՝ իրեն համար ծակող նետերու տպաւորութիւնը ձգեցին...: Բայց Տիկ, Արշակունի յոգնիլ չէր գիտեր, ամիսներ տեղող յամառ ու աքնաջան ճիգերով, որոնց ոյժ կու տար իր «մօրենական» ու մանաւանդ «դաստիարակի» որոշ աղղեցութիւնն ու փորձառութիւնը, վերջապէս ան՝ կարողացաւ զիտակցութեան բերել իր սիրասունը: Ու Յասմիկ, հետզհետէ մտափոխուեցաւ, պայծառ դատողութիւնով մը իր ապագային վրայ մտածեց, մասնաւորապէս քննութենէ անցնելով իրը թեկնածու, իրեն առաջարկուած երիտասարդին արժանիքները, որուն հետ, իրենց միջև, գոյութիւն ունեցող ընտանութիւնը, կը հիմնուէր ճակատագրական, խորունկ և իմաստալի անցեալի մը վրայ որ կրնար անքակտելի կապ մը ըլլալ իրենց նոր կեանքին մէջ...:

Քնացող զգացումներ, որոնք երազներու վերածուած էին, անգամ մըն ալ մարմին առին իր մէջ, և իր երեակայութիւնը անգամ մըն ալ սաւառնեցաւ նոր սիրոյ մը լոյսէ երկնքին վրայ, ուրիէ ծնունդ առնող նոր գոյութիւն մը, նոր յոյսեր ունոր տեսմիլքներ ցնցուեց իր հոգիէն ներսու ընտանիք ու տուն կազմելու գաղափարն էր որ տակաւ արմատացաւ իր մէջ ու յետոյ ալ զինքը առաջնորդեց վճռական որոշումին...:

1918ի աշնան, երանութեան ու երջանկութեան արդ օրերուն, երբ Կիլիկիոյ եկեղեցիներուն մէջ, կնունքն ու հարսա-

նիքները քանի մը տասնեակներով ու հաւաքարար տեղի կ'ու-  
նենային, Սեպտեմբերի վերջին կիրակին տեղի ունեցաւ նաև ա-  
նոնց հարսանիքն ու պսակի արարողութիւնը, պարզ ու անսե-  
թեսեթ սարքաւորութեամբ մը, և Յասմիկ ու Զէյթունցի Արթին  
իրենց ամուսնական մեծ ուխտը կատարեցին Ատանայի եկեղեց-  
ւոյն խորաններուն, առջև...

===== ՎԵՐՋ Բ. ՀԱՏՈՐԻ =====


Էջ	Տող	Վարիալակ	Պէսֆ և ըլլայ
24	14	Գերմանացի սպայութիւնն յետոյ ալ	սպայութիւնն ու յետոյ ալ,
43	19	որոնց անուանարկելի փաստեն են	որոնց անառարկելի փաստենին
44	21	նախ, անոնց վերաբերումը	նախ, հասկնալ անոնց վերաբերումը
60	24	կրկաչափներու բաժինը	երկրաչափներու բաժինը
65	13	որքան ատեն իրենը անձը կը մնար	որքան ատեն իրենց անձը կը մնար
68	10	եւ որպէսզի վերջին շարժումը	եւ որպէսզի վերջին շարժումը մը
77	19	Լուեց սուրերու բազէն	Լուեց սուրերու բազէն
84	9	գործակալութեան եռուն վայրն, որ	գործակալութ. եռուն վայրն եր, որ
84	16	Ասոր համար որ եր	Ասոր համար եր որ
85	3	շատ պակսեցուցած էին	շատ բան պակսեցուցած էին
86	9	իր մեկ սիրասունին	իր մեկ հասիկ սիրասունին
87	11	եւ կեանի ձկնորս մըն եր.	եւ կեանի յենարան մըն եր,
87	16	իր ընդվզումներ ու	իր ընդվզումներն ու
91	8	հոս պէսֆ և մտնէ	ու ահա՛, իսլամ աշխարհին մէջ իր խօսքով մեծ կչիռ ունեցող ե- գիպացի «իւկման» իր պատզամք արձակեց:
91	10	նիհաս	նիհասը
92	18	եր հեզ հեզասան զնացեով	իր հեզասան զնացեով
92	25	ցնցուելով	ցնցուղելով
96	28	բազմութիւնն կը շարժէր	բազմութիւնը կը շարժէր
96	30	խանճավառութեան մը ալիքներուն	խանճավառութ. մը, իր ալիքներուն
97	6	ծանր վիրաւորներ, զինուորներ,	ծանր վիրաւորներ, զինուորներու հողեղեն եակներ
101	17	հեղեղէն եակներ	խորհուրդը տուա
103	6	խորհուրդ դառնար	վրեժը
103	7	վրեժին	լսելով
104	4	ըսելով	շիրոյ
105	12	տիրող	իրեն պէս
105	25	իրենց պէս	որ զինքը
106	4	ու զինքը	ակնարկներուն
107	20	ակնարկներու	Յասմիկ սապէս կը փակէր
108	20	Յասմիկ սապէս կը փրկէր	կը բերեք
111	29	կը բերէ	մեր մտի
113	8	մեծ մտի	



Սևմիջնական պատերազմի հայության վեհանիք:

1914-1918

Մաս մը Հայ Անան Մարտիկներու - Քէլլեցիներու - ներսախումբեան  
որոնց կեդրոնին աղին Աւետիս աղա իսկ ձախոր Զելրունցի Զօլագիան Արամ Զավուշ



**Գ Ր Բ Ի Ս Բ Ա Ր Ե Կ Ա Մ Ն Ե Բ Ը**

որոնք՝ միւս կը խաջալերեն իմ հրատարակութիւններ

**ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Ա.ԹԻ ՕԳԱՑԵՍՆ**

Քեմախի Բագառին՝ զիւդէն որդի Կիւ-  
րեղի: Գաղրած է Ռումանիա եւ 1897-  
են ի վեր հիմնելով իր առեւտրական  
գործը, անխոնց աշխատութիւնով մը սի-  
րացած է իր այսօրուան փայլուն վի-  
ճակին:

Հասցե՝ Str. Alex Lăzărovi 6, Ploëști

Te'efon 1216



**ՄԵԴՐԱԿ ԳԱՅՐԻԵԼԵՑՆ**

Քեմախի Ռուդի զիւդէն, որդի Բանիկ-  
ևս Յովհաննեսի եւ Խասիկի: Ռուման-  
իա գաղրած է 1920ին, եւ հիմնելով  
իր առեւտրական գործը «La Hogeal»  
Ֆիրմայով ցարգ կը վարէ յաջողութեամբ:

Հասցե՝ Str. Mihai Ghica 65, Bucureşti

Te'efon 4.05.03



**ԽՈՐԵՆ ՍԱՐԱՖԵՍՆ**

Երիզացի, 1908ին գաղրած է Ռու-  
մանիա եւ երեսուն տարիէ ի վեր կը  
վարէ իր առեւտրական գործը հասնելով  
լաւագոյն դիրքի ու անունի:

Հասցե՝ Piața Hamzei 24 Bucureşti

Te'efon 4.05.92





## ՕՍԿԻԱՆ ԶԱՔԱՐԵԱՆ

Թէրենանցի, 1896-ին գաղրած է Ռումանիա, եւ հաստատուելով Պուլքէ տանեակ տարինեւէ ի վեր կը վարէ իր գործը յաջողուրիւնով:

Հասցէ՛ Տր. Bis. Enei, 22, Bucureşti  
Telefon 3-77 01

## ԽՈՐԵ՞Ն Ա.Ի.Ա.ԳԵԱՆ

Քէմախի Գոմեր զիւղէն, որդի Յարուբիւնի եւ Վարդենիի, 1897-ին գաղրած է Ռումանիա, ուր տանեակ տարիներու բախտաւոր գործունեութիւնով մը, այսօր իր եւ գաւակներուն համար տիրացած է պահով ապագայի մը:

Հասցէ՛ Տր. Doc. Eotescu 19, Bucureşti



## Գ.Է.ՌԴ ՊէՆԵԱՆ

(Ժամագործ)

Մնած է Պուլքարիոյ Վառնա քաղաք, եւ ուսած տեղւոյն ազգ վարժարանը: 1922-ին ի վեր հաստատուած է Պուլքէ, հիմնելով իր ժամագործի աշխատանոցը, տինելով իբր ուղղամիտ արհեստաւոր, պատւաքեր անուն մը, հայ եւ օսար ուղանակներու մէջ:

Հասցէ՛ Տր. Academie 21, Bucureşti  
(Supt. Hotel Paris)



## ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՃԵՄԵԱՆ

Քեմախի Հոռովիկ զիւղեն, որդի Մարեսի և Մարիամի: 1911-ին գաղքածէ Պուլկարիա, ուսանելով Վառնայի Ազգ. վարժարանը 1920ին անցնելով Ռումանիա հիմնած է իր առեւտրան զործք զոր ցարդ կը վարէ Cafea „Marghiloman“ Ֆիրմայով:

Bul. Elizabeta 18, București  
(Sub Hotel Palas)  
Telefon 4-71-42



ԱՏԱՄԱՐԵՈԺ  
Վ. ՅԱԿՈԲ Վ.ԱՆԼԻԲՈՆ

Ննած է Ատանա, ուսած է Տեղույն ազգ. վարժարանը, յետոյ յրացնելով Պէյրութի բժեկական վարժարանը իբր ատամարեոժ: 1921ին ի վեր հասառուած է Պուլքէս ուր ցարդ կը վարէ մեծ յաջողութիւնով իր ատամարուժական բուժարանը:

Str. Ion Țarănu 9 (Colț cu Arionăie)  
Telefon 4 21-70



## ՅՈՎՀԱՆՆԵՍ ՇԵՔԵՐՃԵԱՆ

Սեբաստցի, 1894ին գաղքած է Ռումանիա վարելովիր հիմնած առեւտրական զործք, հասած է նիւրական և բարոյական լաւագոյն վիճակի: Մասնակցած է միւս հասարակական գործերու իբր հիմնադիրներէն մին «Փանիօն»ի և իբր վարչական անդամ Հ. Բ. Բ. Միուրեան որուն մօտակայ գանձապահն է:

Հասցէ Հայոց 28, București



### ՃԵՊՐԱՅԻԼ ՍԱՐԳԻՍ



Թալիասի լաֆճեան ընտանիքէն, արհեստով արձանագործ, 1894ին գաղթած է Ռումանիա և յաջող գործառնութիւններով հասած է լաւագոյն դիրքի Հասարակական գործերու ժամակցած է իրր մին «Խւնիօն»ի հիմնադիրներէն և իրր հաշուեքննիչ Պուրքրէչի թաղական Խորհրդոյ:

Հասցե՝ Str. Ion Nou 3, București

### ԽՈՐԵՆ ԳՈՂՋԻԿԵԱՆ

Քէմախի Գոմեր գիւղէն որդի Բարունակի և Մրրուհիի, 1910ին գաղթած է Պոլիս, 1916ին հղած է Երիզա և ծառայած է Զօր. Մուրատի բանակին. 1923ին անցած է Ռումանիա հիմնելով իր առեւտրական գործը զորկ վարէ ցարդ իր կալուածին մէջ:

Հասցե՝ Str. Berzei 44, București



### ՀՈՅԿ ԳՈՅԲԲԵԼԵԱՆ

Պոլսեցի, ուսած է Սամաթիոյ Ազգ. վարժարանը, գաղթականական ընդհանութիւն հետ քշուած է Ռումանիա, եւ հաստատուելով Պութրէշ հիմնած է կօշկակարի իր աշխատանոցը:

Հասցե՝ Str. Ion Moș 15



### ԳՐԻԳՈՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Քէմախիթավնկեր գիւղէն որդի Մա-  
նուկի և Խոկուհիի. 1897ին գաղթած է  
Ռումանիա և քառասուն տարիներու  
այսատութենէ մը ետք, այժմ քաշ-  
ուած կ'ապրի իր կալուածին մէջ:

Հասցե՝ Str. 13 Sept. 81, București



### ԽԱՉԱՏՈՒՐ ԵՒ ՀԵՂԻՆԵ ՅԱԿՈԲԵԱՆ

Քէմախու Թավնկեր գիւղէն,  
1908 է ի վերհաստատուած Պուք-  
րէց 1917ին եղած են Երիզա, ուր  
պ. Խաչատուր Զօր. Մուրատի  
բանակին մէջ եղած է զինուոր.  
1918ին վերադարձած է Ռումա-  
նիա և ցարդ կը վարէ իր առեւ-  
տրական գործը իր սեփական շէն-  
քին մէջ:

Հասցե՝ Տօն. Տի. շեն 134B.

### ԱՐՄԵՆ ՓԵԼԵՆԿԵԱՆ

Քէմախիթ Դոմեր գիւղէն, 1904ին  
գաղթած է՛՛ Ռումանիա և Պուքրէշի  
մէջ հիմնելով իր սեփական գործը ցարդ  
կը վարէ զայն յաջողութեամբ:

Հասցե՝ Str. Buzești 23, București  
Telefon 4-89 70



## ՄԻՀՐԱՆ ՕՀԱՆԵՑՆ

Քեմախի Գոմեր գիւղէն, ուսանած  
տեղոյն ազգ. վարժարանը, եւ յեսոյ Պո.  
լիս Կեդրոնական վարժարանը: 1912ին  
ի վեր հաստատուած է Պուերէս ունենա-  
լով իր սեփական գործը:

Հասցէ՝ Str. Căldărari 2  
Telefon 3.70.37



## Ա. Գ. Վ. Ա. Ր Դ Ո Ւ Կ Ե Ա Ն Ե Ղ Բ Ա Ր Ք

Նեած են Զարալինա,  
ուսած են Կետիկ Փա-  
տայի Ազգ. վարժարանը  
1926-ին Փոխադրուե-  
լով Պուերէս հաստատ  
են յրենց առեւտրական  
գործը զոր ցարդ կը վա-  
րեն:



Հասցէ՝  
Regele Alexandru 20  
Telefon 2.63.51



## ԳՐԻԳՈՐ Ք. ՄԱԳԱՅԵԱՆ

Պոլսոյ Գուգկուննուգ բաղէն, ուսա-  
նած է տեղոյն Ազգ. վարժարանը, եւ  
1924ին գաղթելով Ռումանիա հաստա-  
տուած է Պուերէս, հիմնելով իր առեւտրա-  
կան գործը, զոր ցարդ կը վարէ:

Հասցէ՝ Bulevardul Mihai Ghica 330  
(prin Griviței)

### ԿԻՐԱԿՈՍ ԹԱԹՈՍԵԱՆ

Քեմախի Մարեկ գիւղէն, 1907ին մեկնած է Ամերիկա և 1910ին վերադառնալով Պուերտօ, հաստատած է իր առեւտքական գործը, զոր ցարդ կը վարէ:

Հասցէ Տօն. Panduri 28, București



### ՅԱՅՈԲ ԳԱԼՅՈՅՃԵԱՆ

ՅԱՅՈԲ ԳԱԼՅՈՅՃԵԱՆ, ուրկէ քոււած է մեծ եղեռնի նեղեղէն. ուսանած ու մեծած է նայկ. որբանոցներու մէջ, և 1922ին Ռումանիա ապաստանելով կեանքր կապած է բախտակից ուրիշ որբունիի մը Օր. Մարթյանի նես երջանիկ կեանքով մը օրինակ դառնալով վերածնող հայ սերունդին:

Հասցէ Տր. Carol Davilla 39, București

### ՍԵԳԻՐԱԿ ՄՈՒՃԻԿԵԱՆ

Քեմախի Հազարիկ գիւղէն, զաղրած է նախ Պիլենիկ և յեսոյ Ռումանիա: Հիմնած է իր առեւտքական գործը յարակից իր Ռահարի գործարանով համբաւաւոր է «Ռահար Խոսամպուլ» անունով:

Հասցէ Տր. Lizianu 15, București



ՎԱՀԱՆ Գ. ՅՈՎՀԱՆՆԵՍԻՆ

Մնած Ռումանիոյ Գրայովա ֆադա-  
բը, ուսանելով Գերմ. վարժարանը, 1920  
են ի վեր հաստատուած է Պուլքի հասցե-  
ունենալով՝

Calea Văcărești 2, București



## ԻՄ ՈՒՐԻՇ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ռումանիա, Արտասահման

«Ռւխտաւորները»

Պատմ. վէպ Համիտեան Կարմիր օրերէն 100 լէլ 1 տողար

«Կարմիր Դրուագներ Հերոսներու կեանքէն»

1915—1918-ի Ա. Հատող 150 » 1.25 »

» » Բ. » 120 » 1 »

## ԳՐՉԻ ՏԱԿ ԵՆ

1. — Կարմիր Դրուագներու Գ. Հատորը

2. — Կամախ և Կամախիներ

3. — Ակն և Ակնցիներ

4. — «Զվարձատըռածները»



ՊՈՀՃԱԼԵԸՆ ԵՒ ՍԵՖԵՐԵԸՆ ԵՊԲԱՐՑ ՀԻՒՍՈՒԱՇԵՂԵՆԻ  
ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԸ



ՊՈՀՃԱԼԵԸՆ ԵՒ ՍԵՖԵՐԵԸՆ ԵՊԲԱՐՑ ՀԻՒՍՈՒԱՇԵՂԵՆԻ  
ԳՈՐԾԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՄԻՆ

ԱՐԵՎԱՐԴԻ ԱՄԵՆԱԾՈՒՅԹ ՕՃԱՌԸ



# sănătos sau bolnav

este în primul rând o chestiune de curățenie. Deci spălați-vă regulat cu „Cheia Raiului”, săpunul cu spumă rapidă și abundantă, săpunul plăcut parfumat și care desinfectează.

## CHEIA RAIULUI

săpunul  
‘pentru d-ta’



Părul cărunt vă înbătrânește !



Ószülő haj öregít!  
Kleinol a legtermészetesebb  
hajfesték.

En-Gros : Firma Balthazar  
Str. Șelari 7 - București I.

Colorat natural numai cu]

— K L E I N O L —

*Creations* N.H.B.



N.H.B.



ի բոււրան, օրպունի ներկը,  
գլեմները եւ օրգօլոնը, որ  
կը զերազանցեն բոլորը, կը  
գնուին բոլոր դեղարաններն  
ու սրկերիները; Մեծաքանակ  
գնումներու համար գիմել  
յայսինիմասնազետին մթերա-  
նոցը որուն հասցեն է՝

Firma NARCISSE H. BALTAZAR

7 Str. Șelari 7 — București I —

Telefon 3-87-72

ԱՐՍԵՆԻ ԵՒ ՄԻՔԱՅԵԼ ԱՐՍԵՆԵԱՆ ԵՂԲԱՐՑ

## „Arsénian Frères“



ԶԵԼԼՈՒՑԵ ՍԱՆՏՐԻ  
Եւ ուրիշ ամեն տեսակ  
ԶԷԼԼՈՒՑԵ առարկաներու  
սեփական ֆապրիբան  
հիմնուած 1925ին

Rue Niculescu Dorobanți 10 (Suburbana Colentina)  
**BUCUREŞTI**

Telefon 2.94.03

---

Ա. Պ Ա. Մ Ա. Լ Թ Լ Օ Գ Ա. Ե Ա. Ն

ՄԵՇԱՔԱՆԱԿ ՍՈՒՐՃ ԵՒ ԹԵՑ

---

Piața 8 Iunii, Str. Halelor 27, București  
Telefon 4 11.82

---

Oțetul de vin  
**„ROMANITÀ,,**

Este cel mai bun  
București Str. Căpitan Vasilescu Iosif 46

Telefon 5.57.83

---

Լ Ե Խ Ո Ն Թ Ա Թ Ա Ր Ե Ա Ն

Căsături Naționale și Pânzărie Românească  
Str. Carol 33 (vis-a-vis Hotel Dacia) București

# NAȚIONALA

SOCIEDATE  
GENERALĂ  
DE ASIGURARE

— Fondată în 1882 —

Capital social deplin vărsat lei 25.000.000

Fonduri de garanții la 31 Decembrie 1937 lei 245.721.547

București I str. Doamnei 12 (Palatul Soc.)

## ASIGURARI DE



Incendiu, Grindină Transport,  
Accidente, Automobile, Furt  
Geamuri etc. Viață în toate com-  
binăriile etc.

## — AGENȚII IN TOATA ȚARA —

B E R E A

## — B R A G A D I R U —

ESTE CEA MAI RENUMITĂ

Cunoscută de 40 de ani este cea mai bună

Drojdia comprimată

Conservele și muștarul Bragadiru se vor  
bucura de acelaș renume

## — Fabricele BRAGADIRU —

Calea Rahovei No. 159 — — — Telefon 420.40

Preferați numai oțetul

„COCOȘ Dr. A. URBEANU“

București II  
Telefon 4.4854

Str. Rotașului No. 18  
(prin Calea Griviței)

Sursa renumitelor culori de alizarină și anilină  
**I. G. FARBENINDUSTRIE, A.G. FRANKFURT a. MAIN**

**Marca „CALUL și LEUL“**

**pentru Covoare, boiangii și comercianți  
numai prin depozitul**

„Coloranol“ Societate Anonimă  
București, Calea Moșilor No. 25  
Galați, Str. Belvedere No. 10

---

**Պ. Ճ Ա. Պ Ո Ւ Ր Ո Ֆ**

Մեծ վաճառական գորգի, հնութեանց, ճամբորդութեան պիտոլքներու ու կանանց պայուսակներու եւ զարդեղէններու

**Calea Victoriei 76 ————— Telefon 3.58.98**

---

**„P E T R O L M I N A“**

ԿՈԶԻ ՌՈՒՄԱՆԻԱՆ ԱՆՁՆՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

**Str. Cantacuzino 39**

---

**ՍԻԵՏԻՍ ԳԱՓԼՈՆԵԱՆ**

**Վ. Կ Ա. Ց Ե. Ա. Լ. Դ Ե Բ Զ Ա. Կ**

Academia Francezăă ձեւագիտութեան վարժարան  
Calea Victoriei 48, (Pasaj Victoriei scara E.  
— ԳՈՀԱՅՈՒՑԻՉ ԳԻՆ ԵՒ ՃԱՇԱԿԱԽՈՐ ՀԱԳՈՒՍ —

---

**„A D W E S A“**

Reprezentanță Fabrica



**„MARGINA-REȘIȚA“ S. A. TIMIȘOARA**

**Ötet de vin purificat de 9° și 50°**


București, Str. Matei Basarab 2 ————— Telefon 3 25.45

# Cinematograful CAPITOL

Din Bul. Elizabeta No. 14



Cele mai elegante  
și confortabile săli  
de spectacol din  
capitală, recent  
transformată, oferă  
publicului cele mai  
alese spectacole.



## Gunoașteți OȚETUL VIILOR?

E admirabil ca gust, fiind garantat pur și natural.  
E obținut prin fermentație îngrijită a vinurilor nobile.  
E neprefăcut și deci prielnic sănătății Dv.

IN ENTERESUL DV. INCERCĂȚI-L!

Pentru salate și măncari: de 3 grade. Pentru con-  
serve și măruturi: de 6 grade.



## Oțetaria Viticola

București Str. Munteanu 6 Tel. 2.91.35

# **Hotel Esplanade Bucureşti**



Confort modern — Administrație Elvețiană — 80 Camere — 20 Apartamente cu băi. — Apă caldă și rece în permanență. — Telefon în camere — Încălzire centrală. — Ascensor — Sonerie luminoase. — Safes-depozit. — Camere speciale pentru expoziții de mărfuri pentru D-nii voiajori. — Salон de lectură — Sală de consumații. — Birou deschimb. — Toate biletele de tren, vapor, avion, pentru oricare direcție se procură prin hotel cu prețurile originale

Adresa telegrafică:  
Esplanad hotel — Bucureşti  
**OMNIBUS LA GARĂ**

La cerere trimitem gratuit, prospete ilustrate

Preferați Pretutindeni Produsele Firmei

## **= OTTO GAGEL =**

(Biscuit, Făine, Pâine Franzele, Cornuri etc.)

Telefon. — 3.17.59, 5.30.70, 3 80.33

8 0 4 0 8 7 0 1 9 0 7 8 6 0 7

**„Turnătorie și Războaie de Tesut“**

Str. Tache Ionescu 2 — Siliстра

**Preferați**

## **Conservele Speranță**

**Sunt cele mai bune**

# Automobile „HUDSON — HANOMAG“

Compania Romana de Automobile S. A.

EXPOZITIE

B-d Regele Carol I No. 18

Telefon 4.24.26

BUCURESTI

CENTRALA

Garaj și serviciu de întreținere

Str. Episcopul Radu, 59

Telefon 2.08.44

BUCURESTI

## „ODE“

Fabrica de articole din ciment

București — Str. Inclinația 8—12

Dalle din mozaic pentru interior  
și trotăre. Tuburi din beton  
pentru canalizari și puțuri. Borduri de trotăre. Pardoseli din  
xyloolith. Piatră și marmoră pentru  
mozaic.

Plăci de faianță. Plăci de gresie  
culori special pentru ciment.  
Plăci ușoare izolațioare. Material  
special pentru fațade „Marbro-  
lith“.

CIMENT, VAR, IPSOS, TRESTE etc.

Conserva

## „STELA“

Muștar

U. R. U.

Ա. ԵՐԵՑԵԱՆ ՏՈՒՅԲ կը հայրայք ամենաաժան գիներով ԼԱՎՈՒԱՐ,  
ՔԼՕԶԵԹ, երկար եւ կապար խողովակներով, նիֆել ծՈՐԱԿՆԵՐ,  
եւ զուրի զետեղման ամեն տեսակ պիտոյեներ:

Str. Stavropoleos (Մեծ նամակատան փողոցը)

ԵՂԲԱՐՔ ԿԱՐԱՊԵՏ ՏԵՍԵՆ

Մեծ վաճառատուն կօշկակարական իրեղէններու  
— ԱՃԱՆ ՄԱՔՈՒՐ եւ ՏՈԿՈՒՆ —

Calea Moșilor 284

Telefon 2.85.87

Cereți pretutindeni OȚETUL de vin natural

## „MONOPOL“

Fabrica: București Bul. Bucureștii Noi 276  
Telefon 4.93.27

Fabrica Mecanică de  
**C E A P R Ā Z Ā R I E**

**A. Abalian & A. Minasian**

Bucureşti — Calea Şerban Vodă No. 48

Telefon 3.77.68

Eghileţi şi Furajeri, Ciucuri, Franjuri, řnururi de lămpi.

Ornamente pentru Mobile şi Draperii. Ambrasuri.

Se primesc comenzi şi en-detail

---

**Գ Ե Ո Ր Գ Ֆ Ե Ս Ճ Ե Ա Ն**

ՄԵՐ Վ Ա Ճ Ա Ր Ա Տ ՈՒ Խ Կ Ա Շ Ե Գ Լ Ե Խ Ի Խ Ի Գ Օ Շ Կ Ա Գ Ո Ր Ո Կ Ա Ն Ա Պ Ր Ա Ն Ա Ց

— ՄԵՐԱՔԱՆԱԿ և ՓՈՔՐԱՔԱՆԱԿ —

BUCUREŞTI — Calea Moşilor 241 Telefon 2.49.52

CONSTANȚA — Str. Șt. Cel Mare 53

Նոր ժամանակ ապրանքներ աման զնով եւ վաճառում  
արդիներով բնդունուած սկզբունքով

---

**B. DEIRMENDJIAN**

Fabrică de plăci și produse de ciment  
Depozit de Plăci de Faianță și Gresie

Reprezentant General al Soc. Anom. Rom. **SINUMAC**

**„S O L O M I T“**

panouri izolatoare contra zgromotului,  
călduri și frigului, pereții despărțitori  
plăci smâlțuite de ciment în toate  
culorile

Diferite izolări

Vopsele speciale pentru ciment

Diferite materiale de construcție

**Fabrica**      Soseaua Chitilei No. 19  
                  Telefon 3-46-57

**Birou-Expoziție**      Calea Griviței No. 12-14  
                  Telefon 3-53 - 38

---

**„OLIO SASSO“**

## Ա. Բ Ա.

**Վ. ԵՐԵՑԵՍՆ** տունը կը հայթաթէ ամենա-  
աժան գիներով Ա.ՎՈՒԱՌ, ՔԼՕԶԻԹ, երկաթ և  
կապար խողովակներով, նիքէլէ ՇՈՐԱԿՆԵՐ, և  
ջուրի զետեղման ամէն տեսակ պիտուքներ :  
str. Stavropoleos (մեծ նամակատան փողոցը :)

## **ԳԵՐԵԳ ՖԷՍՏԱՆ**

Մեծ վաճառատուն կաշեղէնի և կօշկակարական  
ապրանաց ՄԵԾԱ.ԲԱՆԱԿ և ՓՈՒՐԱ.ԲԱՆԱԿ  
BUCURESTI — Calea Moșilor 241 Tel. 249.52

CONSTANȚA — Str. Șt. Cel Mare 53

Նոր ժամանած ապրանքներ աժան գնով և վա-  
ճառում տարիներով բնդունուած սկզբունքով :

## **ԵՂԲԱՐՔ ԿԱՐԱՊԵՏԵՍՆ**

Մեծ վաճառատուն կօշկակարական իրեղէններու  
Ա.ԺԱՆ, ՄԱՅՈՒԻՐ և ՏԱԿՈՒԻՆ  
Calea Moșilor 284 — Tel. 2.85.87

## **ԹԱ.ԳՈՒՐԵԱՆ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ ԸՆԿ.**

Թէնիսի և քառչուկի դործարանատէր  
Calea Moșilor 256

**Suren Atamian** str. Regală 3

**„La ZADIG“ Zadig Muradian**  
Cal. Moșilor 211

# Galeries Lafayette

Unicul Magazin Occidental din Țară

Magazin de încredere unde găsiți tot ce vă trebuie

Mărfuri de prima calitate cu prețuri eftine și fixe

Inainte de faceți cumpărăturile Dvs. vizitați răioanele magaziului nostru în Paiațu, SOCEC & Co., S.A.

În cele peste 70 de răioane găsiți tot ce vă necesită:

Dela Confeții la Blanuri, dela Bijuterii la  
Parfumuri și Articole de toaletă, dela Gaiantie fină bărbătească la Articole de Sport,  
dela Covoare și Linoleum la Lenjuri și Mă-

tăsuși, etc., toate puță pe cetea rafinamentului  
parisian și a bunului gust.

Magazinul **GALERIES LAFAYETTE** este aprovigionat din  
timp de centrala din Paris cu mărfuri de ultima modă.

**Galeries Lafayette**

VINDE CEL MAI EFTIN DIN TOATĂ ȚARA

ՆԱՊԵՏԱՆԻ ՄՈԱՅԻ ՍՈՒՐՅԱՆ

„CAFEA IDEAL“ լաճառատանց

Str. Carol 37 - Poincaré 1 - St. N-lae Șelari 5

Թահամի, հարթացի, շօքորսի և արկելեան  
արթիքոլներու միակ կեղրոնն է

**Fabrica „Ideal“**

Str. Lucaci 105 - 107 - Tel. 4 64.01

Դ. ԴԱՎԻԴԵԼԵԱՆ